



ԱԱՀԱՊԵՏ ՔՈՒԶԱԿԻ ԳԻՒԱՆԻ

ԱՅՍ ԳՐԲԵՆ ՏՊՈՒԵՑՈՒՆ

10 օրինակ՝ Տավոհական, 10, Շոլահական, 20, Հիմական,  
եւ 60, «քուշէ» լզգիցի զբայ:

ՀՐԱՅԵՐԸ ԽՈՒԹԻԿԻՆՔ «ԱՆԱՀԻՅ»Ի. — թիկ. 1.

# ՆԱԽԱՊԵՏԸ

ՔՈՒԶԱԿԻ

ԳԻՒԱՆԸ

ԱԽՈՅ ԵՐԳԵՐ, ԽՐԱՏԱԿԱՆ ԵՒ ԱՅԼԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԳԵՐ,  
ՊԱՆԴԱՒԻՆՏԻ ԵՐԳԵՐ

ՔԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՅՈՒԹԵԱՄՅԱ ԱԾ

Հ Ր Ա Տ Ա Ր Ա Կ Ե Ց

ԱՐԵԱԿ Զ Պ Ա Ն Ե Ա Կ


— — — — —

ՏՊԱՐԱՆ «ԱՆԱՀԻՅ»

ՓԱՐԻԶ

1902

Urgency  
859



ՔՆՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԾՈՒԹՅԻՆ



Տաղիկներու վոքրիկ հաւաքածուն որ մեզի մնացած է նահապեա  
Քուչակէն , ամենէն մաքուր տպամանդն է զոր մեր հին գրականու-  
թիւնն արտադրած ըլլայ . և ազշեցուցիչ բան մըն է որ այդ զործը,  
ինչպէս եւ անոր հեղինակին անունը , մինչիւ ցարդ անձանօթ մնա-  
ցած ըլլայ ոչ միայն մեր հասարակութեան , այլ եւ նոյն իսկ մեր  
զրագէտներուն :

Այդ հաւաքածուն ճանչցայ վենեափիկի վանքը կատարած ուսումնա-  
սիրութեանցա միջոցին՝ ասկից չորս տարի առաջ : Ա. Դագարու հին  
ձեռագրերուն մէջ անոտիպ մնացած միջնարարեան ուսանաւորներն օրի-  
նակած ատենս , ուշադրութիւնս զրաւեցին թիւ 1371 տաղարանին մէջ՝  
քառեակներու եւ վեցեակներու մէկ քանի չարքեր . որոնք զիս զմայ-  
ւեցուցին իրենց ներշնչման մեծ թարմութեամբն ու ինքնատպու-  
թեամբը , ձեւի հեշտաւէտ գունագեղութեամբն ու արտակարգ սեզմու-  
թեամբը , չեշտի պաշտելի անկեզծութեամբն ու զօրութեամբը . ատոնց  
մէջ տաղիկներ կային որոնց նման ոչինչ տեսած էի ամբողջ հայ զրա-  
կանութեան մէջ : Այդ տաղափանչերն իրարմէ զատուած էին ուրիշ  
քերթուածներով : օրինակիչներուն կողմէ զրուած տարտամ տիտղոսներ  
կը կրէին («Տաղ սիրոյ զեղեցիկ» , «Տաղ սիրոյ» , «Տաղ հայերէն վասն  
ուրախութեան» , «Լասն ուրախութեան») , և հեղինակի անուն ճշդող  
ու եւ յիշատակութիւն չունէին իրենց կցուած . բայց ամենքն ալ ,  
նոյն շեշտով ոգեւորուած , ոճով , լեզուով , ներշնչումով՝ համանման,  
միակ հեղինակի մը զործը իւուեցան ինձի : Փարիզ զարձիս , ձեռքս  
անցան Արքատակէս վարդապետ Տելլիանցի «Հայերգ» . ուրախութիւնս  
անհուն եղաւ՝ անոր մէջ զանելով նոյն տաղափարքը «Յաղագ» հոգւոյ

եւ սիրոյ ուսանաւոր է բանս տիտղոսով, ու հեղինակի անունով մը լուսաւորուած.

« Այս երգն կը զրեր Տելիկանց վարդապետ՝ նախարանին մէջ, և Նահապետ վարպետ Քոչ չակինն է ։

Դործը ուրեմն անտիպ չէր բոլորովին, բայց շատ քիչ ծանօթ հաւաքածուի մը մէկ անկիւնը կորսուած, առանց որ քննազատի ձեռք մը անոր արժէքն ի վեր հանած, զայն իր բուն լոյսին մէջ զրած եւ անոր տուած ըլլար հայ զրականութեան մէջ այն տեղը — ամենաքարածըրը — որուն իրաւունք ունէր : Եւ արդէն Տելիկանց վարդապետին տպած օրինակը ամբողջ չէր . Վենեաթիկի վանքին ձեռագրին պարունակած օրինակին մէջ կան բազմաթիւ քանիակներ, — եւ ամենասերուներէն, — որոնք «Հայերդ» օրինակին մէջ կը պակսին, (ինչպէս եւ «Հայերդ» օրինակին ունի չատ մը կտորներ, որոնք չկան Վենեաթիկի օրինակին մէջ) : Քիչ յետոյ, Փարփղի Ազգային Մատենազարանի թիւ 101 հայերէն ձեռագրին մէջ տեսայ տաղաչարք մը, որուն մէջ կը գտնուին Վենեաթիկի ձեռագրին պարունակած Պուչակի երգերէն մէկ քանին եւ որ, թէ՛ այս հանգամանքով, եւ թէ՛ իր բոլոր տաղերուն ոճովն ու ոգուզը, իրաւունք ունի Քոչչակի վերագրուած տաղերու հաւաքածուին մէջ մտնելու : Վերջապէս, պէտք նուսանեանցի միջնազարեան տաղերու ։ Երրորդ պարակին մէջ, Նշմարեցի քառեակներու չարք մը, հրատարակուած՝ իրը հին անանուն մոլովդապետն երգերու փունջ մը, եւ որ Քոչչակի տաղերէն կը պարունակէ բաւական թուով :

Ներկայ հատորը պիտի պարունակէ ուրեմն առաջին ամքողջական ամփոփումը այն բոլոր տաղերուն որ կը գտնուին չորս ձեռագրերուն մէջ : Այս հրատարակութեան մէջ պիտի չնետեւինք այն կարգին որով այդ տաղերն իրարու կը յաջորդեն այդ չորս օրինակներուն մէջ, ուր անոնք իրարու կը հետեւըն խառնիխուռն, առանց ո եւ է զասաւորութեան . քանի որ այդ քառեակներէն ու վեցեակներէն իւրաքանչիւրը անջատ ամբողջութիւն մը կը կազմէ, ո եւ է անպատճենութիւնն չկայ անոնց կարգը փոխելու մէջ : Ընդհակառակն անհրաժեշտ կը նկատենք, անոնցմէ իւրաքանչիւրն իր բուն շրջանակին մէջ զնելու համար, զանոնք զասաւորել աւելի տրամարանական ու Ներդաշնակ սիստեմի մը համեմատ : Երեք խումբի բաժնած ենք այդ տաղերը՝ բայց նիւթի տեսակին . Ա. Սիրոյ երգեր, Բ. երատական եւ այլարանական երգեր, Գ. Պանդոյ խոմի երգեր :

Կարենի չէ անշատ հաստատել թէ այս բոլոր երգերը զոր կը հրատարակենք այսակ իրը Քոչչակի զործը, այդ միակ անձին արտագրութիւններն են իրօք, քանի որ մեր ունեցած օրինակներէն եւ

քերը ու եւ է հեղինակի անուն չեն կրեր, եւ մեկը միայն, բայ Տեղինց վարդտողնախ յայտարարութեան, Քուչակի սառագրութիւնը կը կրեւ ։ Ենքելի է ենթադրել թէ ատանք այլ եւ այլ ժամանակ ապրած բազմաթիւ հայ աշուղներու երգերն ըլլան թերեւս, զոր Քուչակի հաւաքած էր, իր նախորդներուն թողած զանձնն վրայ իր անձնական ստեղծագործութեան բաժինն ալ աւելցնելով, եւ կամ թերեւս օրինակիցները, որոնց ձեռագրերը մեզի հասած են, միևնույն շարքին մէջ համախմբած են Քուչակի, ինչպէս եւ ուրիշ աշուղներու տաղեր, խառնիխուռն, եւ այսպէս, Քուչակի մը անհատական զործը կարծածնիս՝ թերեւս հայ ժողովրդական քնարերզութեան ծագկաբազ մըն է որոն հեղինակը ոչ թէ անձ մը, այլ հաւաքական քնարն է հայ ժողովրդին, կան տեսակ մը պարագաներ որ սպան մը կը թուրին ուժ տալ այս ենթագրութեան, այդ տաղաչարքին մէջ տուներ կան որոնք ապահովապէս Քուչակին չեն պատկանիր, որոնք նոյն իսկ ու եւ աշուղն զործ չեն, այլ իրենց լեզուովն ու ոճովը յատակորէն կը յայտնեն եկաղեցական դասահան բանաստեղծներու երկեր ըլլալնին, ինչպէս օրինակի համար՝ հետեւեալը.

- Ա Գարբիել իջեալ յերկնից եւ սրբոյ կուսին աւետեաց,
- Ա Աւրամ լեր, կոյս ծալիթայ, զի դժոյ լինիցիս փառաց,
- Ա Ան յզանաս շնորհօք, զոր յառաջն նոյնի տաց,
- Ա Ի քէն ծնանի Քրիստոս, որ փրկէ զմարդիկ ի մեզաց :

Կան ալ տուներ որոնք կը զանուին նաեւ ուրիշ բանաստեղծներու անունովը մեզի հասած տաղաչարքերու մէջ, ինչպէս հետեւեալ տողերը որոնք Պլուզի վերագրուած մէկ քերթուածին մէջ ալ կը տեսնուին.

- Ա Աշխարհն է կանանչ մարդեր, մենք ի մէջն եմք կաքոյ ձազեր,
- Ա Գրօնն այլ բաժան ընկերու ու կրէ մէկ մէկ դէպ ի վեր,
- Ա Եղբարք, երբ ի հաց նատիք, ձենեցէք մէկ մէկ մ'այլ ընկեր,
- Ա Մենոնիմք ի յանդին երթամք նա նստիմք քան զմէկ մ'ալ ի վեր :

Կամ հետեւեալ տունը որան կը հանդիպինք նաեւ մըրիկի վերագրուած տաղաչարքի մը մէջ :

- Ա Բազան ի յանտառ մորին, թէպէտ րու թէպէտ բազա է,
- Ա Քանարն ի ծովին միջին թէպէտ քար թէպէտ զոհար է,
- Ա Խուլօքն ի յանդէտն ի մօտ մտիկ արէք ի՞նչ նման է,
- Ա Ճրազն ի կուրին առջեւ կու վասի՛ ինքն չդիտէ :

Կան ալ տաղեր՝ այնքան տկար, որ չեն կրնար այդ բուռ հոյական երգերը յղացող միեւնոյն ուղղողէն ըլլալ, եւ Քուչակի մը զործը նկատուելու արժանի չեն, Անքնք սակայն պիտի հրամարակենք այս հաւաքածուն ամբողջութեամբ, եւ նոյն իսկ եկեղեցական պրաբար

ստանաւորներն ու դէշ օրինակուած ու անհամականալի դարձած եւ կոմ շատ թոյլ ու անիմաստ տուներն ալ, պրովնեսեւ «տոքիւնան» մըն է զոր առաջին անգամ ըլլալով կ'ուզենք իր ամբողջութեանը մէջ ի լոյս ընծայել, եւ որովհետեւ բոլոր հայկական ձեռագիրներու բազգատական ուսումնասիրութիւնը զիս կատարուած չըլլալով, առ այժմ՝ անհամար է վերջնական չզգութեամբ մը որոշել այս շարքին մէջէն այն տագերը որ բուն իսկ Խոչչակին զործն են եւ նշանակել անուններն այն միւս բանաստեղծներուն որոնց կը պատկանին երգերուն մնացեալ մասը : Այս վայրկեանիս հնարաւոր իսկ չէ մնզի համար հաստատել թէ այդ մէկ քանի երգերը որոնք կը զանուին նաև մըրիկի եւ Պլուզի տաղաչարքերուն մէջ, անպատճառ կը պատկանին Պլուզին ու Ֆրիկին եւ ոչ թէ Քուչակին, քանի որ այդ տաղերէն ոմանք կը զանուին զարձեալ ուրիշ բանաստեղծներու վերագրուած տաղաչարքերու մէջ ալ կոմ կը տեսնուին այդ երեք բանաստեղծներուն երգաչարքերուն մէջ միանդամայն . օրինակի համար՝ «Զինչ որ հետ ինձ արի» եւ «Բաղան ի յանտառ մորին» քառեակներու կը զանուին թէ՝ Քուչակի, թէ՝ Պլուզի եւ թէ՝ Ֆրիկի վերագրեալ տաղաչարքերուն մէջ, «Դաւիթ արքայի որդին Սողոմոն» քառեակը վերագրուած կը զանուի Քուչակի, Պլուզի, Ֆրիկի եւ «Պիւզին վարդապետի», ու լեզուով, ոճով այնքան — նոյն իսկ աւելի — համանման նն Քուչակի վերագրուած միւս տաղերուն, որքան Պլուզի կամ Ֆրիկի քերթուածներուն, այնպէս որ այնքան իրաւամբ կրնան Քուչակին վերագրուիլ որքան միւս բանաստեղծներուն : Արգէն որուն ալ վերաբերին, այս տաղերը, զոր օրինակիշները միշտ հաւաքարար հրատարակած են, բնական է եւ անհրաժեշտ որ մէկ փունջի մէջ ամփոփուած մնան, որովհետեւ էականապէս համանման ներշնչման մը, ոճի մը, լեզուի մը կնիքը կը կրեն, եւ, եթէ միակ անձի մը զործն ալ չըլլան, մէկ գոլրոցի արտադրութիւններն են, եւ՝ տարօրինապէս բնակնատիւ ու մասնայատուկ՝ կ'անջատուին

1. Բաղդատեցէք, զոր օրինակ, Քուչակի տաղերուն ոճին հետ՝ հաստատապէս Ֆրիկի հեղինակութիւնն եղաղ հետեւեալ վերթուածին (որ ծայրէ ծայր միւսանդ է՝ արաբական ձեռով) սա տօղերը :

- |                               |                                 |
|-------------------------------|---------------------------------|
| 1. Ասուատ միւսանք եւ յիշուի,  | 2. Ալուս է զարմանք հիանալի,     |
| 2. Եւ ոզ որմած շամշուայիի,    | 3. Ալր կու ինի վերայ երկրի,     |
| 3. Հանդէս ունիմ՝ քան մի գիճի, | 4. Եւ հիացումն ազդի ոզդի,       |
| 4. թէ զուն լսե բա ծառայի:     | 5. Զոր տեսածնմք ի յոշխորհիւ են. |

Տարբերութիւնը անսահման է . եւ մարդ կը մղուի մտածելու թէ այշ պիսի տափակ տողերու հեղինակ եղող Ֆրիկի մը չի կրնար միանգամայն հեղինակն ըլլալ այն սիրուն քառեակներուն որ բառ Կոստանհանցի օրինակին՝ իրեն կը վերագրուին :

հայ զաստական ու նոյն իսկ ժողովրդական բանաստեղծութեանց ամբողջութեանը մէջէն՝ ամենքն ալ քառեակի ձեւով տաղաչափուած են, — սակաւաթիւ են վեցեակները, իսկ երկու կամ երեք տողով տաղերը պակասաւոր մնացորդներ ըլլալու են սկզբնական քառեակներու, — եւ ունին այն բոլոր յատկութիւններն այդ Պարսիկներէ ստեղծուած տաղաչափական զմայլելի ձեւին որ կը պարտաւորէ չորս տողի մէջ աեղմել, խտացնել ամբողջ զիւցազներդութիւն մը, ամբողջ եղերերդութիւն մը, ամբողջ վէտ մը, մինչդեռ Հայոց հին բանաստեղծութիւնը, եկեղեցականն ինչպէս աշու զականը, իր բոլոր կջերուն մէջ զաստական ծանօթ տաղաչափութեան հետեւած է միշտ նիւթ մը երկարորդն ընդլայնելով բաղմատուն քերթուածներու ընդարձակ եւ կրկնութիւններով քեռնաւոր կտաւին վրայ: Այնպէս որ երկու վարկածներէն զարձեալ հաւանականապոյնը այն է՝ ըստ իս՝ որ այս տաղերուն մնամանութեանը մէջ կը ձգտի տեսնել անհատական ինքնատիպ զործ մը, Քուչակին զործը:

\* \*

Ոչ մէկ կենասազրական ծանօթութիւն չունինք, դժբաղջարար, Քուչակի վրայ: Ուրիշ ոչինչ զիւենք բայց եթէ այն մէկ քանի մանրամասնութիւնները զոր Տեվկանց վարդապետը կուտայ իր «Հայերդ ին յառաջարանին մէջ»:

« Այս ծովական գիշերն ի բուն երգը՝ կ'ըսէ Տեվկանց վարդապետը, Նահապետ վարպետ Քուչակինն է որ օրինակուած է Ռուս և (1583) ի Սերբաստիա, եւ նոյն օրինակին հանած է կրկն Ռուսի (1746) թուրքն Պետրոս երեցն: »

Տեվկանց չի ճշգներ իսկ թէ իր հրատարակութիւնը այդ յիշուած երկու օրինակներէն որո՞ւն կը հետեւի, եւ ի՞նչ պատճառով այդ տաղերը Քուչակ Նահապետին կը վերագրէ: շատ հաւանականարար այդ երկու օրինակները, կամ անոնցմէ մին, յիշատակարան մ'անին իրենց վերջը՝ որ Նահապետ Քուչակի անունը յիշուած է, բայց Տեվկանց զայն չէ օրինակած: Տեվկանց հրատարակած է իր յառաջարանին մէջ ուրիշ յիշատակարան մը որ Քուչակի ապրած թուականին վրայ զաղափար մը կուտայ թէպէտ շատ անսառյդ: անա այդ յիշատակարանը՝ աւետարանի մը վրայ զրուած:

« Փառք ամինասուրը երրորդութեան . . . Քուչակ անուն բարի մտական, որ ստացող եղեւ արան: Յիշեցէք զիւչակ եւ միւս կից և Նակից թանդիսաթունն: Դարձեալ յիշեցէք զիւչակ եւ զմնձ պապն իւր Նահապետ վարպետն, որ մականուն Աշըզ Քուչակ ասի: « Դարձեալ յիշեցէք որ ստացաւ զայ (տւետարանը) եւ ետ ի գուան

( Կառա կամ գիւղաւա ու հայուա: եւ ա 472  
արք ան 1841 = +1576 .  
Հետեւ կամ գիւղաւա ու հայուա: 17. աշ 1835  
արք ան 1841 = +1576 .  
1576 )

սուրբ թէնդորոս զօրավարին, ի ձեռն տէր Մելքիսէթին . . . Յիշե-  
ց գլեցին առաջող սորու, որ ստացաւ ի հայալ ընչից իւրաց  
Քուչակն, ի թուին Հայոց ԱԶՃ (1637)։ Եւ ևս Ստեփանոս Զուզա-  
յեցի Նախաչ երեց հանդիպեցայ Խարակոնիս։

Պ. Կոստանեանց իր միջնադարեան երգերու «Եոր ժողովածու» ին  
մէջ սապէս կը մեկնէ այս յիշատակարանը, որ հեռու է յատակ ըլլակ։

Այս յիշատակարանից երեւոմ է որ այդ տողերի գրողն է Նահա-  
պետի թռո Քուչակը, որ 1637 թուին իր պապ Նահապետին «մեծ»  
անունն է տալիս ։ Եթէ ընդունինք որ Քուչակը «մեծ պատ» ասե-  
լով ուզում է ոչ թէ իր համ մօք Հայրը՝ այլ պապի պապը։  
Համ առնուազն հօր պապը տանել, այն ժամանակ 1637 թուից չորս  
հինգ սերունդ զեկ ի յետ գնալով կը տեսնանք որ Քուչակ Նահա-  
պետը պարել է մէջ զարու սկիզբներում։

Ա Խարակոնիս, կ առելցնէ Տեղիանց վարդապետը, բազմահայ դիւզ  
մի է ի Տոսոս զաւանն Վասպուրականի։ Արջակայ լճակին արե-  
ւելիսն եզրն, եւ Քուչակի արդին ու իւր պատ Նահապետ վարդուն  
աշուշին սեպահան զիւզն է, որք թառն եւ պապիկով միասին հօն  
թաղուած են։ եւ զերեզմաննին իրեւ ու խատանելի համարուած է  
տեղացւոցմէ։

Տեղիանց չի բացատրեր թէ ինչո՞ւ Խարակոնիսցի կը համարի Նահա-  
պետ Քուչակը։ այնաև թաղուած ըլլալը պատճառ մը չէ որ այսանզ  
ծնած ըլլայ հարկաւորաբար, (եւ Քուչակի լեզուն երգերուն մեծամաս-  
շութեանը մէջ, աւելի Ակնայ բարբառին կը մօսենայ քան Վանայ  
բարբառն, ու երդերն իսկ իրենց խել մը ձևերացն ու պատկերներովը  
Ակնայ ժողովրդական երգերուն շատ կը նմանին, այնպէս որ անկարելի  
չէ ենթագրել որ Քուչակ Ակնցի էր Թերեւս ու Հայատուանի այլ եւ այլ  
կողմերը պարտելէ յետոյ իր գեանփին վիրջին մասը Խարակոնիս ան-  
ցանցած ըլլայ)։ Շատ հաւանական է որ Խարակոնիսցիք աւանդական ակ-  
զեկութիւններ պահած ըլլալու են բանասանդիք մը մասին որ իրենց  
անուուօրէն սիրելի է դարձեր՝ քանի որ զայն սուրբերու կարգը գասեր  
են։ հաւանական է նաև որ արձանագրութիւն մը գտնուելու է Քու-  
չակի զերեզմանին վրայ որ կը մնայ մինչեւ ցարդ։ Տեղիանց վար-  
դապետը ոչինչ չէ բած ատօնց մասին։ Գալով Նահապետի Քուչակ  
մականունին, ող Ցովհաննէս Թագէոսիան։ Լուսայի 1902ի 3րդ  
թիւով հասարակուած յօդուածի մը մէջ, սապէս կը մեկնէ զայն։

Բուշուի կամ յուշակ (մի այլ ձեռազրի մէջ յօշակ) մականունից  
որ տաճկերէն յիշինի բառն է, եզրակացնի կարելի է որ նա կար-  
ճահասակ մի մարդ է եղել եւ յետոյ նրա այլ մականունը իրեւն  
յատուկ անուն դրել են նորա թոսին վրայ։

Այս մեկնութիւնը անձիշդ կը թուի ինձի . «Քոչակը հաւանականաբար «քէօչէկ» բառին ազատպումն է , որ երգիչ նուադածու , պարող կը նշանակի : Ամէն պարագայի մէջ , սա սառոյդ է որ ժօ զարուն սկիզբը կամ ժեին վերջերը , Վանայ ևարակոնիս զիւդին մէջ ապրած է աշուդ մը , Նահապետ Քուչակ անունով : որ իր երգերու , քաղցրութեամբը արտակարգ համբաւի մը ափրացած է , այն ասամբան որ իր զերեզմանը սրբավայր մը զարձած է տեղացիներուն համբար , որոնք մինչև ցարդ ուխտի կ'երթան հօն : Գլխաւորապէս զինին ու աղուոր աղջիկները երգող աշուդի մը արուած այս զերազոյն եւ սրաչարժ պատճեր — զար հայ ժողովուրդը չէ ընծայած ուրիշ ոչ մէկ աշուդի — ցոյց կուտայ թէ Նահապետ Քուչակ իր անհատական ներշնման արգիւնք եղող երգերով սովորականէն բարձր հիացում մը ազգած է , եւ մեզի աւելի իրաւունք կուտայ Քուչակին անձնական ստեղծագործութիւնը համբարելու այս առաջերը , որոնք իսկ ըստ արդէն ասպաշափութեամբ ու ոճով շատ տարբեր են մեր նախնեացմէտ մեզի մեացած ուրիշ բոլոր բանաւա տեղութիւններէն , անձնական նզօր ու ինքնուրբոյն կնիք մը կը կրեն , եւ որոնք , բացի տաս- ասերկու քառականէրէ , ուրիշ ու է բանաւա տեղի վերագրուած քերթուածներու մէջ չեն զանուիր : Եւ այն տաեն , Քուչակը , մեզի ներկայանալով , — մինչեւ որ նոր եւ աւելի յատակ առքիւմաններ հակառակը չապացուցանեն , — իբրև հեղինակը այս տաղաչարքին , կը գտանայ մեզի համբար ամենէն ինքնառիպ եւ ամենէն անուշ երգիչը ճին Հայութեան , շատ բարձր՝ միջնադարեան բու լոր միւս ծանօթ քերթուողներէն , Պորդոր Աղթամարցիէն , Մկրտչ Նաղաշէն , Յովհաննէս թէկուրանցիէն , Ֆրիկէն , Աերասաւացի Ղաղարէն , եւն , նոյն իսկ բարձր՝ Շնորհալիէն եւ բոլոր մար միւս ճին զասական բանաստեղծներէն , իբրև հետ բազգաստուելու արժանի ունենալով միայն Դրիգոր Նարեկացին , որ միատիրական մզձաւանչին : Ջրիսաւնէական խաւարչտին եղերերգութեան մնձ ձայնն է , ինչպէս Քուչակը՝ անկաչկան ու սիրով արքշիս սրտին հրճու անքներուն , ցաւերուն , երազանքներուն ու խոհանքներուն անման գայլացը :

1. Թէովէտ թոռն ալ այնաեղ կը հանգչի իր Նահապետ պապուն հետ , բայց զերեզմանին սրբացումը միմիայն Նահապետին ընծայուած պատիւ մը պէտք է համարիլ , որուն կը մասնակցի վերջին Քուչակին իր թոռ եւ ոչ իրը բանաստեղծ , որովհեանւ այն միակ բանաստեղծութիւնը որ հասած է մեզի այդ վերջին Քուչակին (Քիւզէլ մի երէկ անսայի ի քաղաքն ի յենքուրեայ , թաղաւորն էլ ի խնդիր եկաւ Առակալայ ու Փորթուքալայ) զուրկ է զեղեցկապիտական եւ է արժանիքէ , բաղդատութիւն իսկ չի վերցներ Նահապետի տաղերուն ու , բայց արդէն բնաւ չի նմանիր , ո՛չ ոճով , ո՛չ ասպաշափութեամբ :

Լեզուն որով գրուած են այդ ասգերը , հեռու է ոսկեղարեան մաքր : Թիւնն ունենալէ . աանկերէն ու պարսկերէն բառերով ողողուած , պարզուկ ու նոյն խոկ գոենիկ ուամկերէն մըն է . քերականական բազմաթիւ խորթութիւններով . յաճախ տղայական ու բարբարոս համաձայնութեամբ մը : Բայց անոնց համար որ մարդիրոին արժէքը զիտեն ձանչնալ տմեւ ու մութ խեցիին մէջէն , այս անտաշ լեզուն : ուր սակայն մեր արզի արեւմտեան հայերէնին թոլոր տարբերը , եւ բոլոր գեղեցկութիւնները կը դանուիին արդէն , չի պակսեցներ հիացումը զոր այդ տաղերը կը ներշնեն Գեղեցկութիւն ըմբանող ուն է մաքի : Մեր հին զրականութեան մէջ ուր երկարաբանութիւնը , ճոռուութիւնը , հոեառականութւնը կը տիրապետեն յաճախ՝ նոյն խոկ լաւագոյն հեղինակներուն քով , Յու չակի երգերը զմայի իի ու մէկհամարիկ բացառութիւն մըն են տարօրինապէս հակիրծ ու պարզ , ամէն հուետորութիւնէ զերծ բանասաեղծութեան : Միրան է որ կ'իշխաէ հոտ , սիրտը՝ մերկ ամէն արուեստակութիւնէ , բայց սիրտ մը որ արտակարգօրէն ճոխ ու խորունկ ու քաղցր հնչիւն մը ունի իր երգին մէջ : Այդ քանեակներուն մէջ կան տողեր որ , արգէն ձեւով ալ ինչպէս իմաստով՝ վճիտ ու աղնիւ , ամենապեղեցիկ տողերն են զոր հայ բանաստեղծութիւնն արտադրած ըլլայ և որո՞ք այդ տաղերուն անհաւասար խառնակոյտին մէջէն անզու զական ծաղինիներու պէս կ'օնչատուին . ինչպէս , օրինակի համար , սա քանի մը տողերը , որո՞ք ամբողջ քերթուածներ կ'արժեն :

- « ... Այս գիշեր լերանց բարձանց ծաղկունանց ի մէջն եմ ի քուն .
- « ... Իմ սիրոս ի քո վաս սիրուդ զէտ աշնան զազէլ կու զողայ :
- « Արտստնք ի յերես ի վիեր զէտ զարնան անձրեւ կու զողայ :
- « ... Իմ եար , զու յերգին՝ ի քուն , ծոցդ լոյս տար աստղներուն :
- « ... Իմ եար բարձրագնայ լուսին՝ յա՞ւը երթաս զիշերզ անհուն :
- « ... Քու շունչդ է խնկուն փոշի , ք մայերզ է ծիւզքիազողի ... :

Պահ մը կասկածեցայ որ պարսիկ բանաստեղծութեամբ նմանողութիւններ չըլլային այդ երգերը . այդ կասկածն ունեցայ՝ զանելով ատոնց մէջ հնատեւեալ երկու տողը :

« Այն օրն ի մօրէ զնար , զուն լայիր՝ ամէն խնդային ,  
« Հանց մաքուը ել ի աշխարհէս , թէ երկիր լայ նա զու ծիծաղիս . »  
զոր Պարսիկ ար Մենար կը յիշէ նոյնութեամբ իր «La Poésie en Perse» տիտղոսուած տետրակին մէջ իրրեւ զործը Սպահանցի Ահմէտ Հաթիֆ պարսիկ բանաստեղծին . հետամուտ եղայ այդ բանաստեղծին ասրած թուականն իմանալու , եւ ստուգեցի որ Հաթիֆ մեռած է մը . զարու վերջերը , մինդեռ Յուչակի վերազրուած երդերն արդէն օրինակուած են 1583ին . ուրիմ Քուչակի այդ երկասողը Հաթիֆէն նմանուած չի կընար ըլլաւ . շատ հաւանականաբար այդ տողերը կը ցոլացնեն արեւելեան

հինաւուրց ասածածեւ ասացածք մը , որ տարածուած էր Արարաց , Պարսից ինչպէս Հայոց մէջ , և կամ լլացումն են հին արար բանաստեղծի մը , որւն հուասարապէս հնաւուած են Քոչակ և Հաթիփ : Իսկ Քոչակի վերագրուած միւս քառակներուն մէջ չեմ դիտեր հաս մը զոր նոյն թեամբ զտած ըլլամ պարսիկ ու և է բանաստեղծի զործին մէջ :

Անապակուանիկ է անչոչտ որ Քոչակի երգերը զերծ չեն պարսիկ բանաստեղծութեան ազգեցութենին , բայց առի ասրկարար կրուած ազգեցութեն մը չէ եղած , — և այդ է կարևորը : Ո՞րն է այն զլուխ զրծոցը որուն մէջ օտար ազգեցութեան հնագը չնշմարուի : Բասին իր ասուածային ողբերգութիւններուն մեծ մասին նիւթը Եւրիպիդէնի ասած է , Նէրսիիր՝ խոալցի զրուցադիրներէն . Խորնէլ՝ սպանիացի թատրուակներուն խորին ազգեցութիւնը կրուն է , համբեական արուեստ յունականէն առած է իր գլխաւոր բոլոր տարրերը , և յունական արուեստը՝ իր սկզբնական չըջանին՝ եղիստականն ու օպոււած է : Խոյն իսկ պարսիկ բանաստեղծութիւնը կրած է սրաբական և յունական բանաստեղծութեանց ազգեցութիւնը , ինչպէս և ՝ մերթ՝ Աստուածաշնչական քնարերգութեան ներդորութիւնը . Հաֆրզ ու Խայեան


Հաթիփ , կը զրէ Տըֆրեմերի սմորնալ Ալիսաթիք : Ի 1856ի վեարուար-մարտի թիւին մէջ . . . . մասու մի՛ զարու երկրորդ կէսին մէջ : Տըֆրեմերի , այդ յօդուածին մէջ կը յիշէ Հաթիփի տաղը որ կը նմանի Քոչակի երկու տողերուն , և որ հնաւուեալն է՝ բառ իր թարգմանութեանը .

« Յիշէ՝ որ քո ծնած միջացիդ , ամենքը զարտիդ էին և զան միայն արցունք կը թափէիր՝ այնպէս զարուի՝ քո կեանքիդ մէջ , որ մասուունդ զայրէկեանին ամենքը լուն և զան միայն զարտիդ ըլլասու : »

« Asiatic Miscellany »ի երկրորդ հատորին մէջ (էջ 375) , կ'աւելցնէ Տըֆրեմերի , կը զանուի պարսկական բառայի մը , այսինքն քառեակ մը , որ միւնոյն իմաստը արտայայտուած է տարրեր և բառ իս նուազ ախորժելի ձևուով մը : (« Asiatic Miscellany »ի հատորները հարարկուած են կալկաթայի մէջ մի՛ գարուն սկիզբը , և կը պարունակեն պարսկական ննոցկական ու արաբական բանաստեղծութեանց անդինքներէն թարգմանութիւններ : )

Ճամփի «Մէճնոււն ու Լէլլայզին ֆրանսերէն թարգմանութեանը կցուած մէկ քանի պարսկական բանաստեղծութեանց չարքին մէջ , Նէրզի զրած է նաև քանեակ մը որ միւնոյն իմաստը կ'արտայայտէ . Թարգմանիչը կը յայտարարէ թէ արար բանաստեղծէ մը ֆրանսերէնիք վերած է զայն . ահա այդ քանեակը .

- « Des pleurs à ta naissance humectaient ta paupière;
- « Et, charmés, nous riions autour de ton berceau;
- « Puisse-tu, tendre enfant, en perdant la lumière,
- « Sourire, et mériter des pleurs sur ton tombeau.



Հիմա  
252

կեանքի ունայնութիւնը կ'երգեն չեշտով մը որ երբեմն ժժողովողին մնձ ողբը կը յիշեցնէ և աշխարհի ցաւերն ու մասուան սարսափ մռոնալու միակ միջոցը Գինիին ու Հեշտութեան մէջ կը փնտահն , ճիզզ ինչպէս որ Անակրէօն կ'երգէր .

« Երբ զինի խմել , բոլոր ցաւերս կը թմրին : Ինչո՞ւ աշխատիլ ,  
« սիրո հատցնել կամ հնծել : Ըւղիմ չուզեմ , պիտի մնանիմ : Ինչո՞ւ  
« մոլորիլ կեանքի մէջ : Գինի խմենք , աղւոր իրառուին զինին : »

կականն այն է որ ազգեցութիւն կրողը սժզոյն հետեւող մը , տափակ կրկնող մ'ըլլալով չչատանայ , այլ կրուոծ ազգեցութիւնը զիտնայ բեղմնառորել իր ուրոյն խառնուածքն ըզիսող նոր կեանքով մը : Պարսիկ բանաստեղծները արար , յայն ու երրայական քնարին զաշնակութիւններովը ճոխացուցած են իրենց ներշնչմանց ստեղնաշարը , բայց իրենց զործը միշտ ինքնատիպ է , ու տարրեր՝ նոյն իսկ այդ միւս բանաստեղծներէն առնուած մոթիվները զործածած տաենը , տեսէք ի՞նչ ձեւ կ'առնէ Խայեամի անհունապէս տրոսում ու վին հոգւոյն մէջ շնորհալի . թեթեւ ու քիչ մը մանկական Անակրէօնին տաղթիլը .

« Քանի որ ոչ ոք այսուզ չի կրնար քեզի վազորդայն մ'երաշխառորել ,  
« Քու սիրով հիւանդ սիրազ երջանիկ ըրէ՝ հրմա :  
« Լուսնին յուսովիք՝ զինի խմէ՝ , որովհեաեւ այդ ասազը  
« Վազը մեզ պիտի փնտուէ ու չպիտի դանէ : »

Նմանապէս Քուչակի տաղերը պարսկական բանաստեղծութեան վրայ կազադարուած անանչնական օրինակութիւններ չեն : Քուչակ օգտուած է պարսկի քերթութեան կարդ մը պատկերներէն , արարայատական ձեւերէն , ոյլլարանական զարձուածքներէն , ընդդրկած է նոյն իսկ այդ բանաստեղծութեան ամեննէն սիրուն տաղաչափական տարազը՝ « ըուպային (քառեակը) բայց իր զործը , խորքին մէջ , զուա « հայկական » է , թրիուուն՝ զդայնութեամբ մը որ չի նմանիր պարսկի զդայնութեան , եւ կ'արտայայտէ հոգի մը որ պարսկականը չէ , ունի կեանքը բժմբնելու եղանակ մը . մարգկային ցաւերն ու բերկրանքները թարդմանելու ձեւ մը , որ ինքնուրոյն է եւ կը բացարուի միայն քրիստոնեայ Հայութեան որոշ հողերանութեամբը . պարսկական բանաստեղծութեան ազգեցութիւնը ուրիշ զեր չի կատարեր հոգ բայց եթէ բանաստեղծին մասածման արտայայտութեանը մէջ ուժի եւ զեղեցէութեան տարր մը աւելցնել՝ ուրիշ բազմաթիւ տարրերու քով որոնք հայ ցեղին ընդերքէն կը բդիսին կամ բանաստեղծին անհատական ստեղծադործութենէն կը ծագին : Այս խնդրոյն մէջ կայ արգէն ուրիշ կէտ մըն ալ նկատողութեան առնելու : Երբեմն միեւնոյն զաղափարը , միեւնոյն պատկերը

կարելի է՝ ըլլայ զանել սարբեր աղջի և տարբեր դարու պատկանող երկու կամ երկուք առելի բանսատեղներու մէջ, առանց որ սակայն այդ բանատեղներն իրար երբեք ճանչցած ըլլան. կան անսակ մը զաղափարներ ու պատկերներ օրոնք այնքան սիրուն, այնքան բնական, այնքան ու անհրաժեշտ էն, որ այլ եւ այլ աղջերու մէջ միանգամայն ինքնարբերաբար փթթած են՝ առանց որ մինչ միւսէն փոխանունը պէտք գդար, ինչպէս որ միւսնոյն ծագիկը կամ ծառը կամ անսառնոր կը գտնուի երկրիս այլ եւ այլ կողմարը, առանց մէկ անդէ մը ծաղած ու ցրուած ըլլալու. Տարբերութիւնը զոյտ թիւնը առանց միայն ծաղկին, անսառնորն, ինչպէս եւ գրական պատկերին համար, այն մասնաւոր դրամին մէջ զոր ան կը զգենու աղջեցութեանը տակ այն կը մայիսին, այն աղջին, այն անձին օրուն մէջ կը ճնիւ օրինակութիւնը, փոխառութիւնը, շանագողութիւնը կ'առացուցուի երբ պատկերը կամ զաղափարը նոյնառութեամբ կրկնուած է, երբ այդ մասնաւոր կնիքը կը պակասի Այսպէս, Ֆուչակի տաղերուն մէջ կը զանենք համեմակալ եօթնեակը.

- « Աս ձադ ծիծնոնիկ պիտէի, զօրն ըզքու տուն մասնուի,
- « Ան բարձր մօյան չարտախնդ՝ ևս ի հոն բուն մը շինէի,
- « Ոնց որ մութն մթանայր, ցածնայի ծոցք մտնուի,
- « Ոնց որ լոյն լուսախնդ, բարձրանայի բունս մասնուի,
- « Ես ապրչմէ խուչախ, զօրն ըզքու միջաց գիրկ ածէի,
- « Կամ քաղցըր նըսան գինի, զօրն ըզքու փարչըդ պիտէի,
- « Առնիր ու բերնիդ զընիր, ցածնայր զունչըդ պակնէի.

Միւսնոյն զաղափարը արտայայտուած է Անակրէռի ի. զեղոնին մէջ.

- « Տանալուսի վուսարը մայսի փոխուեցաւ, կ'ըսեն, Փոխուղիոց լեռներուն վրայ, և Պանդէովնի աղջիկը ծիծնոնակ դարձաւ ու թուա, Բայց եւ թող հայելի մը ըլլամի որդէս զի զուն զիս զիսես:
- « Իող քու շատիկի ըլլած, որդէս զի կրես զիս թող վճիս ջուր ըլլամ
- « որպէս զի մարդինդ լուամ, անուշանուութիւն մը, որդէս զի քեզ և ինկեմ, մարզրտէ մանեակ մը զզիդ համար, անզալ մը՝ որպէսզի
- « ուոքովզ վրաս կոխսւն»:

Նմանութիւնը ակներեւ է երկու տաղերուն միջեւ, բայց ո՞վ կրնայ հաստատել թէ Քուչակ, որ չուտ քիչ հաւանական է որ Անակրէռնը ճանչնար այնպիսի ասեն մը ուր համանոս հելլենական գրականութիւնն այլ եւ անձանօթ էր զարձած Հայոց մէջ, այդ զաղափարը փոխանակ ըլլայ Անակրէռնէն, այդ զաղափարը «մարդկային» զաղափար մընէ, զրիմէ ամէն աղջի մովով բդական քերիթութեան մէջ ան կ'երիւայ՝ առաւել կամ նուազ տարբեր ձեւով մը, ու Ֆուչակին ծիծնոնակն ու նուան զինին, կը բաւեն անոր տաղին անձնականութիւնը ապացու-

ցանելու համար, եւ հայկականութիւնն ալ, որովհետեւ այդ «Ճիծեռ-նակ» ի եւ «Համբուրով զինիի» նմանութիւնը յաճախ կը անսնու ի հայ ժողովրդական երգերուն մէջ :

Կարելի է նոյն խեկ ըսել թէ Թուչակի ապահը ամենէն «Հայկական» բանասահղութիւնն ևն զոր Հայ ցեղն արտադրած ըլլայ երբեք : Այդ տաղեւ ուն մէջ «Հայերէն ասել» բացատրութիւնը, որ մէկ քանի ամեզ կը կրկնուի, (ոկը խմէ ու հայերէն կ'ասէ), «կասեմ թէ հայերէն ասա») նշանակալից է՝ մեր աշուղները որ մահմետական արբազետութեան Հայաստանի մէջ վերջնապէս տարածուելէն յետոյ՝ շատ աւելի պարսկերէն ու թրքերէն լեզուով կը քերթէին քան հայերէնով, — ինչպէս Սայաթ-Նովան խեկ, — սրտի պէտք մը կը զգային սակայն իրենց մայրենի շեղուով այ արտայայտելու իրենց հոգւոյն մնձ յուղունքները, եւ այդ պարագային՝ կը ջանային անշուշտ բառնաստեղծական ու երաժշտական օտար բանաձևերէն հեռու՝ հայկական աւանդութիւնը շարունակել խօսքերուն ու եղանակին մէջ, վաղնջական աւանդութիւնը զօր հայ երգիչները թողած էին եւ որ, հակառակ օտար հզօր ազգեցութիւններուն՝ կենզանի կը մնար, Քուչակի հայերէն ասաւն բաել կ'ո զէ թէ այդ երգերը յլացուած էին հայկական ոճով, եւ հայկական երաժշտութեամբ : Այդ տաղերուն կարգ մը ձեւերն ու դարձուածքները Հայաստանի ամէն կողմներու ժողովրդական երգերուն մէջ յաճախազէս են, հայկական փոլքլորին խասցուածը կը թուին անոնք, եւ շատ հաւանականարար հուչակ իր այդ պատկերներուն, բացատրութեանց, նմանութեանց թոլորն ալ իր ուղեղն չէ հնարած, այլ ժողովրդական երգերէն — որոնց ոմանք շատ հին ըլլալուն, թերեւս հեթանոսական չըջանէն մնացած, — քաղած է իր տաղերուն զիսաւոր մոթիֆները, կայ այդ երգերուն մէջ հատ մը որ կը վերաբազրէ, զրեթէ նոյնութեամբ, պատկեր մը զօր նարեկացին արգէն դորձածած էր եւ որ թերեւս հայկական հին առածածեւ ասացուածք մըն է երկու բանաստեղծներուն մէջ միանդամայն ցոլացած :

Ահա Թուչակի քանիսկը .

« Կանչեմ այդ ծովին վրայ, ծովն ի յակէն թանաք զառնայ,

« Զինչ ի շամբ եղէտ որ կայ, ամէնն ինձ զրիչ պիտօնայ,

« Զինչ երեց ու խարեզայ զանուշման որ զիր զիտենայ,

« Քրէ չկարնայ կարդալ զինչ ի յիմ սիրտն կայ զառայ :

Եւ ահա նարեկացիի փրազը .

« Զի թէ Վլիճ մի՞ ի ծովուց ի յորակութիւն զեղոյ յեղեղեցից :

« Եւ զդաշտա ասպարիսօք բազմք սահմանեալ՝ ի տարածումն լոյ-

« նութեան քարտենի չափեցից, եւ զզուրակս յոքունց անսասաց

« շամբից եղեղանց ի հաստածս զոյութեան զբչաց կազմեցից, եւ

« ոչ շթիւ մի ի բարգելացն անօրէնութեանց դօրցեց ընդ զրոյ  
» սահմանի զրաւել :

Այդ երգափունջը կրնանք ուրիմն համարիլ ամենէն հարազատ ար-  
տայայտութիւնը հայ ժողովրդին հասարական զդայնութեանը : Ար-  
դէն, այդ երգերը, յաճախ շատ անձնական յուղման մը չեշտովը տրոփե-  
լով հանդերձ, իրենց ամբողջութեանը մէջ այլազան հոգիկան վիճակ-  
ներու թարգմանութիւնն ըլլալու ձևն ունին . անոնք կ'արտայայտն  
երջանիկ սիրահարին հրճուանքն ինչպէս իր եարին մեկնեւածին  
ետեւէն հեծկլտացող կ'ողջ մօրմօրը, իր բարեկամին զիշերանց սպասող  
զեղունւոյն սրտին տրոփը ինչպէս եւ անառիկ ազջկան մը արհամարհու  
քրքիջը, հայ «զարիպ»ին անյատակ տրոմութիւնն ինչպէս սիրահար-  
ւեր պուրակներուն, երկինքներուն ու ծովերուն մայխար, ողիւլպիւին  
ու վարդին մնզեղին ինչպէս կեանքի ու մահուան վրայ խոկումներ :  
Աշուզը կ'երգէ ուրիշներուն համար, թարգմանել կը ջանայ բազմազան  
զգացումներն անոնց որոնց սրտին խօսնակն է ինքը կոչմամբ . եւ առի  
անհունապէս կը բազմապատկէ այդ երգերուն հրապոյրը :

\* \*

Այս տաղերը հրատարակելով, իմ նսպատակս է ոչ միայն անզու զա-  
կան զեղեցկութեամբ զործ մ'իր ամբողջութեանը մէջ ձանչնայու հաճոյքն  
ընծայել հայ հասարակութեան, այլ եւ, ու մահուանդ, այս հոյակազ  
յիշատակարանին յայտնութիւնովը մեր ժողովրդին անզամ մը եւս  
տարացուցանել թէ ինքն ալ եղած է ցեղ մը ինքնատիպ ու բարձր  
զեղեցկութիւն մը ստեղծելու կարող ։ Մենք Հայերս երկու հակընդդէմ  
ու նոյնքան վնասակար չափազանցութեանց միջեւ տարութերուած  
ենք սկզբէն ի վեր, կամ մ' մեր ցեզը կ'երեւակայենք իրեւ մարդ-  
կութեան ամենէն հին, ամենէն աղնիւ . ամենէն քաջ, ամենէն  
խելացի ցեղը, եւ կամ զայն կը նկատենք իրեւ ամենէն ողորմելի  
վիժուկը մարդկային ընտանիքին : Կան մեր մէջ հեքեաթներով սնած  
մտքեր որոնք կ'ուորին այն օգային երազովը թէ հայ ազգը աշխաբհա-  
զողացուցած է իր Արամերուն . Տիղբաններուն, Արտաշէաներուն  
եւ Տրգաններուն սուրովը, առաջինը եղած է քրիստոնէութիւնն  
ընդունող, եւ թէ իր նկուն եւ իր գրականութիւնը ամենէն զեղեցիկն  
են զոր մարդկութիւնն արտադրած ըլլայ, զովեսուը, այլպիսիներուն  
ըերնին մէջ, ոչ մէկ որոշ պատճառտրանութիւն, ոչ մէկ յատակ  
չափառորութիւն չունի, ո եւ է ապացուցանալի որակում չի ներկայացը-  
ներ, անիմաստ ինքնարրեցութեան մ'արդիւնքն է, այնքան ծիծա-  
զելի որքան վնասակար ։ Բայց հակառակ ծայրայեղութիւնը ոչ նուազ

վնասակար է . կան մեր մէջ , մահաւանդ մեր «նորերուն մէջ , մաքնը որ կ'ուրանան հայ անցկալին մէջ ո եւ է սկզբութիւն , որոնք եւրոպական գրականութիւնը ճանչնալնուն համար կը կարծեն թէ պարտականութիւն ունին իրենց ցեղին մինչեւ ցարդ արտազրած զործերուն համար արհամարհանք ունենալ , եւ որոնք կը յաւակին մասնել թէ հայ ցեղը մինչեւ այսօր ոչ մէկ ինքնուրոյն , ոչ մէկ առնականորէն զեղչցիկ զործ մարտազրելու անկարող եղած է :

« Մէնք , կը գրեր ինձի Շիրժանզադէ «Ահահիտ»ի հիմնարկութեան ասթիւ ուղղած նամակին մէջ , Հայերս չունինք՝ ոչ դրականութիւն եւրոպական մարդու եւ ոչ մահաւանդ հրապարակախօսութիւն . թէ՝ մէկը եւ թէ՝ Ֆրանց պիտի սակագնել խորտակելով հինք , նրա աւերակների վրայ կառուցանել նորը . . . »

Արձրունի և Բաշֆի մէկէ սուելի անգամներ նմանօրինակ վճիռներ արձակած են : Ես իսկ , տապէին յօդուածներէս մէկուն մէջ զոր գրած եմ գողրցէն և լիելս անմիջապէս յետոյ , առոր մօտ բան մը կ'ըսէի .

« Մէնք երրեք չենք ունեցած ճշմարտապէս հայ գրականութիւն ո մը Շակեղարու հեղինակիք հետեւող ևզած են Յունաց և Ասուրոց . ո անկման դարուց մասենաւրաց մէջ կը տնանուի աւելի հզօր աղղոցին Յունաց և աստինացոց , Արարացոց . իսկ այս դարուն որ մեր գրականութիւն ամենէն աւելի ծագկեցաւ , ամէն տարր ու մնանդ օտարէն առին մեր գրողները . («Հայրենիք» , 1891) :

Ճշմարիտ որ այսպիսի գտառառան մը յայտնողներն իրենց ընթացքը արգարացնող մէկէ աւելի պատճառներ ունեցած են . արեւմտուն դրականութեանց առողջ , հզօր ու անմինը զրուխ-զործոցներուն ծահօթացած , կազմուած՝ եւրոպական քննութառութեան խիստ ու անկողմանակալ ուղղութեամբը , այդ նորութեան , լայնութեան , ինքնատակութեան ու կաաարելութեան սիրահար մաքերը զիրենք զօհացնող ոչինչ զատ են այն անկերպարան քառախն մէջ զոր իրենց կը ներկայացնէին իրեն Հայոց պատճութիւն եւ իրեն Հայոց գրականութիւն : Պէտք է խոսավանինք թէ մենք Հայերս զես չունինք մեր պատճութիւնը ճշգրտապէս ներկայացնող որոշ ու վերջնական աշխատութիւն մը (ճշմարիտ Հայոց պատճութիւնը զես նոր կը սկսի կոր ուրաւագծուիլ) , եւ չունինք մանաւանդ հայ գրականութեան լուրջ պատճութիւն մը , առուր , զիստակից եւ ամբողջական ուսումնաբիրութիւն մը այն բոլոր իրական զեղեցկութիւններուն զոր հայ միաքը կըցած է արտազրել :

Հ. Զարգհաննէլեանի «Հայ Գրականութեան Պատճութիւնը» , որ միակ զործն է այդ տեսակին մէջ , զեղեցկապիտական համակաց գութեան , պատճութիւն հոգերանութեան անսակէտով շատ աշդոյն է ու միջակ . անն ինչ որ մեր նախնիք թողած են՝ այնուեղ կը պատճուի ուսուցի

ու տարտամ գովհաններով , առանց որոշ զերչուծումի , առանց զեղեցկութեան ինչուին եւ ինչպէսին պատճառաբանուած բացատրութեան , առանց թերութիւններու եւ յատկութիւններու յատակառն անջատումին . ու ինչ որ հին զրականութեան ամենէն պայծառ ու ամենէն ինքնատիպ էլը կը կազմէ . —միջնազարեան աշուդներուն քերթութիւնը . —այդ զրգին մէջ կարձ ու չոր յիշատակութիւն մ'ունի միայն : —Մեր զպրոցներուն մէջ եւրոպական զրականութեանց քիչ շատ կանոնաւոր զարդնիտացք մը կ'աւանդուի , բայց հայ զրականութեան վրայ ուրիշ բան չեն տար աշակերտին բայց եթէ հարեւանցի , անգոյն ու սիսալ ծանօթութիւն մը , Ատոր արդիւնքն է այն տեսակ մը արհամարհանքը զոր եւրոպական զրականութեամբ սնած մնը նոր սերունդներն ունեցած են եւ ունին դեռ հայ զրականութեան համար . արհամարհանք մը որ մնը մէջ տարածուած է կարծուածէն աւելի , եւ որ յաճախ մնը զրականութեան միայն չ'ուզզուիր , այլ ամբողջ ցեղին : Տարօրինակ զիւրութիւն մ'ունինք մնը ցեղին թերութիւնները յօժարակամ խոչորցնելու , Ընդհանրացնելու , մնը ազգը մարդկութեան մրուրը նկատելու , մէկ խօսքով՝ սովորական բան մըն է մնզի համար Հայ ըլլալնէս ամէնալը , եւ ատի բացէ է բաց բսելով՝ քաջութեան , անկեղծութեան , ճշմարտասիրութեան փայլուն ապացոյց մը տուած ըլլալ կը կարծենք : Այսպէս՝ Բաֆֆի կրցած է «բող»ի մը նմանցնալ հայ ժողովուրզը որ «զիմացը ելլող աշխարհակալին ծոցը պառկած եւ անոր բոլոր կիրքերը յազեցուցած է յօժարակամ» , մինչդեռ մնը ամբողջ պատմութիւնը կ'ապացուցանէ որ Հայը եթէ երբեմն իր ներքին գժուռութիւններուն հետեւանքով իրօք ինք իր ձեռքովն իր տունը կործանած է . շատ յաճախ ալ մոլեզնաբար ոգորած է ինքզինքը ճուզպարելու համար օտարին ծանր բազուկներէն որ զինքը բանի կը փոէին զիւրութեան անկողնին վրայ :

Իր թերութիւնները արիաբար խոստովանիլը մնծ եւ օգտակար յատկութիւն մըն է , բայց երբ ատի հասնի այն ծայրայեղ . հիւանդու ու տղեղ աստիճանին ուր մնը զայն թերած ենք , ինքնասպանութեան առաջնորդող արարք մը կը դառնայ , այնքան տիմար որքան վնասակար : Անհրաժեշտ է որ ազգ մը , ինչպէս անհատ մը , զիտնայ ճիշդ ու որոշ չափը իր ունեցած ուժին . իր կատարած գործին , այն աեղին վերջապէս զոր իրաւունք ունի բոնելու տիեզերական քաղաքակրթութեան մէջ : Եւ շատ սիսալ է կարծել թէ հայ ցեղին նկարազիրը , երբ զայն նկատենք իր ամբողջ պատմութեան ընթացքին մէջէն , աւելի հարուստ է թերութիւններով քան ատեկութիւններով . Հայը շատ «ազնիւ» ցեղ մըն է , որ սակայն շատ անբաղդ է եղած . եւ իր թերութիւններէն շատերը իր ճակատագրա-

կան անբազգութեանը արդիւնքն են : Հայը, ճշմարի՛տ է, «մեծ ազգ» մը չէ եղած մարդկացին ընտանիքին մէջ, չէ արտազրած Ցուլիսու Կեսար մը, Աղեքսանդր Մակեդոնացի մը կամ Նափոլէոն մը որ աշխարհն իր լուծին տակ կքէր, չէ արտազրած Մոլոչս մը, Պուտառ մը, Կոնֆուկիոս մը, Յիսուս մը կամ Մուհամեմէս մը որ կրօնք մը ստեղծեր եւ բազմաթիւ ազգեր՝ տիեզերքն ու կեսանքը բացատրելու իր այդ եղանակին հպատակեցնէր, չէ արտազրած Արիստոտէլ մը, Պլատոն մը, Ափինոզա մը, Քանիթ մը, Տեքարթ մը, Օկիւսթ Քոնթ մը որ իմաստափրական սխաեմ մը յշանար, ոչ ալ Եսքիլէս մը, Սոփոկլէս մը, Ֆիբառուսի մը, Խայեամ մը, Տանթէ մը, Շեքսիփիր մը, Կէօթէ մը, Յոր մը, Եսայի մը, ոչ ալ Փիզիս մը կամ Միքէլ-Անձէլո մը, Վինչի մը կամ Բամպրանս մը, Պեթովէն մը կամ Քլոտ Պէրնար մը, որոնց հանձարը մարդկացին հորիզոնին բոլոր ծայրերուն համար տեսանելի բարձունքի մը վրայ է կանգնած, բայց ասի՞ ոչ թէ անոր համար որ հայ ցեղը ճակատազրականորէն անկարող է այդպիսի տիեզերական հանձարներու ծնունդ տալու, այլ անոր համար որ մեր քաղաքականապէս ձախորդ դիրքը՝ Արեւելքի եւ Արեւմուտքի մէջ սեղմուած, եւ մանաւանց մեր անկարգապահ, անմիաբան, անհատամոլ ոգին՝ հաւաքական մեծ ու անուղղ զօրութեան մը տիրացումն անկարելի են դարձուցած մեր ցեղին եւ զայն դատապարտած են միշտ նուածուելու շրջակայ աշխարհակալմէծազօր ցեղերէն, — այնպէս որ մեր ժողովուրզը, սկիզբէն ի վեր, իր կեանքին զրեթէ բոլոր վայրիկանները, իր ուժերուն ամենամեծազոյն մասը, իր հոգւոյն, խելքին ու բազուկին ամբողջ կորովը օտարին դէմ ինքնքինքը պաշտպանելու համայնածախ գործին նուիրած կամ ներքին կոփներու մէջ մաշեցուցած է եւ չէ ունեցած այն մեծ զօրութեան, ապահովութեան ու բարօրութեան երկարատև շրջանները որոնք անհրաժեշտ են հսկայ քաղաքակրթութիւններու ծնունդին համար : Մարդկացին մտածումը իր ամենաբարձր կատարներուն հասած է այն ազգերուն մէջ միայն որոնք քաղաքական ամուր ու անւական զօրութեան մը վրայ կրցած են հիմնել իրենց գուութիւնը : աշխարհակալէն յետոյ որ իր սուրբ հորիզոնին մէկ ծայրէն միւսը շողացուցած է յաղթական եւ հարաւը ու հիւսիսը խոնարհեցուցած է իր ազգին զերազանցութեանը քառաւոր ապացուցումին առջեւ, այդ անձայրած իր զօրութեան հողին վրայ, այդ զերազոյն արութեան զինիովը զրգուած, մտածողը, արուեստազէար, քերթողը՝ իր ուղեղին մէջ զգալով այն բոլոր թափը, բարոյական ելեքտրականութեան փոխուած, զոր իր զինուոր եղբայրները ցոյց տուին պատերազմներու ապրուած զիւցազներգութեանը մէջ, ինքզինքը զանելով զետեղուած՝ բարձր հայեցակէտի մը վրայ որմէ ոչ թէ ցեղի մը փոքրիկ ցաւերն ու մտահոգութիւն-

Ները կը նշմարուին միտյն այլ իր սոթին առակ փռուած երեւցող ամբողջ մարդկութեան սրտին բոլոր մեծ ու յաւիտենական բարախում երը, և բոլոր անվիրջ անզունզները երկնքին ու Դժոխքին, բոլոր վսիմ առեղծուածները Բնութեան ու բոլոր վեհ չարչարանքները կամ զերազնիւ արքեցութիւնները մարդկային Հոգիին, — կ'արտադրէ զործ մը ուր ամբողջ մարդկութեան, ամբողջ երկրագնատին, կարելի է ըսել, ամբողջ Արարացութեան (որովհետեւ մեր երկրագունաը, իր փոշիաձեւ փոքրկութեանը մէջ, համաստութիւն մըն է անսպարագիծ տիեզերքին) վիթխարի խորհուրդը կը պատկերանայ ցեղի մը ինքնուրոյն խառնուածքին մէջն, այդ խառնուածքին որոշ զոյնովն ու շեշտովը հզօրապէս զրոշմուած, բայց իր խորքին մէջ՝ լայնորէն մարդկային, վեհորէն տիեզերական Այս ընդհանուուր օրէնքին դէմիբր բացառութիւն միայն Տաճիկն ու Հրէան են գտնուած, Տաճիկը որ՝ անեղազօր աշխարհակալներ արաազրած ըլլալով հանգերձ՝ չէ կրցած հիմնել ազնիւ և ամուր քաղաքակրթութիւն մը, և Հրէան, որ զինուորական զօրութեան ունէ ապացոյց տուած չըլլալով հանգերձ երբեք, աշխարհին իմացական ամենամեծ ուժերէն մէկն արաազրող ցեղերէն մըն եղած է, քանի որ ծնունդ տուած է Մովսէսին և Յիսուսին, որոնց մտածումը մինչեւ ցարդ կը տիերէ մարդկութեան կէսին, և ստեղծած է Աւտուածաշունը, մեր երկրագունաին զրական ամենէն հզօր յիշատակարաններէն մէկը :

Ճշմարիտ է, այս՝ որ Հայը չէ զրած մարդկային Պանթէօնին մէջ մեծ օրէնսգէտ մը, մեծ իմաստակէր մը, մեծ կրօնքի հիմնացիր մը, մեծ արուեստագէտ մը, որ ամբողջ մարդկութեան առջեւ նոր իուրիզոն մը թանար զեղեցկութեան կամ մտածման, — բայց Հայը տուած է բաւականէն աւելի ապացոյցներ որ կը յայտնին թէ ինքը ունէր իր մէջ ձիբքը՝ որ շատ քիչ ցեղերու արուած է՝ այդ զերազոյն ստեղծագործութեան գերը կատարելու համար, և թէ անշուշա զայն կատարած պիտի ըլլար, ու շքեզօրէն, եթէ ինք ալ ունեցած ըլլար, մտաւորական ու զինուորական առաջնակարդ յամկութիւններուն հետ որոնց ապացոյցները տուած է, միապետական կեդրոնացեալ, խըտացեալ հզօր կազմակերպութիւն մը՝ ինչպէս Պարսիկը, Ասորեստանցին կամ Արարը, և կամ այն մեծ համբաւչխութեան ոգին զոր Հրէանները միշտ ցուցուցած են, կը բաւէ ասոր համոզուելու համար նկատի ամենել ամեն ինչ որ Հայը կրցած է ընել՝ անհատապէս՝ երբ իր ազգային աննպաստ միջավայրէն զուրս եղած ու լաւագոյն միջավայրերու մէջ տարած է զարգացնել իր կարողութիւնները. Հայը եղած է Պրոյերեսիոս, արսինքն Դ. զարուն ամենամեծ յոյն հոետորը, Նելսէս, այսինքն հովովմէական պետութեան ամենէն մեծ զօրապարներէն

մին, Զմէկիկի, այսինքն բիւզանդական կայսրութեան ամենէն մեր կայսրերէն մէկը, եւ այլն, եւ այլն :

Նոյն իսկ իր միջավայրին մէջ, Հայը տուած է ապացոյցներ, երբեմ չատ փայլուն, իր մտաւոր ու բարոյական յատկութեանց, Արտաւազզ միակ Արեւելցի արքայորդին է որ կարողացած ըլլայ դրել Սոփոկլի ազգին հիացումը շարժելու կարող ողբերգութիւններ՝ Հոմերի լեզուով, — ինչ որ ցոյց կուտայ թէ Հայոց մէջ յունական բարձր կրթութիւնը ո՛քափ զարգացած էր :

Այն զեղեցիկ շարժումը որ աեղի ունեցաւ վռամշապուհի, Սահակի եւ Մեսրոպի նախաճանութեամբ, մեր ցեղին մեծապէս պատուարեր երեւոյթ մըն է, այնպիսի ատեն մը ուր Պարսկէն նուաճուելու եւ ընկլուզուելու վատանզը առաւել քան երբեք տիրական էր, հայ պատանիները դրէկ Աթէնսք ու կ, Պոլիս՝ արեւմտեան քաղաքակըրթիւնը տարածելու համար Հայոց մէջ եւ Հայոց լեզուն ու զարկանութիւնը յունականին հետեւողութեամբ զարգացնելու համար, ուշիմ, յանդուզն ու հեռատես ցեղի մը զործն է այդ : Եւ լեզուն, և, գարու հրաշալի հայերէնը, ինքնին կը բաւէ արգէն՝ ցեղին զեղեցկագիտական կորովն ապացուցանելու, ինչպէս եւ ապացուցանելու՝ իր վեհութեամբը, մեծավայելչութեամբն ու արքայական նոխութեամբը՝ զոյութիւնը նախորդ շրջանի մը ուր հայ ցեղը զօրութեան ու փառքի վաղանցուկ բայց լայն աիրացում մ'ունեցած էր, որովհեաւ միշտ «ստրուկ», նոյն իսկ միշտ «միջակ» մնացած աղդ մը անհնար է որ այդ ծիրաննեփառ զեղեցկութեամբ լեզուն յօրինած ըլլար : Հայուն մշտական ձգտումը Ասիային կոնսակ զարձընելու եւ Արեւմտաքի քաղաքակըրթութեան կապուելու, անօրինակ զոհողութիւնները զոր յանձն առած է իր այդ ուղղութեան հաւատարիմ մնալու համար, կ'ապացուցանեն նիւթականը բարոյականին զոնելու մեծ յասկութեան զոյութիւնն իր մէջ եւ զինքը յարգելի կացուցանող զծերուն կարեւորագոյնն են : Իր եկեղեցական երաժշտութիւնը եւ իր ճորտարապեսութիւնը, զոր այնքան զորովով ու եռանզով երկնած ու կերտած է Բագրատունեան ու Խուրինեան երկու սիրուն շրջաններուն՝ երբ իր քաջութեան ու ճարպկութեան շնորհիւ կրցած է պահ մը ապահովութեան պատճէշ մը կանզնել իր շուրջը, կը վիային զարձեալ՝ ու պերճախօսաբար՝ ի նոյասա իր քաղաքակըրթական ձիրքերուն և Ատոնց կարզը պէտք է նաև զասել արեւմտեան քաղաքակըրթութիւնը Արեւելքի բազմաթիւ ցեղերուն մէջ տարածողի գերն ալ զոր կատարած է Հայը . մեր ցեղն է որ քրիստոնէութիւնը մոցուցած է Վրացոց, Աղուանից մէջ, եւ նոր ժամանակներուն՝ Պարսից ու Տաճկաց ժամանակացած է եւրոպական քաղաքակըրթութեան շատ մը էական

զծերը : Պատր է նկատել նմանապէս որ վերջին զարուն մէջ , մերձաւոր Արքեւութիւն ցեղերէն սիմբայն Հայն է որ արժադրած է մնձ քաղաքագէտներ ինչպէս նուազար վաշա և Լորիս Մելիքովի . մնձ զօրագետներ՝ ինչպէս Լազարէվ , Տէր Դուկասով , Շոլքայնիքով . արուեստագէտներ՝ ինչպէս Այգաղովսքի , Աղամենան ու Էտկար Շահնին , դիականիաններ՝ ինչպէս Ա . Արծրունի , Քերորէ Պատկանեան , Տաշեան , Մանուէլեան , ու Արեւմռտաքի արզի ընկերական խմաստափրութիւնը խորապէս ըմբռունած ամուր ու խրօսն մաքեր , ինչպէս Ասկանեանը , զոր Քագուր յարգեց , և Նալբանդեանը , զօր Պարունին իր մաքի եղբայրներէն մին կ'ընդունէր : Մէր զրականութիւնը վերջապէս , որքան ալ ուրիշ ու եւ է ցեղի վրայ աղջկցութիւն զարդած չըլլայ , ունի սակայն իր հին ու նոր չրջանին մէջ քանի մը էջներ որոնիր . Երբ սպատակածօրէն ծանօթացուին տար աղջկերուն , տիեզերական յարգանքի պիտի արժանանան : Ախալ է այն կարծիքը — սաարներէ յայտնուած ու մնէ ալ սովորաբար ընդունուած — թէ Հայոց հին զրականութիւնը կրօնական ու ժամանակազրական զրուածքներու չոր , անզոյն եւ միօրինակ չնղջակոյտ մը ըլլայ . նախ՝ պէտք չէ մոռնանք թէ այդ հին մատենազբութեան ամբողջ մէկ էջոր , և զեղեցկագոյնը , կրօսուած է՝ մնը մէջ չզանուած ըլլալուն համար Պիսիուարաւեաններ որ հաւաքէին մըր հին զիւցաղներզական երգերը եւ անոնց շոշ Հայ ելիսական մը ու Ռդիսական մը կազմէին . (Ելորենացին եթէ ունի իրական յանցանք մը՝ ու շատ մնձ , հաւաքած չըլլայն է այդ բոլոր երգերը որոնւը իր տաներ զես ամբողջութեամբ սպանականուած էին) . այն կատրուանքները որ կը մնան , կը բաւեն սակայն մնդի ընդնչմարել տալու թէ ի՞նչ լուսաւոր , առնական ու զունազն հայ զիւցաղներզութիւն մը զոյութիւն ունէր , զրուած՝ աւելի արագ , աւելի թեթեւ ու նոյնքան աշխոյժ ոճով մը որքան Պարսից Շահնեալին . յիշոյ , մնը պատմալիքներուն մէջ եթէ չկայ Խուկիսակս մը , կան սակայն նզիչէի պէս բանասանզ մը որուն զործը քրիստոնէական քերմռուածներու ամենէն զողարիկներէն մէկն է . Փարացիքի պէս լուրջ եւ վիհովի պամող մը , Լաստիլիքացիի պէս հզօր եղերբզակ մը . զալով կրօնական բանասանզութեան , ճշմարիս է որ անոր ներշնչումն ու զիխաւոր նիւթեղէնները երրայական , ասորական ու բիւզանցական զրականութիւններէն ամուռուած են , բայց Հայը այդ եկամուա կամաւն վրայ իր ուրոյն հողին է որ ասզնազործած է , և կարելի է բան որ Հայոց կրօնական զրականութեան մէջ կան էջնը — նորեկացիի աղօմքները , Շնորհալիի մէկ քանի շարականները , Լամբրոնացիի քարողները . եւ կարգ մը անանուն հոյակապ երգեր մասուան , զժոխոքի , յարութեան , Աստուածածնի , հոգւոյ եւ այլ

միտութեական նիւթերու վրայ , որոնք կրնան հաւասար դաստիլ եւրոպական մեծագոյն ազգերուն քրիստոնէական գրականութեան այդ կարգի արագրութեանց հետ : Ասկից զատ , բացարձակաղէս անձիշդ է թէ մըր հին գրականութիւնը զուցէ ըլլայ «աշխարհական» ազատ քրիստութեանէ . միջնադարեան բազմաթիւ աշուղները , և Քուչակը մանաւանդ , կ'ապացուցաննն թէ Հայը երկնքին հետ երկիրն ալ զիտցած է երգել , և հոյակապօրէն : Դակ մեր արգի գրականութիւնը , եթէ բազգատութեան խի չի կրնար զրուիլ եւրոպական արգի մած գրականութեանց հետ : — Եւ ապուչութիւն պիտի ըլլար Քիւրտերուն , Տաճիկներուն ու այլամերած Պարսիկներու ձեռքը մնացած խեղճ Հայէն պահ անջել որ Գերմանացին կամ Ֆրանսացին մտաւոր զարգացմանը կարենար հասնիլ : — ամենէն վառվառւն , ամենէն այլազան , ամենէն ձոխ ու ազատաշունչ եւ նոյն իսկ ամենէն ինքնուրոյն գրականութիւնն է զոր մերձաւոր Արեւելքն արտադրած ըլլայ նոր ժամանականերու մէջ , բարձր՝ արգի Պարսկաց , Թրքաց , Վրացւոց , Պուլկարաց , Ասորւոց , նոյն իսկ արգի Յունաց զրականութիւններէն : Արովեանի ոճը ամենէն անձնական ու ամենէն հզօր ոճերէն մէկն է որ երեւցած ըլլայ ժի զարու ո եւ է ազդի զրականութեան մէջ : Այս բալորը կը ձեւացնեն հայկական քաջաքակրթութիւնն ըր , համեստ , բայց որոշ ու հզօր , եւ ի յայտ կը քերեն հայկական : Ինքնատիպ նկարազիբ մըր , անհունապէս յարգելի : Պէտք չէ մոռնալ նաև որ Հրէաներն ու Ասորիները իրենց ազգային լեզուին զործածութիւնը կորանցուցած են : Զուիցերիացիներն ու Պեճիքացիները երբեք չեն զարգացուցած իրենց ազգային լեզուն , մինչ մենք պահպանած ենք յամասարար մինչեւ այսօր մեր լեզուն : Հայը փառք ազգերու ամենէն մեծերէն մէկն է , եթէ ոչ ամենէն մնձր : — Ու մենէ կախեալ է որպէս զի ան հասնի վերջապէս ապազային մէջ ամբողջականորէն ու իր զերազոյն լրութեամբը հրաշակերտէ ինչ որ մինչեւ ցարդ հասուածարար եւ անկատարօրէն իրազործած է :

\* \* \*

Դասնալով Քուչակին , թող ոչ ոք չափաղանցութիւն չնկատէ եթէ յայտարարեմ որ այդ զմայինի երգիչն արտադրած ըլլալը միայն բաւական է որպէս զի Հայ ցեզը յարդանքի արժանի ըլլայ եւ որպէս զի մենք մեզ հպարտ զգանք Հայ ըլլալնուս : Քուչակը անշուշտ չունի պարսիկ մեծ բանաստեղծներուն , Հաֆրզի , Սասարի , ու մանաւանդ Խայեամի , իմաստաւերական խորութիւնը եւ զեղեցկազիտական հմտութիւնը . Խայեամ ամենէն խիզախ եւ ամենէն զար-

զացած մտքերէն մէկն է զոր մարդկութիւնն արտադրած ըլլայ։  
իր և Բանեակներու Գիրքը անզուզական բաժակն է ուր երկնքին  
ու երկրին խորհուրդներուն վրայ երկարօրէն խոկացած եւ ա-  
մէն բանի ունայնութիւնն իր ձեռքովը չօշափած եւ ատկից  
խորապէս վիրաւորուած մնձ հոգի մը իր թանկազին ու սեղմուած  
ցաւը՝ արիւնով, արցոնքով ու ծաղկի հիթերով ալ չինուած զան  
ու անհասելիօրէն անուշանուա և մահարերօրէն արբեցուցիչ զինիի մը  
պէս կը լիցընէ զանդազօրէն ։ Քուչակ զիկչուկ երախ մըն է, իմաս-  
տասիրական ու զիտական կրթութենէ զուրկ, ծանօթ սիայն աստուա-  
ծաշնչական զրականութեան ու աշուզական արտեւետին և թերեւն  
քիչ մըն ալ պարսկական բանասահզութեան, ուրիշ բան չէ ըրած  
այլ միայն իր սիրուր, իր ամրողջ սիրտը զնել քանի մը պարզուկ,  
աղքիւրի պէս րզնող, լերան ծաղկի պէս մէկ ցայտքով մայթքող։  
ամառ զիշերուան աստղի պէս խազաղ ու պարզ ցուացող երգերու  
մէջ։ բայց արդ սիրուը ունի այնպիսի բնածին քաղցրութիւն մը  
որ «չի սորգութիւ», այլ բնութեան անհամ քուրային մէջ ինքնին  
արդէն չինուած կը տրուի տեսակ մը եղական խանուածքներու,  
Աչինչ կայ իր մէջ արուեստակեաւ, բանազրօնիկ, ինչպէս Սաատիի  
Երգերուն մէջ։ ամսն ննչ ուղղակի սրտէն կը հոսի, եւ ընթերցողին  
սրտին կ'երթայ չիտակ, առանց ո եւ է զարձուածքի, առանց ո եւ է  
առելորդ ձեւախազութեան ։ ձշմարիս է որ տեղ տեղ ռամիկ, զնեւիկ  
ասրը մը կուզայ պղասորել ներշնչումին մաքրութիւնը, թոյլ, լալկան,  
«ճիտը ծուռ» կեցուածք մը կայ երգերուն մէկ մասին մէջ։ կը  
զդացուի վիշտակէս երգինք որ երգիշը կը պատկանի աղյօթ մը որ  
լուծ կը կրէ, որ խնդէ է, թափառական է, զլիխիկոր է, ճզմուած է։

« . . . Զարին համբերել պիտի, ինչ որ գայ բարին հասաւի . . .

« . . . Կ'ուզկե՞ս որ յաղիկ կենաս որ ամէն մարդ դքեզ սիրէ,  
« Դուն հոզուն նման կեցիր որ ամէն մարդ ըզքեզ կոխէ։

« . . . Այն որ աստուրն երթայ, զէմ պիտի զդժարն յանդիձէ,

« Մարիկ լեռներուն արա, խելքնուն ասած մասալ է.

« Այն որ բարձր է ձիւն ունի, այն որ ցածն է ի՞նչ կանանչ է։

« . . . Մարդն որ ի խարիսութիւն երթայ, զէմ նորա շատ խելք  
պիտինայ։

« Բան զամէնն ցած կենայ, հազար թէ իր բանն կու չինայ։

« Մարիկ զու ծառին արա թէ քանի՛ հիւնէր կայ ի նա.

« Այն ճիւզն որ զպառուզն ունի քան զզարտակն յէ՞ր ցած կու կենայ։

« . . . Թէ չուզես որ քիւֆր ասիս, ձեռքդ տար ու սիրտգ բանէ,

« Սասանան յիշոցք ասաց, զես անկից ի վեր կու վայէ։

- . . . Հայոց իմ մէկումէկ Աստուած , մէծութիւն քեզ կու վայելէ .  
• Զայն հացն որ կուտաս ուսել , իսկի մարդ խլել չկարէ :
- . . . Զայլոց մեղք զու մի՛ քններ որ Աստուած զբեզ չգատէ .  
• Զքու մեղքդ իսկի մի՛ մոռնար ու խոնարհ զանձդ քու պահէ :
- . . . Զով որ կու սիրէ Աստուած , սակաւիկ մի տատ կու տանջէ ,  
• թէ սէրն ի սրանց ունի , առ Աստուած չարին համընքէ :

Այս բոլորը «ստրոկ» իմաստամիբութիւն մը կը ներկայացնեն .  
բայց պէտք է նկատել թէ ատի ոչ Հայոց սանդաղործութիւնն է , ոչ  
աւ Քուչակինը . այս տողեւէն ոմանք Աստուածաշոնչի կարգ մը  
պատուէրերուն ցուացումներն են և կամ եկեղեցւոյ Հայրերուն  
խրաններէն քաղուած , ու թերեւս առածի կարգ անցած Հայոց մէջ ,  
որոնք՝ իրենց զան կացութեանը բերմամբ , ինչպէս ճիշդ Հրէանիրն  
ալ , այդ արտուած վարդապետութեան մէջ միմիթարութիւն մը եւ  
միանդամայն դիւանազիտութիւն մը ուղած են զանել Այսպիսի  
տողեր շատ քիչ կարելի է նշմարել պարսիկ , ոյսն կամ լատին րա-  
նասակղծութեան էջերուն մէջ ուր խրոխս իմաստամիբութիւն մը  
կը արիէ : Խեցեամ ոչ միայն մեղք չի համարիր «քիրելը» , և ոչ  
միայն չի դատապարտեր Սատանան՝ Ըմբռստացած ըլլալուն համար ,  
այլ ինքն իսկ երկնքին դէմ Հայնոյոց մըն է : Յորնաղ «ուրիշներուն  
մեղքաերը քննելով է որ իր անունն անմահացուցած է , հսմողուած  
թէ արզար ու ազնիւ հոգիի մը իրաւունքն ու պարտականութիւնն է  
չարազործներուն զիմակը բզգակը : Յոյն բանաստեղծները , «Հացը  
Աստուածմէ յուսակէ » շատ հեռու , մարդուն անհատական կորովը  
կամատուածացնեն : Բայց , ի փախարէն , Քուչակի մէջ առղ մը չենք  
զաներ այն պալատականի չողոփորի զեղօններէն , սուլթաններու ,  
խաններու , կեսարներու , մեկնասաններու ձօնուած սողացող կրդերէն  
որոնք Աստուածի . Ավրասիսի , Վիրզիլի մէջ կ'երեւան , որոնցմէ հատ  
մը կը գտնենք նոյն իսկ զոռող Խայեամին մէջ .

- « Ո՞վ նահ , աստղերը քեզ սահմանեցին Խոսրովի գահուն ,  
« Ասոնք թամրեցին քեզի համար կայսերական ձին .  
« Երբ քու ուկասմակ երիմարդ չարժի  
« Եւ սաքը զեանին զոցնէ , հողը կ'ոսկեղծուի :

Քուչակի քնարը ոչ մէկ սուլթանի , ոչ մէկ խանի , ոչ մէկ  
ամիրայի , հայ կամ օտար ո՛ւ եւ է մնձաւորի տոջիւ չի խոնարհիր .  
միակ Սուլթանը որուն կ'երկրագագէ եւ որուն զոլքը կ'երգէ , եւարոն  
է , աղուր աղջոնէր , «հողեղէն լուսինը , որուն «ձոցը լոյս կուտայ  
ասազերուն » . անոր նուբիրուած երգերն են որ կը կազմեն Քուչակի  
դործին միժամանութիւնը , և անենչն հարազատ մասը . խրառական-

նիրուն մէջ ապահովագէս կան խել մը տուներ որ Քուչակինը չեն .  
արգէն այդ ողորմուկ կամ «քրիստոնէական» տողերը զօր յիշեցի , շատ  
սակաւաթիւ են . եւ ինչ որ կը թուի հաստատել մէ տունք Քուչակին  
չեն պատկանիր . այն է որ խառասական եւ այլարանական երգերուն  
մէջ կան ուրիշ շատեր . շատ աւելի ուժեղ ու գունագեղ . շատ աւելի  
«քրուչականեւ» ոճով , որոնք աւելի աղնիւ ու վեն ողի մը կը ցուա-  
ցլնեն : Այսպէս՝ այն քառեսակները ուր Քուչակ կ'երգէ իր առելու-  
թիւնը աղիտութեան զէմ .

- « Արեկ որ խառա մը տամ . խելք ու միտք ունիս նու լոէ :
- « Հետ անզէտին մի՛ զատիբր , թէ հազար որ զբեղ կու սիրէ :
- « Անզէտն է ի հուր նման , ուր բ'նին՝ զատեղ կու երէ :
- « Գիտուն ի չուրն նման , ուր երթայ՝ կանանչ բուսեր է . »

կամ իր զգուանքը երկդիմի մարդոցմէն :

- « Այն մարդուն ի խէջ մի՛ նստիբ՝ երբ երթաս զբեղ զրուցէ .
- « Զնեան յնտ քեզ նետէ ու զաղեղն զառնայ պահէ . »

կամ իր զորդուրանքը անոնց համար որ թշուափին կ'օդնեն (և  
պատկերը որով այս զգացումը կ'արտայայտէ ամենէն զմայլելիներէն  
մին է մարդկային բոլոր զբականութեանց )

- « Ով ողորմութիւն անէ , ի յանդէնն մուլք կու լինէ .
- « Մշակն Քրիստոս կուտայ , անզահնն մուլքն կատարէ .
- « Ծառ մի՛ զբախակն կ'առնու ան մուլքին մէջըն կու անլէ .
- « Զոր անմանութեան կ'առնու ան ծառին տակէն կու զդիէ . »

Բայց մանաւաճն կան Քուչակին մէջ կարգ մը քառեսակներ , ա՛ւ  
աւելի արու շեշտով մը , որոնք անձնէն աղուր տողերը կը պարունակեն  
Քուչակի գործին եւ հայ բանասեղծութեան : Ահա քառեսակ մը , ստոյիլ-  
եան շունչով մը տողորուն , եւ զօր կը փափաքէի արողք Հայութեան  
նշանարանը զարձած տեսնել .

- « Յաշխարհն ես ի ժուռ եկայ , չզըստայ բղորդ սիրելի :
- « Զիսելքս ի վրաս քերի , զրագուկու արի սիրելի .
- « Քանի բազուկս ի բան կենայ , շատ եղբայր ու շատ սիրելի :
- « Բազուկս ի բանէ բնկնի , ո՞չ եղբայր , ո՞չ սիրելի : »

Եւ ահա ուրիշ մը , ուր զմայելի ամրարշտութեան արատում  
քմծիծաղ մը կ'ուրուազծուի , ա՛յնքան հազուազիւմ՝ մէր հին քերթու-  
թեան անկեղծօրէն ու տարածերժօրէն (աստուածալախն զանդուածին  
մէջ .

- « Երկու բնկերացն , ասեմ , մէկն հողն է , մէկ հողին .
- « Հողին թէ վեր քաշէ , հողն ծանար ի վար կու հակէ . »

« Վայսեմ թէ հողոյս լսեմ նա հոգւոյս լոյսն պակասէ .  
« Հետ հոգւոյն , ա՞մ , ո՞վ թոչի , երբ նորա տունն հեսի է ։»

Այդ հարցումին մէջ արդէն առակոյս մը կայ . կ'արժէ՞ արդեօք , —  
կը մտածէ քանասանզգը ներսէն , — երկրաւոր երջանկութիւններէն՝  
որոնք վազանցուկ՝ զայֆաղփուն ու ցաւով խառն են . քայլ միակ իրա-  
կաններն ու չօչափելիները՝ զատուիլ թուշելու համար , հոգիին հետ ,  
որուն տուշը (երեխները) ա' յնքան հնուռ է , ու թերեւս զոյութիւն  
չունի . Այդ քառեակը , բատ իս . ամենէն յանդուզն ճիշն է զար մեր  
հին բանասանզգութիւնն արձակած ըլլայ : Այդ ամբարչառ թիւնը  
սիրային քառեակներէն ոմանց մէջ ուրիշ ձեւի մը տակ , աւելի  
ժարան ու չնորհալի , երեւան կուզայ . Քուչակ չի քաշուիր իր սիրած  
ազջկան մարմնական հրապարները եկեղեցական սրբս զնասուրբ առար-  
կաներուն նմանցնել :

« ... Իո ծոցզ է ճերմակ տաճար , քո ծծերզ է կանթեզ ի վաս ,  
և Երթամ ևս ժամկոչ ըլլամ , դամ լինիմ տաճրիդ լուսարար . »

Ուրիշ քառեակի մը մէջ՝ ոսկի ամրողջ՝ բանասանզգը բացէ ի քայ  
կ'ըսէ իր հակակրութիւնը կրօնքի պաշտօնական զերասաններուն  
հանգէստ , եւ իր նախասիրութիւնը սիրոյ կրօնքին եւ անոր պաշտելի  
քրմուճներուն համար .

« Քանի մարն զիս թերեր , քահանի չեմ խոսավաներ .  
« Ուրանզ քահանայ անենք նա ծներ ճանփուս ու երեր .  
« Ուրանզ մէկ աղոր անեսէ , զերկ ու ծոց ւ ի զէմ դնացեր .  
« Մոցիկն եմ ժամտուն արել , ծըծերուն եմ խոստվաներ ։»

Սէրը , զոր Քուչակ կ'նրգէ , հոգերանական նրբութիւններով ,  
իմաստասիրական հնառառաթիւններով բարզացած զզացում մը չէ , ոչ  
ալ կեանքի ցաւէն հանգչելու համար զով բարձը՝ ուր տիեզերքին  
խորհուրդէն չախճտխուած մ՛ւաքը կը թազուի պահ մը . (ինչպէս  
ետյամտի մը կամ վեների մը համար) : Քուչակի աչքին , ուրը ամբողջ  
կեանքն է , ամբողջ ցաւը , ամբողջ երջանկութիւնը եւ ամբողջ խոր-  
հուրդը , ամի պարզ , ասողջ , վճիռ , բնական հրայրքն է որ արուն կը  
մզէ զէսի եզը՝ անոնց մէջ վատելով տենգերուն ամենէն նու իրակա-  
նը . եւ այդ պարզ եւ անհուն զզացումին արտայայտութեանը մէջ  
չեմ զիտեր բանասանզգ մը որ աւելի մէծ ըլլայ քան Քուչակը . սիրոյ  
ամբողջ վէսպը , իր ըոլոր այլազան զբուազներով , երդած է ան լայ-  
նորէն , անզուզական զօրութեամբ մը զդացման ու ձեւի : Հոտ , Սաա-  
տին ու Հաֆրզն իսկ կը նսեմանան մը աշուղին քալ , որովհետեւ ա-  
նոնց մէջ զիսումնառ նրբութիւնը , արակատի ճարագկութիւնները ,  
հմառութեան ու ներշնչման մշտական խառնուրդը , վերջազէս «սոր-

վուածքին տիրապետոթիւնը , կը պղտորեն ու կը ծանրացնեն յաճախ այդ լայն ու խորունկ ու մերկ զգացումին զեղեցիկ սպարզութիւնը . Քուչակի սիրերզը հառաջանք մըն է՝ իր թեթև , աննիւթական , զրիթէ օգային փափկութեանը մէջ սեւեռուած , խունկի բորսկ , ոլորտւն ու կապոյաւ շրջագծերով՝ ե՞ր երանաւէտ հեշտանքի սպան մըն է երգուածը , հիւանդ արիւնի տմոյն կարմրութեամբ մը տոգորուն ու արցունքի մանր չիթերով աստեղազարդ՝ երբ յուսախարութեան բոզէ մըն է ողացուածը , կամ զիշեր ատեն զերեզմաններու խաւարին մէջն դողդզարով շրջացող շրջմոլիկ հուրերու ժանգու նշոյլովը զունաւորուած՝ երբ անզարձ բաժանումներուն կակիծն է մըմնջուածը :

Ո՞վ աւելի սիրուն , աւելի ճոխ ու աւելի կենզանի զոյներով նկարած է սիրուած էակին զէմքը .

« Երեսդ է յուսին նման ու զիլֆերդ ի զատիր զիշեր .

« Ընքեր բենեշտի խնձոր՝ ւ ի ծովուն առուած քեզ աչեր .

« Աւելի կեսումնու ունիս , թուխ աչեր , թարթիչդ է նեսեր .

« Երանդէ լալէ փղան , մէջն ի լիք է մարզարիաններ : »

Ո՞վ զծած է աւելի զմայլելի պատկեր մը խարհրդանշանելու համար անեղ ու զոլտը զերութիւնը օրուն մէջ սէրը կը կաշկանդէ իր զոհին սիրուը .

« Ո՞ւր էիր , ո՞ւսկից եկար , անձանօ՛թ , զիս սիրեցիր .

« Կրակին ի թէզնիքդ ունիր , ի ծոցիդ ի վար թափեցիր .

« Քո սէրդ ալ ոսկի արիր , իմ սրտիս քուրան հայեցիր .

« Դարձար զան հալիսա արիր , ւ իմ սրտիս ականջն անցուցիր : »

Ո՞վ արձակած է աւելի խորին , աւելի սրտայոյզ աղաղակ մը՝ ողոքելու համար անզութ սեարը .

« Թուխ աչք ու թուխ ունիր ունիս , լայն ճակատ ու կարմիր երես .

« Այդ ճերմակդ որ զուն ունիս , զշամամ ծիծերդ որ ի ներս .

« Մեռնիս այլ անդին երթառ՝ զայդ ճերմակ ծոցիկդ ի՞նչ առնես .

« Զամէն որդերն ուտեն , զու է՞ր զիս մանրում կուսպանիս : »

Ո՞վ տարիական պաղատանքին կրցած է տալ շեշտ մը աւելի աղեխարչ ու աւելի անուշ .

« Այդ քո ստեղծողին դ համար , երբ քայլես՝ զուներդ մի՛ շարժեր .

« Այդ քու աշերուդ խնձերն շատ ձարզու արիւն է խմեր .

« Խօշ եա՛ր , արեւո՞ւդ համար , որրուկ եմ , զիս մի՛ լացներ .

« Տզայ' եմ , չեմ ի կենար , զիս ի քո կրակին մի ձգեր : »

Ո՞վ կրցած է վտարուած , իր «եար»էն հեռու մնացած սիրահարին ողըը աւելի քնքուշ ու աւելի զօրեղ կերպով կողկողիլ .

« Եմ եար , խզմա՛ քո զերուզ քո զերուզ մէն կենալուզ ։  
« Քաղա՞նի ալանի լալուս վախեմ թէ ելնեմ աչերուս ։  
« Լսեր եմ որ վարդ ունիս . ուզարկէ տեսուէ մը զերուս ։  
« Պազնիմ աշնուս դնեմ որ զադրի աչերս ի լալուս ։»

Եւ ո՞վ աւելի հզօր կերպով պատկերացուցած է սիրոյ երազին մէջ  
ամբողջ կեանքին հոյզը ցամքեցուցած երիտասարդին քայլայտմը ։

« Սուրբաթ ու ճրագ զրիր զիս ի քո լուսդ ձէնեցիր ։  
« Զէդ ի քո մէջ ծովուզ եկի ։ Ըօք զարկիր ճրազն անցուցիր ։  
« Աւո էր քատէն ումէնս , ա՛յ հոգիկ , որ ինձ կուտայիր ։  
« Ճրագդ , ա՛մ , ա՛լ ի՞նչ վասած՝ երբ բազկիս ուժն հասուցիր ։»

Կարելի է այս շարքը զեռ շատ երկարել : Բուչակի զործին այդ մասին  
լիակատար վերլուծումն ընելու համար , պէտք պիտի ըլլար անոր երզե-  
րուն գրեթէ կէսը յիշել այսակը : Այսքանը բաւական է սակայն ի վեր  
հանելու Բուչակի սիրերդին շատ մասնաւոր եւ թանկազին հրապոյըը :  
Այսկամ աւելի լայն ու վիճ աշխարհայեցողութիւն մ'ունի՝ անշուշտ ,  
բայց ան խոկ չի հասնիր սիրոյ շատին արտայատման մէջ հոգիկան  
հեծիլափանքի այս տարօրինապէս քնքուչ , շնորհալիք ու միանգամայն  
խորունկ քաղցրութեանը : Ատոր համարժեքը կարելի է միայն զտնել  
հնդկական կարգ մը սիրերզներու եւ երայական «երդ երգոց»ին մէջ  
ուր նոյն հզօր ու հեշտական բարախումը կը զայցուի սիրով արրշին  
սրախն , բայց ուր այդ բարախումը շատ ծանրաթեն է հիւանդու :  
Թունայիշ , անմաքուր զգայութիւններով որոնք բացակայ են մեր  
աշուղին քով , որուն սիրոր մանկականորդին վճիր է ու ագուր՝ ինչպէս  
առաջին մարդուն սիրաւ : Ատոր բուն համարժեքը զանելու համար ,  
ոգէտք է զարեր վար ինչնել ու զալ մինչնել Հայնէն , որ իր կծու հեղ-  
նութեանը խազերէն յոդնամ սպաներուն , երբ իր մեծ ու խորքին մէջ  
զմայլելիօրէն ջինջ որտին հետ մինալ կը մնար , այդօրինակ մաքրու-  
թեամբ ու քաղցրութեամբ աւաշներ ունի արձակած , ու մանաւանդ  
մինչնել վերլէնը , որ իր տեսակ մը տազերուն մէջ իր վիրաւոր հոգիին  
արիւնը թուլօրէն կը ձգէ հոսիլ սիրոյ խորանին առջեւ , եւ որ իր այդ  
էջերուն մէջ՝ ամնեն հարացատ եղբայրն է մեր Բուչակին , ինչպէս իր  
միստիքական տազերուն մէջ՝ եղբայրը մեր նարեկացիին :

Եւ վերլէնն ու Հայնէն , հակառակ իրենց վիթխարի հանձարին ,  
հակառակ իրենց արուեստին տարօրինապէս զիտակից նրբութեանն ու  
ճարպկութեանը , չեն զերազանցեր Բուչակը՝ նոյն խոկ ձեւը զեղեց-  
կութեան մէջ , երբ բազգատենք ոյզ մեծ վարպետներուն հրաշակերու-  
ներուն հետ մեր աշուղին զեղեցկազոյն տողերը , որոնք հանգեր են  
պատկերը՝ միշտ ուշադրու , նոր , զօրեղ ու իր արտայայտել ուզած

գաղափարին կամ զգացման հիշդ ու հիշդ համապատասխան :

Ինչ որ մոզի համար կրկնապէս, — անհունապէս, — թանկապին է Քուչակի գործին այս կոմոլզական գեղեցկութեանը մէջ, այն է որ այդ գեղեցկութիւնը «Հայկական» է, իր արմատն ունի մեր ցեղին որոշ խառնուածքին մէջ : Պաշտօմ ամէն բանի որ պարզ է եւ անսեթեաթ, անսահման ջերմութիւն, անկեղծութիւն, քնքութիւն՝ զորովի մէջ : — Ըլլայ զորով մայրական, եղբայրական կամ տարիական, — բուռն սէր՝ հակոռակ քրիստոնէութեան բերած մնձ ախռութեանը՝ թութեան զունագեղ ու առոյզ ծոխութիւններուն, կեանքի առողջ արբեցութիւններուն, զոհաբերութեան հակոռմ ամէն բանի մէջ, զուրգուրազին խանդաղատանք՝ ու եւ է ցաւով չարչարուածին համար : Խախասիրութիւն՝ խաղաղ, բարի, արգաւանդ, աշխատութիւնով ու սիրով տոգորուն կեանքի մը : անա տարիեր որոնք զոյտութիւն ունին հայ հոգիին մէջ, որոնք նոյն խսկ տիբականներն են հոն, բայց որոնք, շատ մը խոչոր ու ծանր թերութիւններու մացաւուածին մէջ թաղուած, յաճախ անտեսանների են դարձած, երբեմն ալ իրօք աժգունած են ու թառամած, բայց երբեք չնջուած : Առոնք են որ կը կազմեն հողը ուր բուռած է Քուչակի երգերուն հոյակապ ծաղիկը :

Ողորմուկ ու լալկան շեշան խսկ որ այդ սիրերդներուն մնձ մասին մէջ կը ամբապեաէ, որ կարող է ախորժելի չթուի խրոխտ հողին մը որ չուզեր երկրսպազել ոչ մէկ կուռօքի, նոյն խսկ Սիրոյ՝ առջեւ, ներելի չէ թերութիւն մը նկատել Քուչակին, ու մանաւանդ ներելի չէ զայն դժբաղդ ու շղթայակառ Հայութեան կիած հոգիին արդիւնքը համարիլ : Այդ զիտողութիւնը զոր ես խսկ ներկայացուցի վերեւ՝ խրատական երգերուն ասթիւ, այստեղ անիմաստ պիտի Ըլլար այլեւ եւ խորսովէս անիրաւ, աշխարհիս ամենէն անեղազօր ազգերուն խսկ բանաւաեղծները գրեթէ միշտ լալով է որ երգած են սէրը, որովհետեւ սէրը, «մանուան չափ հզօր», մարդկային յուղումներուն ամենէն խորինն ու խորհրդաւորն Ըլլալով, հիմէն կը դզրդէ հոգին ու անզիմադրելի աըխութիւնով մը կը զինովցնէ զայն՝ նոյն խսկ երը երջանիկ է անարեւելեան բանասանեղծութեան մէջ մանաւանդ, սիրերզը ողը մըն է միշտ, մեծագոյնը ողբերուն : Հայ ազգին շղթաները հոգ ու եւ է զեր չեն կատարեր, Հաֆրզ, որ փառազօր պարսիկ ազգին կը պատկանի, ինքինքը «մուրացկան»ի կը նմանցնէ իր սիրականին հանդէպ :

« Ո՞վ է որ յանձն պիտի առնէ իմ աղերսադիրս տանիլ թագուհոյս ու եւ պիտի համարձակի անոր բուել : — քու վեհապետութեանը խաւ թերը համար, աչքէդ հեռու մի՛ վաներ սա խնդմ մուրացկանը :

Մեր Քուչակը հորէն աւելի ժպիտ, աւելի լոյս, աւելի ծաղիկ կը դնէ իր ոզբէն մէջ, աւելի շնորհազեղ խեղանալներ, աւելի գուարթութիւնն ալ— երբեմն մինչեւ չարաձճիութիւն յանդդնող կատակներ : Առոր համար է արդէն որ այդ մեջ գարու աշուզը մթ դարու բումանթիկի մը շեշտն ունի յանձափ : Ու նոյն իսկ, մերթ, այդ աղաչաւոր ու ողբազին երգերուն մարմրող, անուշ ու կարծես ամբողջ արցունքներով չինուած ծովուն մէջէն, սէզ ժայռերու պէս կը ցցուին մէկ քանի արու ձիչեր, որոնք արեւելցի բանասանեղծներու մէջ, բաց ի եւայամէն, շատ հազուազիւտ են : Այդ կատրները կ'ուզեմ մասնաւորապէս մատնանիւնն ընել, որովհետեւ ասոնք են որ մեզի իրաւունք կուտան Քուչակը հին Հայութեան ամենէն յանդուզն բանասանեղծը համարիլ, եւ Արեւելքի ամենէն ինքնատիր քերթողներէն մին :

« Եարշը զոր կ'երգէ Քուչակ, երբեմն՝ առաւել կամ նուազ երկայն նազերէ յետոյ անձնատուը եզզող սովորական պչրունին ըլլալէ կը զազրի, անսարիկ հուրի մը կը զանայ, արհամարհու՝ իր ստքին աակ զաւարուող պայտատանքի խունկերուն .

- « Վայրի վարճնակդ եմ ես, արզիլէ, ո՛ մարդ, թէ կարես .
- « Թռչիմ այլ երամ խառնիմ, զսու ի հետ ճանչել՝ թէ կարես .
- « Ուսիր խաֆէս այլ չինես, զիս ի ներս դնել չկարես .
- « Զերգիր բարեկիսօն բերես, զիս ի սուն ասնել չկարես :

Երբեմն ալ «եարք»ն այդ անողոզելի անմատչելիութիւնը, — որ արդէն աւելի մեծ զոհողութիւններով նուածուելու թարուն տեսնէն է, — կը մեզմանայ քիչ մը, զիսցազնական յատկութեանց ապացոյց մը պահանջելով՝ իր համբոյրին վայելմանը փոխարէն .

- « Ամուր եմ քարիդ նման որ մորճին ի յիս շրմնի .
- « Բարձր եմ թուխ ամափի նման որ ոչ ով ի յիս չի հասնի .
- « Ազեղն եղնենի լինի, ու լարն ի վերայ զալենի ,
- « Քաշողն քաջորդի լինի, հազար թէ իմ սիրուն հասնի » :

Այդ դժուար ձեռք ձգուելիք, մահուան վրայէն ցատքելով ստացուելիք երջանկութեան քերթուածը իր ամենէն սիրուն արտայայտութիւնը զտած է հետեւեալ քառեակին մէջ .

- « Մաղիկ այն ծաղկին կ'ասեմ որ օձու բերանն է բուսեր .
- « Լուկ մարդ, ի յօձուն ահուն, զայն ծաղկին հոտն չէ ասեր ,
- « Մանուկ մի Հոռմանց է ելեր, զարեւուն թարկիկն է սուեր ,
- « Զօձիկն արեւեն հաներ ու ծաղիկն բերնէն ասեր :

Աէրը, ըստ Քուչակի, ամենէն մեծ բարիքն է կեանքին .

« Քան դսէրն այլ քաղցրիկ պտուզ ի յաշխարհս չաւտամ թէ լինի . »

բայց եւ ամենէն մեծ ցաւն է ան , ամենէն ահեղ հիւանդութիւնը , խնդութեան եղբայրը եւ մահուան հայրը . միայն թէ միշտ սրբազան իրն է ան , որուն վրայ երկիւղածութեամբ խօսելու է , և սիրահարը , նոյն իսկ իր ամենէն յիմար զառանցանքներուն մէջ , քաղցր կրօնքին երկրպագուն է , զոր պէտք է յարգանքով պաշարել .

« Ստեղծօղ , զքո ստեղծած ծառայն մի՛ մասներ ի ձեռն սիրոյն .  
« Աէր զնա զէմ խէվ արեր , զարձուցիր է զէտ կապելուն .  
« Ով որ սիրոյ աէր մարդոյն մնդադրէ , ինչն է ատելուն :

Անկարելի է չնկատել բարի , քաղցր , քնքուշ ու պարզ , անհունօրէն «գործվալից» ու տաք , տարօրինապէս «անկեղծ» չետար որ կայ այս ամենուն մէջ : Եւ ատի , կը կրկնեմ , «ճայլական» չետան է , զոր կը գտնենք նաեւ , ձեռով տարրեր , բայց խորքին մէջ նոյն , Նարեկացիին , Արտիկանին , Ալիշանին մէջ , ինչպէս եւ մեր ժողովրդական նրգերուն , մեր եկեղեցական երաժշտութեան եւ ճարտարապետութեան մէջ :

Գալով Քուչակի «պանդուխաթ երգեր»ուն , աւելորդ կը համարիմ անոնց վրայ ծանրանալ . Դաւիթի համբաւաւոր սաղմօսէն ի վեր («Առ զես Բարելացւոց՝ անդ նստէաք եւ լայաք , որդուս յիշեցաք մնիք անդ վՄիզն») ոչինչ զրուած է ու եւ է լեզուով որ զարիսութեան ցաւն այզքան ուժով եւ այզքան բնական կերպով արտայայտէ : Հայութեան աղիքէն փրթած ճիշեր են ասոնք , Եւ այդ «պանդուխաթ երգեր»ը կ'ապացուցանեն որ Քուչակ , եթէ իր քնարը նուիրած է զլիսառուապէս սիրոյ եւ հնչտութեան տարփողումին , իր ազգակիցներուն տառապանքին անապարբեր մնացող ու մարմնական հաճոյքները երգելով շատացող եսամոլ մը չէր . այն ամբողջ յուզումը զոր զրած է սէրը երգելու , բնութեան զողար զեղեցկութիւնները փառաբանելու , զինիին բարի զօրութիւնը օրհննելու , նոյն այդ յուզումը . — Թերեւս աւելի բարձր աստիճանով մը , — նուիրած է՝ իր զաւակները նուցաննելու , պահպանելու , երջանկացնելու . այլ եւս անկարող զարձած զժքաղդ հայրենիքէ մը լաւլով ու ակարայ հեռացող ու օտար երկինքներու . տակ միշտ իրենց հողն ու ջուրը յիշելով հիւծուող զարիքներուն հակայ տիսրութիւնն արտայայտելու : Այդ երգերէն մին , որ կը թարգմանէ ոչ թէ զարիսպ անհատներու , այլ ամբողջ զարիսպ հայ ալզին ցաւը , առ կաթողին ու արտասուտախանն միսիթարողութեան ու յուսատութեան ազաղակը կը պարունակէ , որ կը բաւէ որպէս զի պաշանք մեր Քուչակը . — յահանական սոխակը հայ սրտին .

« Պիտէր կաթ մի յայն զինուուն որ խմեց Եղիսաք Եղիսաք .

« Եմեց Տէր Գրիգորն Հայոց , ասաց թէ՝ Հանզայ .

« Հա՛յ երամ , զուք է՞ր կուլաք , զիտէք որ ձեր Տէրն աի զայ .

« Ծատոց մթան լոյս արեր , կու վախէք թէ ձերն ուշանաց :

• •

Քուչակի գործին յայտնութիւնը ամենէն բերկրասիթ ու կազզուրիչ զեպքերէն մին կը համարիմ ես, որ պատահած ըլլան Հայոց հանրային կեանքին մէջ՝ շատ տարիներէ ի վեր : Եւ ասի՞ ոչ միայն, որովհետեւ, ինչպէս Անաթոլ Ֆրանս կ'ըսէ, «մէկ համփկ ստանաւոր մը աւելի բարիք ըրած է աշխարհին քան թէ մետաղագործութեան բոլոր հրաշակերտները», այլ համեւ որովհետեւ այսպիսի գեղեցկագիւական զանձի մը երեւումը ազգի մը մէջ, ամենէն թանկագին ազդակը կը դառնայ անոր անգամներուն՝ ազգին հանգչպ մէրն ու հաւատքը, եւ իրարու միջնու համեմբաշխութիւնը ամրապնդող : Ազգ մը կը գազրի գոյութիւն ունենալէ : Իր չունի իր ծոցէն բղիսած մէկ քանի մնած զեղեցկութիւններ որոնց հանդէպ բոլոր կուսակցական, անհատական վէճերը հարկաւորաբար զայրին միեւնոյն երախտագէտ հիացմանը մէջ եղբայրացած, այդ զեղեցկութիւնն ասեղձելու կարող եղած ցեղին հաւասարապէս պատկանելուն հաճոյքին մէջ վայրիկան մը ամէն անջրագետ մոռցած եւ իրարու սերաօրէն միացած, Մեզի համար մասնաւոր որ մեր պատժութեան ամենէն խաւարչափին շրջաններէն մէկուն մէջ կը դժուուինք այսօր, վհաառութեան ու զառնութեան լքումներուն զէմ ծառանալու համար երկու բան կայ որ ամենէն աւելի միզ կարող են սրտապնդել : — վսևմ օրինակը այն քաջներուն որոնք ցեղին փրկութեանը համար մասնիկ զիսցան եւ ցեղին արութիւնը տպացուցին, եւ անչիջական լոյսը այն անկորուստ զէմքերուն որոնք մնած ու հայոց զեղեցկութիւն մը արձակեցին իրենցմէն ու ապացուցին Հայուն մատուր կորովը :

Զգինովնանք երեւակայական մնածութիւններ երազելով մեր մէջ, բայց զիանանք ճանչնալ մեր իրական արժանիքները : Ու հիացումը զոր ինձի ներշնչեցին նարեկացին, Արովեանն ու Քուչակը, Ֆրանսայի ամենէն ներբաճաշակ ու ամենէն խստապահանջ զեղեցկագէտները զայն նոյն չափով զզացին :

Ահա ինչ որ կ'ըսէր ոգ, կազրիէլ Մուրէ այն զեղեցիկ բանախօսութեան մէջ զոր արտասանեց Մայիս 28ի երեկոյթին :

« Այդ (Ժ) զարուն ամենէն ապշեցուցիչ ու ամենէն համեղ բառ անաստղը եւ ամենէն «արուեստագէտ» ալ՝ այս բառին արդի իմաստով, այն որ ամենէն աւելի ներու ժօրէն ու ամենէն աւելի ցայտուցիկ ու զունագեղ կերպով՝ զիսցան արտայախել իր զզայութիւնները, Դրիմոր նարեկացի վանականն է : Ոչինչ կայ, արդ զարեւ, աւելի արտօրինութ, աւելի չուարեցուցիչ, այլ եւ աւելի խորաթափանց, քան այդ անձկութեան ազագակները, այդ յոյսի շարչարանքները, այդ զզման զալարումները, այդ զժոխքի տե-

« սիլքները, այդ ջախչախումները, պակոցումները, յափշտակումները, խոյանքները, լուսավառումները, բորբոքումները որոնց մէջ խեղճ վանականին հոգին ու մարմինը կը ծփծան, կը տուայտին ու կը հրճուին: Այդ բանաստեղծութիւնը կարծես զառանցանքով բոցավառուած է, բայց մարդկային կը մնայ իր թարգմանած զգացմանց և զգայութեանց ճշմարտութեամբը: Ասի կը յիշեցնէ միանգամայն Երդ երգոցը, «Յայտնութիւնը և Ա. Մերեգան»: Դրա Անձեւիքոյի և Վան Էյքի արգայութիւնները, Օքանեայի և Վան Պոսիք գժոլիքները: »

Ուրիշ քննադատ մը, Փարիզի Փորի Պէտրին մէջ՝ մերջերս լոյս անսած Բօմես արմենիուս զրբին վրայ խօսելով, հետեւնալ տողերը կը նուիրէր Նարեկացւոյն և Արովեանին:

« Նարեկացիի ազօթքները, արտասովոր ազադակներ միտսիքաւ կան հրայրքի . . . և Արովեանի Երեւանի քերգը», պատկերները բու ապշեցուցիչ սաստկութեամբ ու չզոտութեամբ էջ մը . . . »:

Ու պ. Կապրիէլ Մուրէ՝ զարձեալ՝ սասլէս կ'արտայալուէր, իր միեւնոյն բանախօսութեան մէջ, տապաւորութիւնը զոր իր վրայ զործած էին բուշակի տաղերը:

« Հաճոյքով պիտի ունկնդրէք Նահապետ Քուչակի սիրային քերաւութեամները, զօղով համակ թաթաւուն, թարմ պատկերներով սպազգուն, տողորուած՝ թուութեան զզացումով մը որ ճշմարտապէս զմայլելի է: Հաճոյքով պիտի ունկնդրէք այդ զորովազին սթրոֆները, այդ տարիավառ չազփաղփանքը, թուուններու զեղզեղժանց մէջ, Վանայ զեղեցիքի այցեսաններուն հովանոյն տակ, և թերեւ ու դուքք աչ ինծի պէս պիտի զանեք անոնց մէջ տասորութիւնը առ բեւելիան «Ենթերմեցցօքի մը՝ Հանրի Հայնէն հինդ վեց զար առաջ զրուած: Այդ տաղերը Սողոմոնի Երդ երգոցին մեծվայել չութիւնը չունին, բայց աւելի սրտարուխ են, աւելի խանդակաթօրէն սարփուտ: »

Այսպիսի զնահասում մը շատ աւելի թանկազին է մեզի համար բան մնը խեղճութեանը երեսին նետուած արհամարհուտ զմութիւնը՝ դոր կ'ատեմ: Շարունակենք մնը անցեալին փոշին քըքրել: Հետզհետէ աւելի որոշ ու ամբողջական զաղափար մը կազմելու համար զործին վրայ զոր մնը հոյցերը կատարեցին: հանչնանք մնելու մեջ, ու ճանչցնենք օտարին: Ասի պիտի բաղմապատկէ մնը կորովը և մնը կամքը քանդող Տաճկին դէմ մնը կոռուին մէջ, վասն զի մնը պայքարը՝ այսպէս՝ իրեն նպատակ պիտի ունենայ մնը ցեղին զոյութիւնը պաշտպանել ոչ միայն որովհետեւ մնը ցեղն է ան, այլ որովհետեւ զեղեցիութիւն ստեղծելու կարող ցեղ մըն է:



ԱԿՐՈՑ ԵՐԳԵՐ



Ա.

Ան առուօտուն լուսուն ձայնըն դայ զարնան ձագերուն .  
ԱՇ իմ փոքրիկ ձագեր , ձայն անուշ է քանց ամենուն .  
Չագ մի կայ՝ պուլպուլ կ'ասեն , զինչ կ'ասէ՝ ամենըն սիրոյ .  
Չայնիկն ակնձովս բնկաւ , չի զագրիիր աչերս ի լալու .<sup>1</sup>

Բ

ԱՇ իմ նուռ ու նուշ թերան , նուռ ու նուշ ձաղիկ ' և ըստան .  
Դու հազրեվարզի նման մարըն չէ թերել քեզ նման .  
Պակունքդ է լիման նման , կու բանաս զու մարդու մատան .  
Լեզուդ է պլազու նման , կու զովէ զինչ զարնան նման .<sup>2</sup>

Գ

ՀաՇ իմ փոքրիկ չամամ , քո ծոցուզ , ա՞մ , ե՞րբ տիրանամ .  
Քո ծոցզ է ի ծով նման . ծովն զեզ կ'ասեն ի ջերման .  
Փոքրիկ մակրմիկ լինամ ու մանում ի ծոցզ ու լողամ .  
Մալերուզ ալ ի զուրս ելնում՝ ուներուզ շուքն քնանամ .<sup>3</sup>

Դ.

Եպրօտ կարօտովդ էի, հասրաթովդ ի ժուռ կուզայի. Անկարծ լինձի դէմս ելար՝ ևս ասոր կուման չունէի. Ջինչ մէկ մ'որ ծառված լինի՝ ինքն ի պաղ աղբիւր հանգիսի. Դրնէ զգնչիկն՝ ու խըմէ որ սրաբն թաւլուքն անցընի ։

Ե:

Աչերս երեսէս ի վար լոք գանդատ արաւ ի սրտիս, « Երթաս սիրոյ տէր լինիս, զան հազար չարի ածեն զիս » . Սրտիկս աչերուս ասաց, « Կուրանսմ թէ սուս կու խօսիս, Ինչ որ աչք չի հաւնէր, չի խարեր հազար լեզու զիս » ։

Զ

Լուսի՛ն, պարծենաս, ասեն, « Լուս կուտամ ասանվորիս » . Ահա հողեղէն լուսին ի զրիիս ։ Երեսն երեսիս. Թէ չես աւսալ այս գերուս, յետ տանիմը ըզփէշ կապայիս. Վախոնմ սիրոյ տէր լինիս, լուս պակաս տաս ասանվորիս ։

Է:

Սուսէ որ կ'ասեն, եղբա՛րք, թէ ընտանի կաքաւ չի լինի. Մէկիկ մ'ես երեկ տեսայ, յեյնէկ է զիր տէրն որ ունի. Իր օնքն էր զալմով քաշած, իր թերանն չաքրով ի լի. Զմինելն ալ ի զիրկն առնու՝ ի ծոցուն է կենդանի ։

Ը:

Զո՛ւր, զլզլալէն կուզաս, զետի թոր ակնէն կուզաս, Երթաս այդ ձորերդ ի վայր, ձայնը կայ ու զուն չերեւաս. Գիտեմ՝ սիրու տէր ես զուն, ի օսար աշխարհ կու զնաս. Երթաս ու սիրուդ հասնիս, զիշերն ի քուն չի լինաս ։

թ.

Թուխ աչք ու թուխ ունիս, թուխ մաղեր, կուլակդ ի հողիս .  
Շալայ կաճկըտուր լինիս թէ չի զաս զիշերն ի մօտիս .  
Թէ զաս զիշերն ի մօտիս, զընեմ երեսդ երեսիս,  
Երեսդ երեսիս դնեմ որ զպնու քու շունչդ իմ չնչիս :<sup>12</sup>

Ժ.

Դիշերս ես ի քուն էի՝ իմ սրտիս ականջն էր ի բաց .  
Սիրու հաւն ի ձայն էած, լոք լսեց սրտիկս ու զողաց .  
Կու թուէր իմ եարին չեզուն ան հաւին բերանն էր գրած .  
Ո՞վ իմ սրտիս զանգտին ան հաւուն հասկցուցած :<sup>13</sup>

Ժ.Ա.

Ի՞նչ անեմ կուշ ի՞նչ լինամ երբ նայիմ որ զուն չերեւիս .  
Սրտիս ալ ո՞նց տամ համբեր յերբ լեզուովդ ի յիս չի խօսիս .  
Կուլամ նա կուտաս ճուղապ՝ «Սապո արա, սիրուս հասանիս .»  
Սիս սապո, ա՞մ, քանի՞ս անեմ, եփեցաւ ճիկարս ի փորիս :<sup>14</sup>

Ժ.Բ.

Ո՞ւր էիր, ո՞ւսկից եկար, անծանօթ, ըզիս սիրեցիր .  
Կրակն ի թէզնիքդ ունիր, ի ծոցիդ ի վար թափեցիր .  
Քո սէրդ ալ ոսկի արիր, իմ սրտիս քուրան հալեցիր .  
Դարձար զան հալխայ արիր : և իմ սրտիս ականջն անցուցիր :<sup>15</sup>

Ժ.Գ.

Առ բաթ ու ճրադ զրիր, զիս ի քու լուսըդ ձէնեցիր .  
Զէդ ի քու ծովուդ եկի, լոք զարկիր ճրազն անցուցիր .  
Ա՞ս էր քու ամէն ումէան, ա՞յ հոգեկ : որ ինձ կուտայիր .  
Ճրազդ, ա՞մ, ա՞լ ի՞նչ վառած՝ երբ բազկիս ուժն հատուցիր :<sup>16</sup>

ԺԴ

Հընցկուն հեռաւոր էաք զինչ լուսին ի սարդ ի դիմաց .  
Եկաք մօտեւոր եղաք զինչ զջուրդ ու ձուկդ հիորաց .  
Աւա՛զ, թէ կարեն զջուրդ, լօք մընայ ձուկն ծառուած .  
Առանց ջուր՝ ձուկն չի ապրիլ, լօք ջրին կարողն անիծած :<sup>17</sup>

ԺԵ

Քանի՛ ու քանի՛ կ'ասեմ՝ մի՛ կենաք զուն խամ լավերով .  
Գուա՛ ապրշում հագիր որ նախշած է ոսկի թելով .  
Արե՛կ լուկ առջւս անցիր, լօք քալէ՛ քալըդ համբով .  
Յայնժամ ինձ ազւոր թըւիս քան զուոի որին խաղողով :<sup>18</sup>

ԺԶ

Կարմիր ու սպիտակ երես, ա՛մ, քանի՛ զիմ սիրսս աչըրես .  
Կ'երթաս ի թուխ ամպն ի ներս, ամպու դուլ<sup>19</sup> կ'անես զիս կ'երես .  
Կոճկիկդ ալ արձակ այնես ու ճերմակ ծոցզ ցուցանես .  
Անկի զիս մահրում հանես, թող զփողոն ձայնն չի լսես :<sup>20</sup>

ՋԵ

Կարմիր ու կանանչ հագնիս, զէդ նըռոան հասիդ նմանիս ,  
Այնժամ ինձ ազվոր թվիս երբ ի ձիր զուոն կանզնիս .  
Դուռն ալ կիսաքաց անես, ցած հայիս մանտր ծիծաղիս .  
Աչօքդ ունովզ անես, զիմ տիսմաք խելքս կու տանիս :<sup>21</sup>

ԺՒ

Ազւո՛ր, իմ հազա՛ր ազւոր, զբախտին բեհեշտի խնծոր,  
Եաքրէ եղէզին մէջէն ես քաշած քանց զլատիթդ ազւոր .  
Զուներդ ես ազեզ արել, ու զաչերդ ուզոչ նհատաւոր .  
Սատի խոցեցիր զու զիս, ես զարիս եմ, երթամ ի ընդո՞ր :<sup>22</sup>

ԺԹ

իմ հին ուր՝ ու առջի յորդոր, իմ արեւ եւ իմ տառնուոր,  
իմ մանկութենէ սիրուծ, ոի՛ կենար հետ ինձ նենզաւոր,  
երթամ թուիս ու լուրջ հազնիմ ի սարերդ ընկնիմ սեւաւոր.  
Զինչ ես ևմ՝ թող զու լինաս, սիրադ սեւ ի բազզէդ մուռուր :<sup>22</sup>

ի

Հա՛յ իմ մազդ ուսի մորճիկ, չորանա՞ս թէ զիս մոռանաս,  
Փուտ ու ձիձիի կեր զառնաս թէ ծոցիկդ այլ<sup>23</sup> մարդու բանաս,  
Ահա քեզ զիշեր կուզայ, երազին զու զէշ տեսանես.  
Ամէն ասաւօտք լուսնին զինք թողուր՝ ի յիս զառնաս :<sup>24</sup>

ի՛լ.

Ես երկու եար կու սիրեմ, չեմ զիսեր թէ հաւնիմ որո՞ւն .  
Մէկն է ի լուսին նոման, մէկ նոման<sup>25</sup> է բարկ արհեռուն .  
Լուսին, ես քեզ չեմ սիրել, զու սովոր ես խոռ կենալու .  
Արհեւ, զքեզ կու սիրեմ, որ<sup>26</sup> ծագիս հետ լուսանալուն :<sup>27</sup>

ի՛լ

Թուիս աչք ու ունքեր ունիս, լայն ճակատ ու կարծիր երես .  
Այդ ճերժակդ որ զուն ունիս, զչամամ ծիծերդ որ ի ներա,  
Մեսնիս այլ անզին երթամ՝ զայդ ճերժակ ծոցիկդ ի՞նչ առնես .  
Զամէն որդերն ուտեն, զու է՛ր զիս մանրում կու պահես :<sup>28</sup>

ի՛լ

Դիշեր ու ցորեկ կուլամ, աճափի խմ եարն կու լսէ .  
Ա՛նչափ ողորմուկ կուլամ, աչերուս արիւն կու կաթէ .  
Ա՛յ, իմ հեսացած եարէն ով ինձի խասար մի բերէ,  
Հաշուէ զիմ ելած հողին զարձուցեր՝ ինձի կու բերէ :<sup>29</sup>

իդ.

ԱՇ սարեր, աՇ ձորեր, զիտացէք, եալ եմ կորուսել.  
 ԱՇ քարեր, աՇ թփեր, աճառ ի ձեղ չէ եկել.  
 ԱՇ քարէ կարմընջնի, ի ձեզ չէ անցել.  
 Զիս ի քուն թողեր ելեր զնացեր : <sup>31</sup>

իե

Երանդ է լուսին նման ու զիլֆերգ ի դատիր զիշեր .  
 Քնարեր բնհեշտի խնծոր՝ ի ծովուն առած քեզ աչեր .  
 Աներ կնուռման տնիս, թուն աչեր, թարթիչդ է նետեր,  
 Բերանդ է լալէ փըզան՝ մէջն ի լիք է մարզարիաներ : <sup>32</sup>

իօ

Քու ծոցգ Ազամայ զրախտ, մոնուի խնծոր քաղէի .  
 Քո երկու ծըծին միջին պատկէի ու քուն ըլլայի .  
 Քո դանալին զինի պիտէր խմէի ու հարրենայի .  
 Հոզիս պարտըկան էի զրօղին, լոք թող զայ ու առնու տանի : <sup>33</sup>

իէ

ԱՇ իմ ազրերանց արիւն, յասկառած քարն կենաս զուն .  
 Աչերդ ուռնայի նման, ո՞չ ի քան ես եւ ո՞չ արթուն .  
 Դախեմ թէ զքեզ որսան ու զրկեն զիս ի քա տեսուն .  
 Անանց քեզ ես ո՞նց ապրիմ կամ իմ աչերս տանի քուն : <sup>34</sup>

իօ

Աիրեմ զայդ սիրուն երեադ, որ լուսին ի մօսն է զերի,  
 Պազնիմ զայդ բարկուկ պկոկուքգ, որ չէքէրն ի մօսն է լեզի .  
 Թուխ աչք ու կամար ունքերդ քան զծովն կու զարնէ ալի .  
 Բերնիկդ է ի չիչ նման որ վարդին ջրովն է ի լի : <sup>35</sup>

իթ.

Հառչեմ նա կուզայ արիւն աղվորին իր շատ արևուն .  
Հառաչս ի յերկինք ելել՝ երկնուց ի վայր կուզար ձիւն .  
Անով ձիւն ո՞վ է տեսել որ կուզայ ի մանուկ մարզուն .  
Չի զիտեմ թէ բանձ մէն կուզայ թէ կուզայ հաւսար ամենուն :

1.

Աշկո՛ւք, ծրարեմ ըզքեղ կրակով որ երջաս երիս .  
Լեզո՛ւ, ա՛լ կորեմ ըզքեղ սուր դանկով որ ա՛լ չի խօսիս .  
Արտիկս, ա՛լ գանակ ածեմ, արիւնին մէջն թապլամիս :  
— Երբ սապո ու համբեր չունիս, սիրոյ տէր ինչո՞ւ կու լինիս :

1.1.

Իմ եար բարձրագնայ լուսին, յո՞ւր կ'երթաս զիշերդ անհուն,  
Ճատ յերդիք ի վար հայիս, կու տեսնես շատ կիւզել ի քո՞ն,  
Եւ զկոճկիիք ալ արձակ արեր, լոյս զիպեր ի մէջ ծըծերուն,  
Ճառաւիզ յերկինս տուեր, խաւարեր լոյսն ասազերուն :

1.2.

Աշդ քո սակեղծողիք համար, երբ քայլեա՞ զուներդ մի՛ շարժեր,  
Այդ քո աշերուզ խնձերն շատ մարզու արիւն է խմեր .  
Խօշ եար, արեւուզ համար, որբուկ եմ, զիս մի՛ լացներ .  
Տզայ եմ, չեմ ի կենար, զիս ի քո կրակդ մի՛ ձզեր :

1.3.

Ա՛յ իմ նոնախալաս, որ եկիր ի մեր մանալլաս,  
Եկիր ու նոր սէր բերիր, լուկ լցեր զկրակն ի վրաս .  
Երթամ աղաչեմ զեսառուած, երբ եկիր նէ ա՛լ չերթաս .  
Չերես երեսիդ դնեմ, որ զեկած ճամբար մոռանաս :

I.7

Երսէկ ես անօր կուտամ որ առեր իւր հորն է փախեր,  
Անց որ զիաժաւըն անցեր, ջուրն էլեր զիաժաւըն է տորեր,  
Չնիւ, եղեթիկ եղեր զոսվնուն հետքն է կուտահեր .  
Առեր ի պաշտան մուեր, ցորեկով զգնչիկն է պատեր : <sup>11</sup>

I.8

Կարմիր վարդ կանանչ թփով, կանանչ թուփ կարմիր խնձորով,  
Թանի՛ լամ ու դքեզ ազեմ զարթըցընեմ ոզոց հանելով .  
Թէ զու կու սիրես սրտովդ, ինձ ասա՛, ես եմ կարօտով .  
Թէ չես ի սիրեւ սրտով, առւրբ Սարդիս 'և Աստված քեզ խօսով : <sup>12</sup>

I.9

Ա՛մ երեսդ է՞ր է զեղնել 'և երեսիդ զունն զնացեր .  
Գէմ քո մանչն չէ մանել կամ օսար երկիր զնացեր .  
Թէ ես լամ հայ ունիմ, որ գիտեմ ինչ եմ կարսւահել .  
Կորել է իմ հոգուս հոգին, 'և անհոգիկ ես եմ մնացել : <sup>13</sup>

I.10

Յո ծոցզ է ճերմակ տաճար, քո ծըծերզ է կանթել ի վաս .  
Երթամ ես ժամկոչ ըլլամ զամ լինիմ տաճրիդ լուսարար :  
— Պնա՛, ծօ՛ տիսս տլըսը, չի վայլես տաճրիս լուսարար .  
Երթաս դոն խաղով լինաս ու թողուս տաճարս ի խաւար : <sup>14</sup>

I.11

Քանի մարն զիս բերեր, քանանի չեմ խոստովաներ .  
Ուրանեղ քոհանսայ ահաեր նաև ծուեր ճամփուս ու ելեր .  
Ուրանեղ մէկ աղւոր ահաել, զիրկ ու ծոց 'և ի զէմ զնացեր,  
Մոցիկն եմ ժամառն արմէ, ծըծերուն ևմ խոստովանել : <sup>15</sup>

I.

Հիւանդ եմ ի քո սիրուդ, ո՞ո խնձոր արեկ զիս սիս,  
Արեկ նիստ ի բարձիմ վեր, ու ձեսքդ տար ու զիմ սիրան տես.  
Զիմ ցաւուն զեղն զու զիտես, ինձ օտար հեքիմ չի բերես.  
Թէ նեղ է նա զեղ արա, թէ չէ լից զնոր սէրդ ալ ի ներս ։<sup>16</sup>

II.

Այս իմ զոանա Հնդիկ, աչքդ է թուխո ու ծոցդ է էղի,  
Կ'ուզեմ որ<sup>17</sup> մանում ի ներս, կու վախեմ օտար մարզու, է :  
— Մօ՛ զուն մուտ ու մի՛ վախել, խամզողին տունն աւերի,  
Երկու աչքն կուր զառնայ, դէ՛ լեզուով զմաշ չանիծէ ։<sup>18</sup>

III.

Գիշեր, զու յերկան կեցիր, թէ կարհս տարեկ մի եղիր,  
Իմ եարն ինձի հիւը եկեր, զէմ հազար տարու՝ թէ զիսկս.  
Առաօտ, զու ի զամ կեցիր, որ զմեր խաղն կ'աւերես,  
Գաս զլոյմն ի վրայ բերես, զիս իմ եարէս բաժանես ։<sup>19</sup>

IV.

Ով որ ճերմակ ծոց ունի, թող կապուտ չապիկ<sup>20</sup> հագնի,  
Կոճակն այլ արձակ թողու, ով տեսու՝ սրտիկն արունի :  
Երթամ ազաչն զեստուած՝ լեզակին հունան հատնի .  
Աչ<sup>21</sup> նա այլ կապոյտ հագնի, ոչ մանկան սիրան արունի ։<sup>22</sup>

V.

Մաս արմաւենի ես զուն, որ ի վեր զնացեր քան դհեղ,  
Քո հաւ սիրամարզդ եմ ես, զամ շինեմ քեզ տուն ու տեղ .  
Առնում ի սարերդ ենում, ու ծազիկ քազիմ սիրու զեղ .  
Թոնունք իմ շինուածք իշնունք աւիրենք չափոց տուն ու տեղ ։<sup>23</sup>

ԱԴ

Մասայ քո զնչին մեռնիմ, որ<sup>54</sup> ձերմասկ է զէտ կարագ<sup>55</sup> եղ .  
Երեսդ է կարմիր զէտ վարդ, պոռւնկներդ է սպազնելու<sup>56</sup> տեղ .  
Օնքերդ ես ի վեր քաշել ի վըսայ բերել զէտ աղեղ<sup>57</sup> .  
Աչերդ է ի ծով նման, որ հազար ձուկն կայ ի լեղ<sup>58</sup>

ԻԵ

Աչըն երթ ի յաշխարհս եկաւ, եկաւ իմ սիրտս թառեցաւ,  
Հազա իմ սրտէս ի զուրս՝ յերկրէ յերկիր թափեցաւ .  
Եկաւ ի գլուխս ելաւ, եւ յըղեղս ելաւ թառեցաւ .  
Աչիցս արտաստնք ուզեց նա արիւն ի վար վաթեցաւ<sup>59</sup>

ԻԶ

Այս առաւտուս լուսուն, զայր ջրէն ձայնիկն զզզզուն,  
Այն իմ պէօֆայ եարին ձայն անուշ էր քան զամննուն .  
Բարակ սիրոյ աէր մարդուն՝ ինքն ու իր եարն մէն ի քուն,  
Պազ տան ու պազ առնուն, զոլայն էն մէկալ զիշերուն<sup>60</sup>

ԻԼ

Այդ ո՞վ է որ երդիքս եկել որ օտար հոզն կու սորայ,  
Թէ ինն ես նէ վար արի, թէ օտար ծազիկ նա՝ զնա՛ ,  
— Ո՞չ բռւկն եմ ի վար զալ, ո՞չ յերան ծազիկ զնալու .  
Եկեր եմ սիրուզ առեր, ո՞չ զալու եմ ո՞չ զնալու<sup>61</sup>

ԻՐ

Ես աչք ու զու լուս, հո՛զի, առանց լուս՝ աչքն խաւարի .  
Ես ձուկ ու զու ջուր, հո՛զի, առանց ջուր՝ ձուկն մեռանի .  
Երբ ձուկն ի ջրէն հանեն ջուր մըն ալ ձգեն նա ազրի .  
Երբ զիս ի քէնէ զատեն՝ քանց մեռնիլ այլ ճար չի լինի<sup>62</sup>

Եթ

իմ հա՛ր, զու յերդիկն ի քուն, ծոցդ լոյս տայր տառդներուն .  
Կամ ա՛ռ զիս ծոցդ ի քուն, կամ տէսթուը տուր երթամ ի տուն .  
— Աչ կ'առնում ի ծոցս ի քուն, ոչ տէսթուը տամ երթամ ի տուն .  
Հանցեղ երերուն պահմ, մինչ որ զայ լոյսն առաօտուն չ<sup>63</sup>

Ե՛

Այս ասանվորիս վերայ, զու մատնի, ևս ակն ի վերայ .  
Դոր որ պաղ ազրիւր մի կայ, զու կանանչ, ևս ցողն ի վերայ .  
Խնձոր ես ծառին ճղին, ևս կանանչ թփիկ ի վերայ .  
Վախեմ թէ աշունն զայ, զքեզ քաղին, թուփս չորանայ :<sup>64</sup>

ԵՌ.

Ես մեռնիմ ի քո վերայ, զու զքս ծամգ կարես,  
Կարես մաշալա վառես, ձեռքդ առնուս ու զիս փնտուս,  
Կամ ի հողվերօքս անցանես, հետ լնուս զաշերդ ու թափես,  
Դրկիկ մի վզիս ածես, զապառաժ վէմդ համբուրես :<sup>65</sup>

ԵՌ:

Խնձորն ի ծառին ճղին, ի ճղին ներքեւ տերեւին,  
Հնցկուն իմ եարին ծրծերն ի ծոցին ներքեւ շրմաթին .  
Արեգակն ի ջուրն իջել լուսնեկան, ու կուժն ի յուսին,  
Նա քալէր ճաճկասր միջին, լոք ելնէր շամանն ի ծոցին :<sup>66</sup>

ԵՌ.

Քանի՛ ու քանի՛ կ'ասեմ թէ հերի՛ք զահը տաս ուսել .  
Զեսկունքս ի ծոցիկս ի վար քու տարտէդ արիւն է հոսել .  
Մըսիկս է լեզի զարձեր, շըներուն կու ձգեմ չեն ուսել .  
Հիմա քո արիւդ տահմ, քանի՛ զու մեզ ես պիտօցել :<sup>67</sup>

ԵՐ

Իմ եւրն է քարամ արել ու խրկել զմեղ հարցուցել .  
Տէրտեր այս մեր շատ սիրուն, ա՛յ հոգեկ, ո՞նց ես դիմացել :  
— Իմ եա՛ր, քո արեւդ առեմ, միս չօւնիմ, ոսկերքս է մաշել,  
Կաթեկ մ'արիւն ունիմ, քո սիրուդ ան ալ ցամաքել <sup>58</sup> :

ԵՒ

Ա՛յ իմ նշենի ծաղիկ, դեղնեցար ու դարձար ի նուշ .  
Բերանդ է վոգրիկ անուշ, պողներդ է ամպրաւ ու նուշ .  
Այն օրն ի մօրէդ ծնար, զուն լայիր՝ և ամէն խնդային :  
Հանց մաքուր ել ի յաշխարհէս, թ' երկիր լայ նա՝ զու ծիծաղիս <sup>59</sup> :

ԵՐ

Այս ծովական դիշերս ի բուն՝ ես երկու շրջան մանեցի .  
Խօշ եարս այլ ի միսս ընկաւ՝ թէզ մ'եւայ զջահրաս վերտոցի .  
Փարչիկ մ'այլ անուշ զինի տոի խօշ եարիս զուռն զնացի .  
« Խօշ եա՛ր, ա՛մ, զզուռն բաց, ձիւն եկեր՝ ստվիս կու մըսի» <sup>60</sup>

ԵՒ

Վայրի վարճինակդ ետ ես, արգելէ, ո՛ մարդ, թէ կարես .  
Թաշիմ այլ երամ խառնիմ, զաս ի հետ ճանչել՝ թէ կարես .  
Շնկի խափէս այլ չինես, զիս ի ներս զնել չկարես:  
Զերդիր բարեխօս բնրես, զիս ի տուն տանել չկարես <sup>61</sup>

ԵՐ

Բազայ մի որդան փոկով կու որսար որսն ցորեկով .  
Կաբաւ մի հազար վետրով էր նստել աչվին ճոթերով .  
Կաքաւն ի բազան ասաց . « Մի՛ որսար զորսն ցորեկով .  
Ես շեմ ցորեկովան որսիկ, զիս որսա՛ մոթն զիշերով » <sup>62</sup>

ԵՐ

Ամուր եմ քարիդ նման որ մորձիկն<sup>73</sup> ի յիս չի բանի .  
Բարձր եմ թռւխ ամպիդ նման որ ոչով ի յիս չի հասնի .  
Ազեղն եղնենի լինի ու լարն ի վերայ գալինի ,  
Բաշտն քաջորդի լինի , հազար թէ ի ժ սիրուն հասանի<sup>74</sup>

Կ

Պիւլպիւլն ի յէպին մնաւ , ի վերայ վարդին թառեցաւ .  
Երաց զիւր բարի թէ ան , եւ ասաց մինչ որ լուսացաւ .  
Վարդն ալ ի փշի միջին , սուս ի քուն էր<sup>75</sup> զայն իմացաւ .  
Եղանց զիւր կանանչ չապիկն , զկարմիր մի շուտով հազար<sup>76</sup>

ԴԱ

Եկին ու բերին խապար պիւլպիւլին թէ վարդն մնաւ .  
Պիւլպիւլն ի վարդին սիրուն սև ներկեց զչապիկն ու հազար .  
Ծուտով մի բերին խապար պիւլպիւլին թէ վարդն եկաւ .  
Գամանց զիւր սեւուկ չապիկն , զկարմիր մի շուտով հազար<sup>77</sup>

ԼԲ

Պիւլպիւլն ի ծովին միջին ի օձուն բերանն ու կ'առէր .  
— Թոզ ևս եմ ի յայս հալիս , թող իւր վարդն գէշ չքաշէ :  
Վարդն ալ ի փշի միջին սուս քուն էր՝ զայն կու լսէր ,  
Լուկ իւր շարեղէն շապիկն ի չորեք զիմաց կու խղանէր<sup>78</sup>

ԿՊ

Մառ մի կայ նարինձ կուտայ , ծառ մը կայ՝ նարինձ ու թուրինձ .  
Ամնեայն ծառ պառուզ կուտայ , թէ ուռին չի տայ նա՝ համ ի՞նչ .  
Շատ եար իր եարին լուր , թէ զու այլ լուս նա՝ համ ի՞նչ .  
Շատ մարդ իր սէրուն մնանը , թէ զու ալ մասնիս նա՝ համ ի՞նչ<sup>79</sup>

ԿԴ.

Անցայ ու տեսայ իմ եարն ի վերայ խալուն նստած .  
Ասի՞ «կու սիրեմ՝ զբեզ» . նա ալ իր պոտնկն իմած .  
— Կարիմ, կու սիրե՞ս զու զիս, մի՛ աներ շատ խալիսի իմաց .  
Թէ չէ նէ կ'ելնես զլիսուզ, արեւող ու ալ շատ իրաց :

ԿԵ

Փողոցովդ ի վար կուզի ծուռումուռ հազար սօխախով,  
իմ եարս ինձ դէմս ելաւ լօք բարով երես հէճապով .  
Գիրկ ածի ու պինդ պաղի զիր աչերն ի խիստ կարօտով .  
Կ'երթար ու կ'ասէր լալով թէ՛ «ի խաղք եղաք ցորեկով» :

ԿԶ

Վաղվընէ քնից վեր ելայ, թէ երթամ յիմ եարն ի բարեւ .  
Խօշ եարս ալ ի դէմս ելաւ, իւր երեսն էր վարդ ու տերեւ .  
Վարդն ալ խօշ լէզեթ ունի՛ վաղվէնէքն երբ զաչի արեւ .  
Հանէ զիւր կանանչ կապան, լուկ հազնի դկարմիրն ի վերեւ :

ԿԵ

Զայդ պազդ ի որ ի քո բերնէն դու տուիր քո սրափ կամով,  
Հանցեղ անուշիկ պատուզ ո՛չ ցամաք երկիր կէր ։ ո՛չ ի ծով .  
Նման էր այն պաղոյն որ Ազամ կերաւ խարանօք,  
Կերաւ ի ցրախտէն ելաւ, ևս՝ ի քո ծոցոյդ կարօտով :

ԿԺ

Երտիկսէ խալկին եղեր, զօրն զքո զուսան կու եփէ .  
Անձիկսէ չոր փայտ եղեր ու զիրակն ի վաս կու պահէ .  
Տեսեր եմ որ միսն եփի նա զիրակն զագրեցունէ .  
Թողեր միսն զիր ուկորն, զիս ի կրակն փայտ կու ձզէ :

48.

Մահալօքս ի վար կուզի նա տեսայ մոմեր զատրւած .  
Ի յան մոմերուն տակն սիրոյ տէր մանուկ մ'էր պառկած .  
Մոմն ալ զէմ հայրէն առաց ողորմած ու սրտէն իւաց .  
— Սէրն կտրիմն ունէր, կրակն իմ գլուխն է վասած :

2

Շիրին է լեզուդ անուշ, ողբոկնիդ է ամրաւ ու նուշ .  
Բերանդ է փոքրիկ անուշ, չարկիդիդ աչքն հազա՞ր փուշ .  
Իմ եարն ի յիսնէ գնաց, լեռ ու ձոր հաւսար հեարն լաց .  
Երկինք ու գետինք թնդաց, աստղունք մ'էկ մըն չը մնաց :

20.

Մահալօքս ի վար կուզի նա տեսի լաթեր լըւացած,  
Ի յան լաթերուն մէջէն լըւացած շաղիկ մ'էր փըռած .  
Իր կուրծքն է զալէմ քաշած ու թեղնիքն է մատնեհարած .  
Ասոր տէրն ի յիս պիտէր, զիս հազար զէկան տա գնաց :

21.

Մահալօքս ի վար կուզի, իմ եարին շունն դիս իխած .  
Իմ եարն ի զոնէն ի զուրս չէխ՝ Մուրտատ', թոզ ըղնա ի բաց .  
Դուն այլնորմէ ի՞նչ կ'ուզես, երբ նա մեր կրակն է վասած,  
Թէ կանգուն ու կէս զանակն անողորմ ի սրտին էսծ :

22.

Գիշերս ես ի քուն էի, քունս ի ներս սրտիկս երեցաւ,  
Լիկին ու բերին խազար՝ Քո սիրած եարն զքեզ մոռացաւ :  
Երանկախիք, Ճեր արեւդ տակմ, լսեցի՝ լեզուս կազեցաւ .  
Ծուտով զեղ ու ճար արէք որ չասեն թէ յանկիւմէն մեռաւ :

ՀԵ

Մարձիկ մի երես բարեւ, իմ ամէն խոցս նորեցաւ .  
Ասցի<sup>30</sup> կու սիրեմ զքեզ, իմ խօսից ճուղապ չի դառւ .  
Դարձաւ զայն ճուղապ երես, թէ՝ ի՞նչ անեմ, լեզուս կապեցաւ,  
Քո սէրդ ի զլուխս ելաւ, ու ճիկէրս ի փորս եփեցաւ<sup>31</sup>

ՀԵ

Քո սիրուդ մտիկ արի նա զէս նետ ի չարխէն ելաւ,  
ևս անմիզ կանգնած էի, եկաւ իմ սիրտս զամուեցաւ .  
Մանկունք, ձեր արեւնուդ ասեմ, այս նետիկս որ յիս զամուեցաւ,  
Ճուտով զեզ ու ճար արէք, որ չասեն թէ յանկի մեռաւ<sup>32</sup>

ՀԵ

Հանցքուն եմ ի քո սիրուդ զինչ ամպերն կ'ունեն շառափ,  
Զայդ երկիրն ամէն զիտէ . սիրոյ տէր եմ հետ քեզ խարապ .  
Այս իմ նենդաւոր աչերս չի կենար մէկ պահ մը պարապ,  
Կուլայ զօրն զքեզ կ'ուզէ, չի առներ այլ մարզու տալապ<sup>33</sup>

ՀԵ

Կարմիր ու ճերմակ երես, քանի՛ մի զիս սիրտս արունես .  
Անցնիս թուխ ամօղոյն<sup>34</sup> ետեւ, ամօղու զոլ առնես զիս էրես .  
Քանի՛ զայս էրածս էրես, առ քէֆին ու զիր զիս ի ներս,  
Հեռի քեֆինն ի քինէ, հանց ծոցս արեկ մուտ ի ներս<sup>35</sup>

ՀԵ

Եիստ եմ կարօտցեր, իմ հա՛ր, զուն աժիս որ կարօտանոմ,  
Ով որ զքեզ ի յիս բիրէ, թէ զհողիս ուզէ նա՛ կուտան .  
Քանի որ ապրեր եմ նա քաշեր եմ շատ տէրտ ու զամ .  
Զի՞նչ շահ իմ շատ ապրելոյս երը ի քէն կարօտ կու կենամ<sup>36</sup>

ՀԲ

Ես ասեմ ու դուն լոէ՛ + մայրն օքնած որ զքեղ բերեր է,  
Մայրդ երբոր զքեղ բրիր, զէմ չասաց թէ զերկերն էրէ .  
Կրակն ի յերկնից ի վայր թող զքո մայր ամէն էրէ ,  
Որ զիս ի քէն ի զատ, զքեղ յիսնէ օտար կու պահէ :<sup>37</sup>

Զ

Մահալօքս ի վայր կողի, տեսայ դռնակ մ'ալ ի բաց,  
Մտայ ու բարեւ տուի նա տեսայ իմ եարն ալ ի հաց .  
Կթիակ ի զինով լեցած իմ եարին առջևն է զըրած .  
Իմ եա՞ր, խըմէ՛ իմ զիմաց, որ ելնէ հոգիս քո զիմաց :<sup>38</sup>

ԶԱ

Ա՛յ իմ նշենի ծաղիկ, ծաղկեցար ու զարձար ի նուշ՝  
Բերանդ է ազուշ մազուշ, պըռոկըներդ է ամրաւ ու նուշ .  
Զարախաղ որ ափիդ ունիս, դու խէ՛, որ ասեմ՝ Անուշ .  
Պազնեմ զայդ բերնիդ բոլորն որ զինւ յն հոտ զայ անուշ :<sup>39</sup>

ԶԲ

Մահալօքս ի վար կուզի նա տեսայ սիրեցի զնա .  
Կանզներ էր սելզի նման իր ճոհար անձկանց ի վերայ .  
Մասներդ է մոմի նման, ուներդ է թուխ ամողի նման .  
Աչերդ է ծովուն նման, աշխարհն չկայ քեղ նման :<sup>40</sup>

ԶԳ

Եկիր ու հազար բարի . ես եմ քո զալըն խնդալի .  
Աչկանցս լուսուն պակսի՝ ով որ զալըդ չի կամի .  
Ինչ Գարբիէլական փողըն մհակլին դոչէ թէ՝ Արի .  
Այսժամ կենզանի եղայ երբոր քո ձայնըդ լըսեցի :<sup>41</sup>

զԵ

Նընցեղ եմ ի քո սիրուդ որ աըղեկըն ծիծ չէ կերել,  
Մարիկն վաղուց մեսել ու աըղեկըն որբուկ մնացել.  
Զուր տուր իմ ծարաւ լերդիս, քո սիրուդ ի տապն եմ բնկել.  
Էլուէ՛ որ առնում իլուրար, և յետի նեփէսս եմ հկել <sup>102</sup>

ԶԶ

Այս մութն ու խաւար աարիս, քեշկն չէր բերեր մայրս զիս.  
Բերաւ սիրոյ տէր արաւ, սիրոյ տէր՝ որ կ'ելնէ հոգիս.  
Կ'ասեմ թէ կ'ելնէ հոգիս նա կ'ասեն թէ թող մեռնիս.  
Ասքանկս զուլում ո՞վ տեսեր որ զմանկան մահն կու կամիս <sup>103</sup>

ԶԼ

Իմեար, խշճա՛ քո զերոյդ, քո զերուդ մէն մէն կենալուդ,  
Դաղտնի ալանի լալուս՝ վախեմ թէ ելնեմ աչերուս.  
Լսեր եմ որ վարդ ունիս, ուզարկէ տեստէ մը զերուս.  
Պազնիմ աչերուս զնեմ որ զաղրի աչերս ի լալուս <sup>104</sup>

ԶԸ

Եկին ու բերին խապար թէ ելեր քո հարն ու կուզայ.  
Եկէք մեք ի զէմ երթանք որ նորա սիրուն չի մընայ.  
Պաշնիմք զիր կարմիր երեսն որ աչխարհն չէ ի զին նորա,  
Անումք ի սոսուց փոշուն ու քաշեմք աչվիս թութեայ <sup>105</sup>

ԶԹ

Ելայ ես ի քեզ եկի, զիս քենէ կարօս զիտէի.  
Պալը քեզ զըմար թըլաց՝ ես ի յիմ միտքս անդիմեցի.  
Մի՛ լար, մի՛ արտօմ կենար, մի՛ հաշվիլ զօրս քեզ աարի.  
Ան սաքն որ ի հոս իրեր նա կարէ որ այլուց տանի <sup>106</sup>

3.

Աս ան հաւերուն էի որ զետինն ի կուտ չուաեի, թոչի երկնօքն երթի թէ սիրոյ ակնատն չընկնէի. Ակնատն ի ծովուն միջն էր լարած ու ևս չգիտէի. Ամէն հաւ ոտօքն ընկեր, ևս ոտօք ու թեւս աւելի :<sup>107</sup>

7. II.

Սոխախովդ ի վար կուղի, լուկ մէկ մէ ուշիկ ձայն էած, Դառնամ ի յետիս նայիմ, խօշ եարս է կանդներ՝ շար շապկանք, Զլաչկիկն թուլ ու մուլ կապեր, զկէս ճակարն թողեր է ի բաց, Թուխ աչուին ծարուր քաշեր, էղ քափրիկդ ելեր յօրինաց :<sup>108</sup>

7. B

ԱՇ իմ նօնօքար ծաղիկ, այդ ջրին մէջն կու կենամ. Ջջուր քեզ պատճառ արիր, ի սիրուն քան զուս կը զողամ. Գամ զջուրդ ի քէն կտրեմ, որ զարէդ ի վեր չորանա. Յաչից քեզ առու հանեմ, զքեզ ջրեմ որ պայծառնա :<sup>109</sup>

7. G

Իմ եարն ի հարանց տանէն հանց ելաւ զինչ նաւն ի ծովէն, Հազեր է զկանանչ ճիւղպէն ու քաշեր զլխակն ի վրէն. Իւր շունչն ի յայն մչկէն որ զրած է ի յանպարիէն. Երես այն զումաչ նման, որ հանած է Ֆուանկաց մէջէն :<sup>110</sup>

7. F

Աչերդ է ի ծով նման որ ի Մարայ զուռն է կանդներ. Վարսերդ է յալի նման, որ քամին կ'անէ տարութեր. Քան զուռ ևս ի վեր վազեր, քան զկարմիր խնձոր բոլորեր. Պայծառ ևս քան զքեավուր վարդ որ հոտով զաշխարհո է լցեր :<sup>111</sup>

Ղ.Ե

Երկինք որպասաց զողաց, աստղն խելի ի տեղ չմնաց,  
իմ հա՛ր, երբ յիսնէ ելոր, բիւր հազար ձաղկունք ի հարաց.  
Գրեմ ես բարակ թղթիկ, ուղարկեմ շատ պատղամ ի լաց,  
Որտեղ ես՝ բարով կացի՛ր, բո՞ սիրած եարն չմռունսո՞ւ <sup>112</sup>

Ղ.Զ

Ջրէ եարն ի գնալ ահայ որ կ'երթար ի ճամբաղ ի վար,  
Մանար քայլափոխ կ'առնէր, կու քաղէր ձաղիկ նունու փար,  
Ամէն հանգչելու տեղիկ՝ երեսին դնէր ու կուլար.  
Կուրնա՛ր չարկմուն աշուին, որ կու պահնէ քեզ յիսնէ օտար <sup>113</sup>

Ղ.Հ

Մտիկ իս՝ եարին արէք, զինչ հազեր ամէնն է կանանչ .  
Հազեր զոյնզգոյն կազայ, կոճակ շարեր ՚ւ օղակն է կանանչ .  
Ասեր ու պազչան մաեր, ջուր կ'երթայ՝ եղերն է կանանչ .  
Մտիկ ծառերուն արէք, ծառն ձաղկեր՝ տերեւն է կանանչ <sup>114</sup>

Ղ.Ճ

Պազչայ մի ալնիկը հո՞ ես, թէ ի՞նչ աղէկ մորճեր կայ ի ներս .  
Մուոցի ու ի հաս ըեր ի՞ , խլեցին զայն, կուլամ ես .  
Ջէտ մանկակորուստ կաքատ ի լեռներն ի վար կուզամ ես .  
Լուր եմ ակնատ ունիս, ըեր լարէ՛, զամ ընկնիմ ի ներս <sup>115</sup>

Ղ.Թ

Ի՞շ սիրստ ի քո վաս սիրուղ զէտ աշնան զաղէլ կու դողայ .  
Արաստք ի յերհստ ի վեր զէտ զարնան անձրեւ կու ցողայ .  
Հաղիս ի յիսնէ ելու, մէկ մի քո ծոցոյզ ճար արա՞ .  
Մոցիկս է ծոցիզ սովոր, այլ ընդ ո՞ր երթայ, մէկ առա՞ <sup>116</sup>

Ճ

Նման ես ի յայն ուկին որ Մերայ տէրն կու պահէ .  
Վո ձայնդ ի յերկիր ելեր, զքո խըյմէթզ մարդ չի գիտէ .  
Զքո խըյմէթզ ես զիտիմ, որ ճիկէրս ի փորս եփեր է .  
Մրտիկս ի յաղեղ նման, զիրկդ լար է ափբշումէ :<sup>118</sup>

ՃԱ

Քան զսէրն այլ քաղցրիկ պառդ ի յաշխարհո չաւմամ թէ լինի .  
Շեքէրն նշով չաղած՝ մօտ ի մէրն է զառն ու լեզի .  
Հնամի ալ առի ես այլ, սիրոյ տէր եղայ հնու քեղի .  
Մէրդ ալ իմ սրտիս զու տուր, քո սիրուդ եմ ճորուու զերի :<sup>119</sup>

ՃԲ

Փոքրիկ բոլորիկ զոնակ, որ ի քէն ժաշեց լուսնակ,  
Քո միջըդ է քան զուռ բարակ, քո ծըծերդ ի մէջ բարունակ .  
Եմ եա՛ր, երբ զայդ ինձ սսիր, զու աղրի՛ս հաղար ժամանակ .  
Ես այլ ի առուրս ի վեր, ի ծոցոյս առնեմ քեզ ճարակ :<sup>120</sup>

ՃԴ

Փոքրիկ բոլորիկ շամաժ, հէրք լինի, սիրոյդ տիրանամ .  
Քո սէրն յանատակ ծովուն, ու քեաֆիր ալին պահապան .  
Երթամ հօքմ զէմ լինամ, զամ ընկնիմ ի ծոցդ ու լողամ,  
Այնչափ ելումուտ առնեմ, յինչ որ քո սիրոյդ տիրանամ :<sup>121</sup>

ՃՇ

Տհոայ զիմ եարն նըստամ, զէտ հաղար լուսին բոլորամ,  
Զէտ զարեգակն վառամ, զէտ պայծառ առազն զարդարամ,  
Զոտկունքն ալ ի ջուր եզիր, զնոնայ ձևոքուկն ալ լուաց,  
Կտուածի թէփախն զբամ՝ արմազն զբամ բաժանամ :<sup>122</sup>

ՃԵ

Արեգակն ու պայծառ լուսին որ կ'եղիւն ի մէկ թաղիհէ,  
Խօ՛ եսըն ի տանէն ի զորս զերկուքին լոյսն կու պատէ.  
Նման այն ասազին ես զուն որ ամէն ասաւոն ելնէ.  
Քիչ քիչ նա ի վեր կուզայ, զբարի լոյսն ի հետ կու բերէ <sup>։<sup>123</sup></sup>

ՃԵ

Հա՛յ իմ սերկեւիլ մորմիկ, յի՛նչ տաեն Եիր սիրելու :  
Զար փուշն է ի քեզ պատած, որ չկոյ ճարակ մանելու .  
Զար փուչ պատողին ճկրուն՝ ես հազնիմ ճազան կոտ,  
Դամ մանում ու վարդ քաղեմ, թող հողեկս ի տեղն ելնու <sup>։<sup>124</sup></sup>

ՃԵ

Գիսես որ զուն պարծենցար թէ՝ «Ճերմակ ծոցս քեզ Ճառայ» .  
Յնուի վուշիման իզար . խրատն ո՞վ իրես, մէկ ասա՛ .  
Ինձ իրին ու զուսայ կուզայ՝ քո ծոցուդ աջլ մարդ տիրանայ,  
Պազնէ զիմ պազած տեղիքն, Լոկ դնէ զերեսն ի վերայ <sup>։<sup>125</sup></sup>

ՃԵ

Արեգակն է քո ստեղծուած, լոյս կուտայ ամէն ալամիս,  
Ասեն թէ կաթով է չազուած այդ ճերմակ ծոցդ որ ունիս .  
Մշկին փարուարիչ կուտայ այդ անուշ հոտիկդ որ ունիս,  
Զալաքրին քան որ զու ունիս որ յանզու անուշ կու խօսիս <sup>։<sup>126</sup></sup>

ՃԵ

Յերէկ չէ այսօր տեսայ խնձորի տալիկ մի հուսայ .  
Թէ յապրիմ յարեւ միամ, թէզ հանեմ շուտով ջուր ի նա,  
Զուր յորդանանու բերեմ ու ջրեմ որ անմահանայ,  
Ե ջուրն հանզչիմ ես այլ, պաղւոյն վայելիմ նմա <sup>։<sup>127</sup></sup>

ՃՃ.

Խօմ բարձրագնայ լուսին, չի տեսա՞ր դիմ եար Մշեցին :  
— Երեկ հօմ տեսեր զքո եար ի յայդին Յակոբոսին .  
Նստեր ի վարդի շքին կխմեր ի լուրջ ապիկին .  
Խմեր, ողորմուկ կ'ասէր՝ «Շատ բարեւ տարէք իմ եարին» :

ՃՃԱ.

Հանցեղ կու հանէ սրտիս, որ հաղնիմ ևս այլ մաղեղէն,  
Հաղնիմ ու լեռներ ընկնիմ, լուկ ուտեմ զամէն խոտեղէն .  
Կասկած կայ իմ սրտիս, կու զարհուրիմ ի մահուանէն .  
Դամեմ թէ աներէց մեռնիմ ու տանին թագեն անօրէն :

ՃՃԲ.

Հոգեկ, թէ տայիր տէսթուր որ զծոցիկդ ի յետ բանայի,  
Զծոցիկդ ալ պազ ու պաղչայ անէի, տէսթուրով ի ներս մանէի,  
Երդուի, երդում տայի, այն տէսթուրից զուրս չգայի,  
Այն ի՞նչ անհաւատ Պրօլ, զիս ի քո ծոցուզ զայ տանի :

ՃՃԳ.

Ի՞նչ անեմ կամ ի՞նչ լինամ, չեմ տոտար ու չեմ մռամար .  
Հաղար եար կուտան փօխան, չեմ առնուր ու զքեզ չեմ ի տար .  
Արեկ զայս ալնմա ի ժուռ, բնը ցըցուր զէտ քեզ մէկ մ'ալ,  
Ու տամ զիմ սրտիս ումէտն, աչերուս տանմ թէ սլիք լար :

ՃՃԴ.

Աշուն էր, եղաւ գարուն, ա՞ն, քանի՛ կենանք մեք ի տուն .  
Եկէք որ պաղչան մանումք ու խմնիք չեա ձառ չքերուն .  
Պլպուլն ի վարդին սիրուն համբերէ զինչ մանչն ի զինուն .  
Նստեր ի վերայ ճղին՝ ուղմոսէ ինքնն տունէ տուն :

ՃՃԵ

Այս աստրվորին վրայ սիրոյ տէրն ամէն ի՞նչ կու չա՞փ։  
Բուզի մի վաճառ հանէ՝ հաղար զեկան կու լինի։  
Եւնէ հօր ու մօր աչից, սիրելեացն ամօթն աւելի։  
Թափի երևի ջըկն, իւր ռոկի անունն աւերի <sup>133</sup>

ՃՃՋ

Ազեսոէ քաղած ևս զուն ու դրած ի ռոկի սինի։  
Ասի թէ կարեմ զվարդն, լոկ առնում ըզնոտ ըզվարդին։  
Քո մարն ի վերայ երեկ, թո՞ղ բաժին լինի Գրօղին։  
Երթամ աղաչեմ զնուառած որ ելնէ հիւանդն ի նաշին <sup>134</sup>

ՃՃԵ

Այս ասանւորիս վերայ սիրոյ տէրն ունի մեծ պէլայ։  
Մոլլան երբ զարդվան կուտայ, սիրոյ տէրք քան զուռ կու զողան։  
Մոլլա՛յ, զէմ հերիք կանչես, զիտացաք որ կու լուսանայ։  
Երթամ աղաչեմ զնուառած որ զիմ ցան ի քեզ փոխենայ <sup>135</sup>

ՃՃԻ

Զիս պի ոէր ասուն խօսուն զինչ արքայհաւերն իմաստուն,  
Ես ու զիտենալ կարեմ թէ ո՞վ կայ եարիս ծոցն ի քուն։  
Ո՞վ որ կայ եարիս ծոցն ի քուն, թո՞ղ խոցէ սեւ օձն ի եզուն։  
Ով իմ եարիս պագ ասնու, նա պակսի' աղջկանցն ի լուսոյն <sup>136</sup>

ՃՃԹ

Իմ ոէր 'և իմ առջի բարի, իմ սիրած 'և իմ սրտիս ուղած,  
Իմ աղայկութեան սիրած, 'և իմ հաղար աչիչ հաւընած,  
Ո՞չ քեղի է վարդ պակաս, ո՞չ կարիճն աղւորդ իմացած։  
Սրաիկո զէմ զքեզ ուղած, ա՞ւ աղէկն իսկի չի պիտայ <sup>137</sup>

Ճի

Զան իր խորոտիկ սուրաթն եմ տեսել ու հայրան եղել .  
Զերես ի ծրծին միջին քան ի վար եմ թօլեցացեր .  
Կ'առեմ թէ՝ նազ մի՛ աներ, չի կարնաս զուն յիսնէն ուժեղ .  
Տվիլ եմ քեզ հանց շարուպիկ որ զպասարան ու խելքդ է տարել <sup>123</sup>

ՃիԱ

Տարին տասերկու ամիս կու տասիմ ի մէջ զնտանիս .  
Օրիկ մը չեւար չեղի՞՝ «ի՞նչ կ'անձն կոմ ո՞նց կու լինիս .»  
Եւար որ ան պահն եկար որ առել հոգիս ըերանիս .  
Մեսնիմ ես ի քո սիրուդ, որ երթար յիսնէ խալլսիս <sup>124</sup>

ՃիԲ

Ասա՛ ու լոկ՛, խմ հո՛ր, ո՞նց որ չէ տարել քունն դիս .  
Ընց որ քունն դիս տանի, տաճանա՛թ որ աչ չի խօսիս .  
Զարթնում, ես քե քուֆր տամ, որ ոտից մատանց դուն էրիս .  
Ասոր էրել ի՞նչ պիտի, քեր դնեմ երեսդ երեսիս <sup>125</sup>

ՃիԳ

Դեղնել ես ինկիր նման, զունատել եմ զէս բզաֆրան .  
Զի զիտօօթ թէ քո սէ՞րդ արել կոմ եկել է օրս ի մանուան .  
Ասցին թէ զուն զեզ անիս, տո՞ւր ինձի որ կենզանանամ .  
Թէ չէ կու մեռնիմ զնամ, զան առեն քեզ՝ «Մարզաւազ» <sup>126</sup>

ՃիԴ

Ա՛մ, քանի՛ ու քանի՛ ասեմ թէ՝ «Աշխիզ ծարուր մի՛ լնուլ,  
Ու զայս իմ կարմրուկ արիւնս առ ճերմակ շլինքդ մի՛ առնուլ .»  
Գնալ ու զնալ կ'առեմ, այդ քո շատ ի սէրդ չի թօզուլ .  
Թէ նուշ թէ շաքար կ'ուտեմ, առանց քեզ չի երթար ի կուլ <sup>127</sup>

Ճիե

Բան մի զալատ արի որ օձուն ձաղն սիրեցի։  
ևս վասահութիւն արի՝ որ օձուն դռւոն գնացի։  
Օձուն մարն աշ դուրս վազեց, զիս՝ նենդեց, որ նստայ լացի  
Արժան եմ այս լացիս, որ օձուն եղայ սիրելի ։<sup>143</sup>

Ճիզ

Երթամ չի կենամ ի հոռ, ուր երթամ հոն ալ չի կենամ։  
Երթամ քանց Հոռմի ի վար վարիմ, այլ իսկի չի դամ։  
Թէ զան ու զիմ տեղն ասեն, նայ հեռու եմ, այլ հեռանամ։  
Թէ զան ու զիմ տեղն ասեն, նայ զընճիւն եմ, կարիմ ու դամ։<sup>144</sup>

Ճիե

Ցերեկ ցորեկով բարով կու առնին աղւոր մի ճորով։  
Հաղար աչք ի հետ լալով, իմըն զետ բերէր վասկով։  
Ասի թէ՝ ի հետ երթամ, լօք առնեմ պազիկ մը ճորով։  
Պազիկ մը ճորով առնում ու մէկիկ մը սրաի կամով։<sup>145</sup>

Ճիլ

Տեսայ իմ հոգուս հոգին որ կ'երթար հետ մէկի մին ալ,  
Չեռկունքն ի վրան ձգել ու զանկատ կ'անէր մէկի մ'ալ.  
Սրափիս ի յիս ասաց թէ՝ «Անոր թարկն պիսոի տալ։  
Ան սէրն որ ճորով լինի՝ հետ անոր խաղալն է մուհալ»։<sup>146</sup>

Ճիթ

Որդի, հարստի որդի, ծիւ ուկի, ծառ արմաւենի,  
Քո չունցի է խնկան փոշի, քո մազերն է ճիւզք խաղողի։  
Կուլակդ է օլոր օլոր, քո բերանդ է փոքր ու բոլոր։  
Քո աիրոջդ այլ ի՞նչ յենէկ, զու հերիք ես, խաղու խնծոր։<sup>147</sup>

ՃԼ.

իմ եա՛ր, քեզ վաստ չիմ առեր, դու հիմիր է՞ր ես խօսվեր.  
Խամազ կայ ի մեր մէջո, քեզ զալատ է հասկացուցեր.  
Խամազն է ի օձ նման, որ զիղամ զալանեցուցեր,  
Խաբեր ի գրախտէն հաներ, ի լուսուն է մերկացուցեր :<sup>143</sup>

ՃԼ.Ա.

Զինչ աշխարհս երէց<sup>144</sup> յայտնել՝ քեզ խրատ տուողն անիմէ,  
Որ քեզի խրատ տուել է զքեզ յիսնէ ասար կու պահէ .  
Աչերըզ զու հանց ունիս՝ աչեր ծախէ խորովէ,  
Աւներըշ զու հանց ունիս՝ որ շինած հիմն կու քակէ :<sup>145</sup>

ՃԼ.Բ

Խոչ եար, դու հերեք արա՛, քու սիրուշ հոգիս կու քակի,  
Արեկ յայլ<sup>146</sup> աշխարհ երթանք, այս աշխարհ մեղի չողիակի .  
Երթանք յայլ աշխարհ կենանք, որ անվախ կենանք ալանի,  
Քանի՛ անզ անզ կենանք ու զողանք թէ ի՞նչ կու յինի :<sup>147</sup>

ՃԼ.Գ

Զինչ նուռն ի նոան վերայ, ես եմ ձեր դռանն ի վրայ,  
Ես ի ձեր երգիցն ի վրայ .  
Կամ ա՛ս կամ խապուշ արա՛, կամ զրէ՛ զանձնս քեզ ծառայ .  
Թէ չէ ասուփախ կ'անեմ, աչքըլ լայ, անձդ երերայ :<sup>148</sup>

ՃԼ.Դ

Երէկ ցորեկով բարով տանէին մէկ եար մի ձորով .  
Ըզնս ճորով է տարած կամ խարած է զինք զրամով .  
Սէրն որ զրամով լինի, զինք էրել պիստ կրակով .  
Սէրն խնձօրով պիստ ու արհէմ արհէմ շէքերով :<sup>149</sup>

ՃԼԵ

կյանէկ ես ամոր կուտամ որ լինի երկու սէրըն նոր .  
Երկու սէրըն նոր լինի, երկուսին դռւո՞ն ալ մօտաւոր .  
Վաղվնէն ի զուրս ելնէ բարեւ տայ զէտ բղկարեւոր .  
Զեռկունքն ի վրան ձգէ ու զանկատ անէ հին ու նոր ։<sup>155</sup>

ՃԼ.Զ

Կարմիր ու ճերմակ երես, ա՞մ, քանի՛ զու զիս պիտի էրես .  
Քանի որ մէջլիս նստիս, ուներովդ հետ ինձ զուրուցիս .  
Կոճկէկդ էլ արձակ անես ու ճերմակ ծոցըզ ցրցընես .  
Կու վախճմ թողուս ելլես, ու ծոցէդ մահրում մընամ ևս ։<sup>156</sup>

ՃԼ.Է

Ահա նշանեցաւ երկինք ու զետինք հանց<sup>157</sup> լուսանալու .  
Իմ եարն ի ծոցուս ելաւ, լոք եղիք երես՝ զնալու .  
Չեռքունկու տուաչ տարայ բոնելու հանց<sup>158</sup> արզիկելու .  
Զերզումն ալ ի բերանն էաս՝ «Դնալու ևմ, չեմ կենալու» ։<sup>159</sup>

ՃԼ.Դ

Ի՞նչ անեմ կտմ ի՞նչ լինիմ, կտմ թէ ի՞նչ ունիմ կտտարած .  
Հա՞յ վա՞ն, իմ սերած եարն զէտ կտտղած չուն զիս էխած .  
Կանգուն մի զանակ ունէր, անողում սրտիս էած .  
Ո՞ւ չ ինքն Աստուծոյ վախնց, ո՞չ չիշեց օրիկ մի աղուհաց ։<sup>160</sup>

ՃԼ.Ե

Ասցի թէ՝ «Երթամ հեռու ու կտրի սրտիկս ի սիրու» .  
Ոնց որ զնացի հեռու, լոք զարձաւ կրակն ի նորու .  
Ում կրակ պիտեհայ, զայ տանի օրտէս վասելու .  
Ում թէ որ չիք պիտեհայ, շատ տանի զանձիկն էրելու ։<sup>161</sup>

Ճի

Խիստ անարշայ եմ ես, կու վախեմ ես անսփառէնէս,  
Ամսնուել սիրոյ տէք եմ ես, կու վախեմ հանեն արևէս.  
Երբ զիս արեւէս հանեն, թող հանեն սէրն աստիլորէս.  
Երբ սէրն աստիլորէս հանեն, թող հանեն զաշլիս երէսէս :

Ճի

Յաշխարհս ես ի ժուռ եկի, ա՞յ հոգեկ, որ այլ չի մընաց.  
Ասցի թէ զոնում հանց եար, ա՞յ հոգեկ, որ այլ չի սիրած.  
Եկի հանց եարի մ'առի որ սիրած է ։ այլի թողած.  
Զի՞նչ չան է իմ զուր զատիլս երբ այլոց ի ծոց ես պատկած :

Ճի

Դեռ ամսոն չէր եկած, նայ ազին ինձ վարդ մի հասած :  
Դեռ ի ժուրած չէր հասել, նայ ասին զան վարզն ի ձեռացու :  
Գիտնա՛ս թէ որբուել եմ ես կամ ի հօրն ու մօրն անիծած,  
Զթղթիկս ի ձեռաց առած : զիմ տիֆարն ի ծուռն ի գրած :

Ճի

Եղբայր, զիս զերի տարած ու Հառ զին ես վտարած,  
Դարձած ։ ի թէ երբած իմ եարին ձոցն է զնոտնած .  
Կղզաքն ալ ֆառնիի զարկած ու բալնիքն է հետ վտարած .  
Երկաթն աշխարհէս հանած՝ դարբընուն աչլին է խառնած :

Ճի

Եարիկ մի յինէն զնաց, բիւր հազար ձաղկունք զինքն ի լաց .  
Զի զիսեմ թիր կամա՞ն զնաց թէ իրենն ի սէք չի պիտաց .  
Թզթիկ մն յետեւէն զնաց որ ամէնն էր հառաչ ու լաց .  
Իր մէջն էր պազիր զրած, ի յեղերն զրկեր, կարօտ ու լաց :

Ճիկ

Ազւոր մ'ի գնալ տեսայ, կանչեցի թէ՝ «Լարմի՛ր երես»,  
Դարձաւ ու ճուղապ երեա. «Ես աղւոր, զուն ո՞ւր վախել ես.  
Աստուած ինձ երես երեա, քեզ աչեր, ու կանգնէ՛ ու ահա.  
Ինձ ըսընտութիւն երեա, քեզ կրակ, զու զքեզ երես»:<sup>170</sup>

Ճիկ

Իմ կուլ ու մուրա ու ճիշան, 'և ի ծոցդ է բուսեր բռահան,  
Երկու ժամ զեղձան ունիս, ի գնչիդ մէջն կայ նշան.  
Զուներդ ալ իւ զարարել ու կ'երթայ ի Մարայ թալան,  
Շատ առ շատ զերի բերէ, շատ խօճա ու շատ պազիրկան,  
Գերես ալ ի հետ բերիր ձգեցիր ի ծով ի զնտան»:<sup>171</sup>

Ճիկ

Տեսայ իմ հոգուս հողին զաբդարած ու կ'երթար ի ժամ.  
Ես ալ ի դէմիկն ելայ, «Ո՞ւր կ'երթաս, քո ժամն է հարսմ.  
Թէ զու զիս խապու անես, քեզ համար կանդնիմ ես ի ժամ,  
Աղօթք և աղաչանք այնեմ ինչ որ քո ծոցուդ տիրանամ.  
Քո ծոցդ է տիրոջ մատեան»:<sup>172</sup>, քո ծըճերդ է սազմոսարան,  
Երթամ հարեզայ լինամ զամ ես ի քո ծոցդ այ կենամ,  
Անձայ այրումեն առեմ ինչ որ քրկիդ տիրանամ»:<sup>173</sup>

Ճիկ

Մահալօքս ի վար եկի, նա տեսայ ըզքեղ կանգնած.  
Երեսդ է լուսի նման բոլորեալ, տեսօ՛ արեցական.  
Ոնց որ զու ելլես քալես, արեցակակերպ կու վայլես.  
Ոնց որ զու ի տուն մանուս, խաւարի ամէն աստնորս.  
Ոնց որ ասաւոս լինի, զամ ի զուոդ ասեմ թէ՝ «Արի».  
Արի՛ որ տեսնունք իրար ու զանգատ անենք հետ իրար.  
Արի՛ որ պազնում զաչերդ, ուներուդ կարօտ չի մնամ»:<sup>174</sup>

Ճիշտ

Չեմ ըղքեզ նենդով սիրել, չեմ ի քո հաղըդ վաս արել -  
Արեւն որ ամէն ալամ է ծաթել՝ քեզ եւ՛ կամեցել .  
Գիտես թէ ծառված եմ ես, կամ ազրիւրդ ի ջուրն եմ եկել .  
Աս պահս ի գետէն կուզամ, լօք ի քո տեսդ եմ կարօտել .  
Խեկի կու կարնամ գիտնալ թէ քանի՛ ինձ ես պիտացել .  
Երեսը գուն չեմ բերել 'ւ ամօթուս աս հայն եմ ընկել .  
Դաւտել եմ ու խօսք անել նայ խայեալ է քեզ թվիցել .  
Եմ վրայ զամ մի՛ բռնել, քո սէրդ ինձ խելք երբ է թողել :<sup>173</sup>

ՃՄ

Ես ձագ ծիծեռնիկ պիտէի, զօրն ըղքու տուն մանուի,  
Ան բարձր մօյտան չարտախտ ես ի հոն բուն մը չինէի.  
Ոնց որ մութն մթանույր, ցածնայի ծոցդ մանուի,  
Ոնց որ լուսըն լուսանայր, բարձրանայի բուն մանուի .  
Ես ապրշմէ խուշախ, զօրն զքու միջաց դիրկ ածէի,  
Կամ քաղցըր նոան զինի, զօրն ըղքու փարչդ պիտէի,  
Ասնիր ու բերնիդ զընիր, ցածնայի դունչըդ պագնէի .  
Կամ ապրշմէ կոճակ, որ չլնիցդ դիրկ ածէի :<sup>174</sup>

ՀՅԱԼ

Եմ եա՛ր, եմ զրել զրկել, ա՛ռ կարդա թէ ինչ է զրած .  
Բոլոր զիրկուծոց զրած, մէջըյմէջ պազեր կարօտած .  
Ա՛յ իմ նոր սիրուն սիրած, նոր սիրուն սրտով հաւընած,  
Առած ու սիրով տարած 'ւ ի ծոցուն տէր մի է զրած .  
Իր ծոցն է լուսով լցած եւ իր նման խեկի չէ ծնած,  
Աշխարհն օրինակ առած 'ւ իր նման խեկի չէ զամած .  
Եմ եա՛ր, եմ զրել զրկել, ա՛ռ կարդա թէ ի՞նչ կայ զրած,  
Բարձր եմ սիրով զրած ու անսուն խեստ եմ կարօտած :<sup>175</sup>

ՃՐՔ

Հանչանք ես հայրին ասի որ զքաջերն ի քարն տուոցի .  
Դարձայ մռւճաւաթ բերի յերկնուցն սիւն կապեցի .  
Ելայ ի վրան նատայ Աստուծոյ դանդախկ մի արի .  
Ասուուա՞ծ, մէկ ի վրա հայէ թէ ի՞նչ ողորմ բաներ կու լինի .  
Տասն տարեկան մանուկն ի սիրուն զէտ մում կու հալի .  
Ռոկորն է պատրուք եղեր, ու կաշին զէտ ձէթ կու վասի :<sup>178</sup>

ՃՐԴ

Գիշերս ես ի քուն էի խմ հալալ տեղացն ի վրայ,  
Լուսին ալ կամար կապեր յիմ ճոհար անձկանն ի վրայ .  
Ա՞յ խմ բարձր ու բոլոր լուսին, շատ բարեւ տար խմ խօչ հարին .  
Զգուռն այլ նշանով ասեմ, բարձր պատ ու ծառն ի մըջին .  
Եսաեր է ծառին չքին, կը խմէ զիւը լուրջ ապիկին .  
Կիսէ ու հայերէն կ'ասէ թէ՝ «Ի՞նչ անուշ է սէրն ու զինին» :<sup>179</sup>

ՃՐԴ

Կանչեմ, ալանի կանչեմ, ուր որ խմ ձայնըն հասանի .  
Թող աւազանի ծնունդ մարդ սիրուն ողեան չընկնի .  
Սէրն ալ կամի ոռովի ունի ու ձեռվի զէտ էս հարամի .  
Եկէք հարամին տևելք, հարամին որ նիտ մի չունի .  
Անզուր ւ անսպաս եկեալ անզըրօզ հոգիս կու տանի .  
Եկել ւ ի զլուխս եկեր՝ երեսօքս ի քարչ կու տանի :<sup>180</sup>

ՃՐԵ

Գիշերս ես ի զուրս ելայ ի յերկինքն ի վեր նայեցայ .  
Լուսին այլ կամար կապեց ի Համին ի վար կու զնայ .  
Լուսին, քո արեւդ ասեմ, որն մի կաց ինչ որ լուսանայ,  
Երկու բան զանդաս ունիմ, զայն ասեմ լոք ա'վի զնամ' .  
Գնա՞ իմ եարին ասա՞՝ «Ելեր»<sup>181</sup> քո եարն ու կուզայ,  
Հողին կլափին ասել ու աչվին զալուդ կը մնայ» :<sup>182</sup>

ՃՐԴ

Առուր Աստուածածնի աօնին, որ իջառ ամելովէրն ի յեղին,  
Մանուր քայլախոխ արաւ, լուկ զնաց ի պատրասհնին,  
Տաղեց զիւր հոռում լունին, լուկ ելից ի շար չմաթին.  
Ճար չմաթին ալ ի վեր քաշեց, լուկ ցաթեց շասուիդն ի յեղին.  
Ետաղողն ալ զիր պէջին ասաց թէ՝ «Հասայ սրախ մուրատին».  
Օր մը կիւզէլին ծոցին, քանց հազար ներքեւ աերիւին»<sup>151</sup>

ՃՐԴ

Կ'ասեմ թէ՛ Արբէ՛ գու զիս, մի՛ ի՛ սիրուս ձիկը ըլլուկէլ,  
Թէ չէ զնաս լալով ի չուրջ, չկարնաս զիս հաշտեցնել.  
Քո սէրդ է արիւն եղել հասար ի՛ երակս է մուկ,  
Անձիկդ ալ ի ժուռ եկել՝ ի հոգուս մէջն է դուրացել.  
Ասի թէ քաշեմ գունակ, արիւնիս ասեմ՝ Արի ե՛ւ.  
Մարդ իր զանակ ո՞նց քաշէ կամ հոգուն ասէ՝ Արի ե՛ւ»<sup>152</sup>

ՃՐԴ

Յայդ զաշտէդ ի վայր զայի անսրատ որտովս զէօդ ի առն.  
Իմ հարն ինձի զիսաւ, զոյն շատ քան զրարկ արհուուն.  
Զուկունք ևս արզել առո՞ պատ մի առնեմ երթամ ի առն.  
Իմ հարն ինձ ճուղազ երես թէ՝ «Կացիր, լինի իրիկուն.  
Իմ հայրս եղնէ ժամ երթայ, առ հաւատ մայրիկս չէ ի առն,  
Արել զքեղ ի ծոցս առնեմ մինչ որ զայ լոյսն առաւօտուն»<sup>153</sup>

ՃՐԴ

Արտիկս է լալու աղայ, չեքերով կու խաղվեցնեմ.  
Կուլայ, զօրն ըշքեղ կ'ուզէ, ևս անոր ճարակն ի՞նչ անեմ:  
Աշխարհս ինչ ըսինս որ կայ, նա բիրեմ աչզընուս ցըցնեմ,  
Աշերս երր քենէ ի զատ մարդ չուզեր նէ՝ ևս ի՞նչ անեմ:  
Հազի՛, թէ հոգիս ուզիս, չէ չասեմ՝ հանեմ ասմ ի քեզ.  
Ապս թէ աշերս ուզիս, ինչո՞վ նայիմ զէոդ ի քեզ»<sup>154</sup>

ՃՂ

իր երկու ծըծին միջին կար կաքառ, կար կարկնջելով՝  
Քանի ձեռքս ի նու տուրի, նու ի զէմ զար՝ կարկնջելով՝<sup>187</sup>

ՃՂԱ.

Մէկ մարդ մի զինասան ունի, զվարդին տակն կու փորէր,  
Պիւղիւն ի վարդին սիրուն զիր չլնին յառաջ կու բերէր<sup>188</sup>

ՃՂԲ.

Թո եարն է Հալագ քաղաք ի շուկան շէքէր կու ծախէ,  
Աշուին է կշեռք արել, ունքերովն ի վեր կու քաշէ,  
Շէքէրին զինն ալ, հրամէ՝, պա'զ մը տուր, ու շուտ խալըսէ<sup>189</sup>

ՃՂԳ.

Մէջկունքդ է բարակ 'ւ երկան, ծըծերուդ մէջըն կայ խայեալ.  
Շատ մարդ է մնուի սիրուդ, կու վախեմ թէ մնոնիմ ես ալ.  
Մեռնիլ պիտի, չի կայ ճար, զայս հազեկս ի քեզ պիտի տալ<sup>190</sup>

ՃՂԴ.

Պիտիր ինձ հազար մաքի, ու հազրին գոմերն<sup>191</sup> ազիկի.  
Մովերդ ինձ զինի պիտիր ու նաւերդ տօստօքանի.  
Իմ եարն ի մօտիս պիտիր, խմէաք օրեկ մի քանի<sup>192</sup>

Ճկի:

Ա՞յլ խօս գեղեցիկ պատկեր որ աչերզ է ծով աերքնառաւ,  
Այդոր չեն ասեր վաս կրակ որ մարզու կուտաս ։  
Այդով զուն ինձի հայէ՝ որ լինամ հետ քեզի հուտաս .  
Թէ զու ինձ հաւաս ունիս, ևս շինեմ քեզ ոսկի խաթաս,  
Դոնակն արծըթէն զընեմ որ հոգուս առւնն երթառ ու զաս ։<sup>173</sup>

Ճկի:

Այս զիշեր լերանց բարձանց ծաղկունանց ի մէջն եմ ի քուն .  
Եմ եարն ի վերեւ գլխուս՝ կու խմէ, ես անհոգ ի քուն :  
Գլխարկս ալ ի վեր կալի, լուկ թառւ նման կաքաւուս ։  
Թեւիկ շահէնի առի, լուկ հասայ ի յեզր ծովուն,  
Հասայ, հասայ սիրուս, վայ հազար մօրս բերելոյն ։<sup>174</sup>

Ճկի:

Բարակ մէջք ու թուլ զօտի, ես զքու տէրն դիտէի .  
Թու տէրն այլ աղքատ սիստէր, զիս խօճա՞ որ զքեզ զնէի :  
Թու զինզ է հազար մարի, ես հազար կուտամ աւելի .  
Աւելին այնոր կուտամ որ երեսն երեք ձին ունի .  
Ամէն մին զոհար արժէ, զիրկուծոց պազ մըն աւելի ։<sup>175</sup>

Ճկի:

Գիշերս ես ի զուրս ելայ թէ եար մի զանեմ սիրելու .  
Գրօնն ալ ի զէմս ելու, լուկ հազար արաւ տանելու .  
Գրօղ, անհաւաս Գրօղ, զիս մանուկ եւ, չեմ տանելու .  
Եկո՞ւ տանելուն ցուցնեմ, տանելու զշին զարնելու .  
Զարախնն ալ ամին ունի, ո՛չ խմէ ո՛չ տայ խուելու .<sup>176</sup>

ՃՂԹ

Մաս նարնջենի եռ դուն, քեզ համար անուն կու պիտի,  
Որ մէկ ի հաս եկել, մէկ ծաղկել, մէկ ծաղկեթիել։  
Դու բարձր ես բերգիոց նման, հաւ ի քո վրադ ձայնձընի<sup>198</sup>  
Ուկի կայ ի քո միջին, ուկերիչն ի ներս կու բանի։  
Մասս՝ ուկերչին մեռնիւ որ ուկին ի բան կու տանի<sup>199</sup>։

ՃՂԱ

Դէմ առաւօտուն լուսուն ես ի ձեր երդիքն եկել։  
Գլխակա ալ ի վար դրել, լոք մրափն զիս է տարել։  
Սիւնն ալ ի զերանն ասել՝ ալիրոյ տէրն երդիքն է եկել։  
Քանի մարն զիս բերել, ես փառէ խամազ չէյ տեսել։  
Փառն ալ ի մորին բուսել, զամզութիւն ուսկից է ուսել<sup>200</sup>։

ՃՂԱ

Այսօր ինձ յեյնէկ արւէք քանց զամէն օրերն առելի։  
Եմ եարն ինձի հուր երեկ, յեյնէկ է զիս 'ւ յեյնէկ եւլի։  
Փոեմ քիրմախուլ խայի ու բերեմ քեզ շատ հարիվնի։  
Հընցեռուն հարիվնի բերեմ որ ամէնն ի քեզ նմանի։  
Մովերդ քեզ զինի անեմ ու նաւերդ ի առաջանի<sup>201</sup>։

ՃՂԲ

ԱՇ իմ աննման, մայրն չէ բերեր քեզ նման։  
Աչերդ է ի ծով նման, ու ունգերդ ի թեւ ծիծընկան։  
Այդ քու աչերուզ շալթուն, մէկ աշոգէր Մոլքատ եռորասան։  
Աւնքերդ է կամար կապեր ու կ'երթայ ի Մորըն թալան։  
Շատ ու շատ վաճառ արեր, շատ խօճա ու շատ պազրկան<sup>202</sup>։

ՃՀԴ

Ճեսայ իմ հոգուս հոգին գարդարած ու բաղնելուայ։  
Ես աչ ի զէմիկն ելայ՝ նեղ սօղախ ու խիստ զալապայ։  
Պէշան աչ ի վեր տարաւ, ուներովն արաւ թէ՝ «Գնա»։  
Գնա՝ ու գիշերն արի՛, պա՛կ հազար մինչ որ լուսանայ,  
Վեց գիրկուծոց անեմ որ ամին դիմարս դուրանայ։<sup>203</sup>

ՃՀԴ

Քանի որ զու ինձի էիր, նա կանանչ ու ցօղն ի վրայ։  
Երբ զու որ յիսնեն ելար, ձիւն երեկ եղանին ի վրայ։  
Թէ այլզի ի յիս զառնաս ու կենաս խելացզ ի վրայ,  
Երթամ բարկ արեւ զառնամ, զամ կանգնիօթ ի կամարիդ վրայ,  
Լուս ծաղեմ ի քո վրայ, որ սաստիկ ձիւնն վերանայ։<sup>204</sup>



ԽՐԱՏԱԿՈՒՆ ԵՒ ԱՅԼԱԲՈՆԱԿՈՒՆ ԵՐԳԵՐ



Հոդին հոն վարօքն անցաւ ու զմարմինն ի հոդն անիծեց \*  
Մարմինն ի հոգուն ի զուրս մէկ խօսք զհոդին վճարեց .  
— Զմեղքն ես ու զուն արաք, ու երկուքս ենք պարտականք .  
Ես հոդ էի՞ հոդ զարձայ, քո ամէլն զքեզ պատրեց <sup>125</sup>

Բ

Ես ասեմ ու զուն լսէ՞ , ա՞ռ ի քո մաքունքդ յանդիձէ՞ \*  
Օդ արա՞ ականջզ զի՞ ը, զէտ կարմիր զեկան ծրաբէ՞ .  
Այն մարզուն ի խէջ մի՞ նստիր՝ երբ երթաս զքեզ զբուցէ,  
Չնեմն յետ քեզ նետէ ու զաղեզն զանայ պանէ <sup>126</sup>

Գ

Ով ոզորմութիւն անէ : ի յանդէնըն մոլք կու չինէ .  
Մշակն Քրիստոս կուտայ , ան պահըն մուլքըն կատարէ .  
Մատ մի զրախաէն կ'առնու ան մուլքին մէջըն կու անդէ .  
Զուր անմահութեան կ'առնու ան ծառին սակէն կու բղիտէ <sup>127</sup>

Դ

Հաւատն անսուրիկ բերդիկ, ո՞վ առնէ զնոս հայրենիք,  
Թէպէտ թշնամիք ունի որ բերեն ինձ շատ մրճենիք  
Թշնամին հնծել կազէ կու լինայ ի նա նետածիգ ·  
Նա զնոս մասխարա զնէ թքանէ զէտ զիմածիք ։<sup>203</sup>

Ե

Դաւիթ մարզարէն ասաց՝ Թէ չարկամ ունիս նա սիրէ՛ ·  
Զմեռն բոնէ՛ ի տուն տար, ու անուշ լեզուովզ նա պատռէ՛ ·  
Զկիթխայն լի՛ց ի քափն առ' որ, իւր բերանով զինքն անիծէ՛,  
Թէ՛ ալստուած զայտ տուն չէ՛ պահէ ու զչարկամն զլխավարէ։<sup>204</sup>

Զ

Զով որ կու սիրէ Աստուած, սակառիկ մի աստ կու տանջէ ·  
Թէ սէր ի սրտանց ունի, առ Աստուած չարին համբերէ ·  
Թէ փորձէ, նա սէր ունի առ Աստուած, նա խիստ յօժար է ·  
Տանջանք կու թուի նմա, թէ իւզով զանձն կ'օծանէ ։<sup>205</sup>

Լ

Զերկուսն ի մէկանզ ըերած զէտ ընկեր կ'ասեն թէ պահէ՛ ·  
Ու չորս բնութիւնն օտար հետ իրաց կ'ասեն թէ սաղէ՛ ·  
Հինգ զուսն է ի բաց թողած, զայդ ամուր կ'ասեն թէ պահէ՛ ·  
Հոգիս իմաստանց միջին զէտ կրակ որ զմունն հալէ ։<sup>206</sup>

Ը

Զանզէտ անզզամ մարդւոյն հետ երթալն խիստ դժար է ·  
Մարդ որ անզզամ լինի, զբոկերին խրան չգիտէ ·  
Բնկեր հետ անոր եղիր, զինչ որ զուն ասեն նու լսէ ·  
Երբ դժար անզաց անուս նա զիտնաս որ քեզ ընկեր է ։<sup>207</sup>

թ

Ով իմ խրատիս լոէ՝ նա զանանց բարին վայելէ,  
Յանդէն պարզերես երթայ, ի յումեքէ խակ՛ը չվախոէ.  
Յորժամ յարութիւն լինի, փողն երեք ձայնիւ տի կոչէ.  
Ով ասդէն բարի կացեր նա զալիկայք ձայնն ան լոէ :<sup>213</sup>

Ժ

Ե յերկնաւորաց դասուն Սաղայէլ երես է շրջեր,  
Ե յերինից յանգունզս է ընկեր, ի լուսուն մահրում մնացեր.  
Զեղամ ի դրախտէն հաներ, յանանց յերկիրս է ձրդեր,  
Ամէն Աղամայ որդիք այս օտար երկիրս է ընակեր :<sup>214</sup>

Ժ. Ա.

Մաղիկ այն ծաղկին կ'ասեմ որ օճռ քերանն է բուսեր.  
Լուկ մարդ, ի յօձուն ահուն, զայն ծաղկին հոտն չէ առեր.  
Մանուկ մի Հռոմանց է ելեր, զարեւուն թարկիրն է տուհը,  
Զօձիկն արևուն հաներ, ու զծաղիկն թերնէն առեր :<sup>215</sup>

Ժ. Բ.

Աւա՛զ ու հալա՛ր քերան, թէ ինչ լույսք էի՞ անխելացայ.  
Ասի թէ վաճառ անեմ, ի շահուն աեզն զէնեցայ.  
Ասի թէ բարեւ մի տամ այն կոռցն որ մարդ չիմանայ.  
Նա զթազս ի զլխոյս տաին հանց չուազով որ հս չխմացայ :<sup>216</sup>

Ժ. Գ.

Եկին աւետիս բերին Աղամայ թէ՛ նիստ ու խնզա՛.  
Եզեմ դրախտէն ելար, պատճառ ո՞վ եղիւ՝ մէկ ասա՛.  
Թէ զօձն ու զեւայ կ'ասեն նա պատճառ եղաւ ստանայ.  
Ես քեզ ստանայ եղայ, ինձի ո՞վ եղիւ՝ մէկ ասա՛ :<sup>217</sup>

ԺԴ

Այն մարդն որ առառութն երթայ, զէմ պիսի զգմարն յանդիձէ .  
Ծաքարին շատ ուտել չվայելէ , աղամորդու որդին անհող է .  
Մտիկ լեռներուն արա՞ , խելօքնուն ասա ծ մասալ է .  
Այն որ բարձր է՝ ձիւն ունի , այն որ ցածն է՝ ի՞նչ կանանչ է <sup>218</sup>

ԺԵ

Ի յիմ շատ մեղացն ահուն զիս երերն ու լացն է առեր .  
Ոչ ով չէ պատճառ եղեր , չեմ այլոց ձեռօք խարուեր .  
Յիմ սրախ կաման յօժար յամենայն մեղքի ևմ հանդիպեր .  
Միայն հակառակ կացեր , զօրինաց ցանկն եմ պատառեր <sup>219</sup>

ԺԶ

Զայլոց մազք զու մի՛ քններ որ Առառուած զքեզ չզատէ .  
Զքո մեղքդ իսկի մի՛ մոռնար ու խոնարն զանձդ քո պահէ ,  
Զասուած թէ ի մօտ աեսնուս , մնդքն իսկի զքեզ չխարէ .  
Ով որ զօր մահուն յիշէ նա զաշխարհս իսկի չուրէ <sup>220</sup>

ԺԷ

Թռքրիկ վահառական մ'էի , իմ անունն էր Թռառքալի .  
Թաւաքալի , «Աստուած» արի , ձգեցի զնառս ի ծովի .  
Քանց յան կղզին ելաւ որ ճուհարն հօն կու բռւսնի .  
Ճուհարն որ իմ ափս ընկաւ , չէր ընկեր ի շատ ոսկերչի <sup>221</sup>

ԺԸ

Հայ իմ մեկոմէկ Աստուած , մէկութիւնն քեզ կու վայելէ .  
Զոր զուն որ ը վեր տանիս , մարդ ի վար ըերեւ չկարէ .  
Զայն հացն որ զու տաս ուտել , իսկի մարդ խլեւ չկարէ .  
Զուրն ի կենաց ազրերէզ ով ըմզէ , անման միացէ <sup>222</sup>

ԺՇ

Դաւիթ արքայի որդին Առղոմոն զայտ մնել կու ասէ .  
— Զիրատն իժամանոյն զու տուր , առուել նու զքեղ ոիրէ .  
Անգէտ անհիմաստ մարդոյն խրատ տաս նու զքեղ է ասէ ,  
Թուր ու զանակ առնու , Մէ կարծայ նու սպաննէ :<sup>223</sup>

Ի

Դանդաս ևմ ու խոց , եղբա՛րք սիրտս ի վեր արիւն կու բերէ .  
Ի մանկութենէ ի վեր զիս ուսման հոդն կու մաշէ .  
Եկեր ևմ զերի անկեր , ճար չկա՞յ որ մէկ մի թափէ .  
Դատիմ զէտ զամէն մշակ , նոս մարդ կայ որ զեռ կու խոցէ :<sup>224</sup>

ԻՒ

Չորս բան խրատ ա՛ռ յինէն որ ամէն աշխարհա քեզ ամէէ .  
Չայլոց մեղքն զու մի՛ քններ , զքոյդ զերկար մաօք քննէ՛ .  
ՉԱսուուած մօս ի քեզ զու ան՛ս ու զմանուն օրն զու յիշէ՛ .  
Չխրատս զուն ի սրախի անկլէ՛ , զքեղ ամէն չարէ կու պահէ :<sup>225</sup>

ԻՇ

Աստնորս է չորս քեջայ , լոյսն ընդո՞ր կ'ելնէ՝ մէկ ասա՞ .  
Լոյս ի յայն տեհնէն կ'ելնէ ուր քրիստոնէն յազօթո կու կենայ .  
Մէկ մարդ մի այլ զլոյսն թողեր զէմ ի մութ յազօթո կու կենայ .  
Չայն շան ընութիւն ունի , ստամնին մասն կայ ի նաւ :<sup>226</sup>

ԻՇ

Ի յարեւելից ի վար եկեր մար աէրն կուզայ .  
Ելէք որ ի զէմն երթանք որ նորս սիրտն չի մընայ .  
Հնգուն թագաւոր փառիչան ո՞չ եկեր է եւ ո՞չ պիտի զայ .  
Արեւելքն ինքն է նասեր , յարեւմաւաքն հիւքին կու խսդայ :<sup>227</sup>

իդ

Կահնչեմ այդ ծովիր վրայ, ծովի ի յակէն թահնաք դառնայ, ·  
Զինչ ի շամբ եղէդ որ կայ, ամէնն ինձ զրիչ պիտենայ, ·  
Զինչ երեց ու խարեզայ գանուշման որ զիր զիտենայ,  
Գրէ չկարնայ կարգալ զինչ ի յիմ սիրան կայ զուսայ ·<sup>228</sup>

իդ

Արեգակն ու լուսնիկան խմեցին ու եղան մախմաւը ·  
Առաւօտն ի վերայ երեկ, Ըսք եղան երկու թուր 'և ի թուր ·  
Աստղերդ ալ առաջ եկին, Լուսնիկին ասին · Դուն ի լուր,  
Ատօր արեգակ ասեն որ ցաթէ ի սար 'և ի բոլոր ·<sup>229</sup>

ից

Աշխարհս, ա՛մ, այլ ի՞նչ ռզորժ քանց կասման հաւն չի լինի,  
Ոչ զիշերն քուն ունի ոչ ցրուկն ի վար ընկընի.  
Մէկ պահ մի հանգստութիւն ունի, զան ծառն ի կալս կու լինի,  
Երեք կաթ արիւն կաթէ աշերուն, հազար ելնէ թռչի ·<sup>230</sup>

իջ

Թէ չուզես որ քիւֆր ասես, ձեռքդ տար ու սիրազ բռնէ' ·  
Ո՛չ քիւֆրն քեզ հաց բերէ ո՛չ թացան, թէ՝ նի՛սս ու ձախէ' ·  
Անչահ ու անօգուտ բան է քիւֆր ասելն, բայց մնզանք է ·  
Սատանան յիշոցք ասաց, զես անկից ի վեր կու զայէ ·<sup>231</sup>

իլ

Իմ սիրաս երկու դուռ ունի, մէկ զազա, մէկն ալանի ·  
Պազտ զոնակն 'ի զուրս ելայ, յօլ զայ կառը մ'ալ ոսկի ·  
Աս ոսկիս որ իմ յափս ընկաւ, չէ ընկել ի ձեռն ոսկերչին,  
Ոչ ինքն է ի քուրան մտել, ոչ առել ձայնն չափուչի ·<sup>232</sup>

ի՛ւ

Արատ մի կատիու ասել որ արժէ ճռհար մի բոլոր .

Մարմինդ է նաև նման, խելքդ, ծով, թէ չունիս ժխոր<sup>233</sup>.

Մարքդ նաւավար զու տես որ բարձել է քեզ զանձ չահաւոր .

Թէ եզր ի ծովին հանես, ինքն առնէ զքեզ փառաւոր<sup>234</sup>

ի՛թ

Մարդն որ ի խարիստ թիւն երթայդ դէմ նորա շաա խելք պիտենայ .  
Քան զամենն ցած կենայ, հապա թէ իւր բանն կու լինայ .

Մտիկ զու ծառին արա՛ թէ քանի՞ հիւներ կայ ի նա .

Այն ձիւղն որ զպտողն ունի քան զզարտուկն յէ՛ր ցած կու կենայ<sup>235</sup>

լ.

Զերկու ընկերացն առեմ, մէկն հողն է, մէկն՝ հողին,  
Հողին թէ ի վեր քաշէ, հողն ծանար ի վար կու հակէ,  
Ժամանմ թէ հողոյ լում նա հոգւոյս լոյսն պակառէ .  
Հետ հողոյն, ա՞մ, ո՞վ թռչի, երբ նորա տունն հեռի է<sup>236</sup>

լ. Ա.

Լաւ մարդ ես նորա կ'առեմ որ բանայ զբերանն հումով,  
Հանցղոն զեղեցիկ լեզու որ լուս տուն մի ճուհարով .  
Ասուած երբ քաշխարհս արար, զհողն, զջուրն, զքամիկն՝ հրով .  
Մթխաւ մ'առելի չարաւ, կշուց զամենն չափով<sup>237</sup>

լ. Բ

Մեր Տէրն ի յերկնից ի վար սիրու ելաւ թէ՝ «Գամ՝ ստանա՞յ» .

Անում զլլզամայ հողին, ու զըեմ ի թղթին վրայ .

Զնուոնցն ալ ի հետ հանեմ, ազամեմ ի հետ Ազամայ .

Զզժոխն ալ սուար առնեմ, թէ հազար շինս, ստանա՞յ»<sup>238</sup>

1.7.

Երբ ես ի յաշխաքհս եկի, գոռն անպարտ, ու մեղ չունեի .  
Ի յաւազանէն ծնայ, զէտ զմարդարիս ցոլայի .  
Մնծցայ ու մեզաւոր եղայ, յիմ ոսօքս ի մեղք դնացի .  
Զեսմք սատանացին արի, յանդէնէն խազար չունեի <sup>ՀՀ</sup>.

1.8.

Կ'ուզե՞ս որ յազիդ կենաս, որ ամէն մարդ զքեզ սիրէ .  
Դուն հոգուն նման կեցիր, որ ամէն մարդ զքեզ կոլսէ .  
Քան զերկաթն այլ զի՞նչ ամուր որ կրակն զի՞նքն կու հալէ .  
Դու ջրի նման կեցիր որ կրակն յիւրնէ կու վախէ <sup>ՀՀ</sup>.

1.9.

Եկէք որ իջնունք ի ծովն ու ձկնիկ որսանք վարժընով,  
Առնունք ու մէճիս իջնունք, խորովենք զի՞նք բարկ կրակով .  
Ձկնիկն ի զի՞նին ասաց թէ՝ «լցաւ որտիկս արիւնով,  
Երբ զիս արեւէս հանեն, թող ցամքի զի՞նչ զետ կայ ու ծով <sup>ՀՀ</sup>.

1.9.

Մարդն որ չատ անգէձ լի՞նի, յաշխարհիս հոգուըն կու մաշի .  
Հով չուրն իր կրակ թվի, ի յանէն քանց մոմ կու հալի .  
Զիւր կեանքն զժար թվի, և ի զժարն խոկի չի հանգչի .  
Շաքարն իր լեղի թվի եւ լեղին իւրան խմելի <sup>ՀՀ</sup>.

1.1.

Զի՞նչ որ ես հետ ինձ արի, չեր արել այլ ազամորդի,  
Իր չիշ մի զարաս ոսկի ի զետին և վայր վաթեցի .  
Հազար ձի վազան ըերի, վազցուցի, այլ ոչ հասուցի .  
Յետի խելքն ես ի՞նչ անեմ երբ առջի անունն աւերի <sup>ՀՀ</sup>.

լ.Ը

Մասին ճիւղքն որ չոք լինի ո՞վ առէ թէ ինքըն ծաղկի .  
Ապիտակ մադն որ թուխ ներկի , ո՞վ առէ թէ սպիտակ ի<sup>241</sup> .  
Բայց մարդ մեղաւոր ու ահւ վլայիւմ որ կու սպիտակի .  
Ասուած մէկ բանիկ կ'ուղէ , որ «մեղայ» առէ ու քառի ։<sup>242</sup>

լ.Ծ

Մասն տերեւովն աղջկ երբ երակ կինան սիրելին .  
Դազան երբ ի ծառն ընկնի նա տերեւն ի վար կու թափի .  
Մանկովք , ձեր արեւն ասեմ , տերեւին խիստ հաւ կու լինի .  
Ասուած տայ ծառին տերեւ , բայց տերեւին այլ ծառ չի դառնի<sup>243</sup> .

լ.Ը

Մահալօքս ի վար կուզի նա տեսայ չոք գանկ մի պառկած .  
Ոտքովս ալ թազակ տուի նա երեսս ի վար ծիծաղաց .  
Դարձաւ ու պատասխանեց՝ Յետ զնա՛ , կտրի՛ ճ շմացած ,  
երէկ քեզի պէս էի , այսօր զիս այս հան է ձգած<sup>244</sup> .

լ.Ը

Կանթեղիկ մտիկ արա , ջուրն ու ձեթն ու հուրն ի չման .  
Կանթեղն է մտաց նման , ջուրն՝ ուսման , ձեթն՝ դիտութեան ,  
Քանի զմիտքզ սուրբ ունիս , զու սիրով ջանո՛ ուսման .  
Հոզիդ է պայծառ գունով , որ լոյս տայ քեզ մթութեան<sup>245</sup> .

լ.Ծ

Առիւծն յառիւծին մսէն թէ հազար որ տան նա չուտէ .  
Գէմ ինքն ալ առիւծ եղեր , զառիւծին փան կու պահէ .  
Մասն զնալ չկարէ յայն տեղացն որ ինքն բռուեր է .  
Երբ կոթն ի ծառէն լինայ նա կացէն զէնքն կը կարէ<sup>246</sup> .

ԱՊ

Կամեմ թէ հայերէն առա՛, թէ չէ ես առեմ դուն լոե՛ .  
Զքերանդ ալ քինով ածէ՛, ու զականջզ ալ ի զոց զու պահէ՛ .  
Զէտ օղ ի ականջը առ, զէտ կարմիր զեկան ծրաբէ՛ .  
— Այս մարգ որ շատ կզուցէ, նա յետին խօսքն կու լոէ <sup>250</sup>

ԱՊ

Աշխարհս է կանանչ մարգեր, մենք ի մէջն ենք կաքոյ ձաղեր .  
Գրօղն այլ բաժան ընկեր ու կրէ մէկ մէկ զէո ի վեր .  
Եղբարք, երբ ի հաց նատիք, ձենեցէք մէկ մ'այլ ընկեր .  
Մնանիմք ի յանդէն երթամք նա նատինք քան զմէկ մ'այլ ի վեր <sup>251</sup>

ԱՅ

Արծիւն ու շահէն բաղան՝ հետ վարօժ, կաքաւուն զատէին,  
Տարին սպարեխին ածին ու բոլորն քար շարեցին .  
Վարի վարծինակ մի եկաւ, զորան առաւ այն երկու քաջին .  
Արծիւն ու շահէն բաղան լուկ հայրան ի վայր միացին <sup>252</sup>

ԱՅ

Յառուցն ի հաղար պահուն, Տէր, վրիկ՝ ի մարզոյ շառէն .  
Մարզոյ չան այնչափ չար է որ զաժանն ի յիրծէն կու վախէ .  
Չասիւն ի զէնձիլ դրած, զաղանաց զլխաւորն է :  
Արծիւն է ի յաւան ելեր՝ յազամորդոյն յահէն կու վախէ <sup>253</sup>

ԱՅ

Յաշխարհս ես ի ժուռ եկայ չղբառայ ըղորդ սիրելի ,  
Զխելքս ի վրաս ըերի, զլազուկո արի սիրելի .  
Քանի բազուկս ի բան կենաց, շա՛տ եղբայր ու շա՛տ սիրելի .  
Բազուկս ի բանէ ընկնի, ո՛չ եղբայր, ո՛չ սիրելի <sup>254</sup>

ԱԲ

Եղնիկ մ'ի ջրին խմելն զեղչերուաց զշուք էր տեսեր,  
ևս յԱնթաքեա զարկեր թէ՛ Ալհ ևմ հետ վերուցեր .  
Օր մի յառիւծէն փախեր նա եղջիւրն ի ծառն է զամեր .  
Զով որ ի ճարակ դրեր նա իւր մահն ի յանկից եղեր <sup>233</sup>

ԱԲ

Յաշխարհս ես ի ժուռ եկայ, լուկ անգէտ մարդուկ մի զտայ .  
Թողեր է զցամաքն ի բաց, երերուն ի ջուրն կու դնայ .  
Եիներ է փայտոյ տապան, այն տախտակն յապով կու կենայ .  
Օր մի ընկզմի տապան, լուկ լինայ ձկան նաֆաղայ <sup>234</sup>

Ե

Քան զԱղամ այլ ի՞նչ հարուստ որ ունէր զրբախտն առնձին,  
Սատանայ ի օձ մտաւ, օձն յիւա, զիղամ խարեցին,  
Ի պաղոյն ուտել տուին, ի վասացն մերկացուցին,  
Տերեւ թղենոյն տուին, ի դրախտէն հանին վարեցին <sup>235</sup>

ԵԱ

Զիսրատ այն մարդուն տուր՝ դինչ խրատ տաս նա լու .  
Անգէտ անի հաստ մարդոյն շատ ասելն, ա' մ, ի՞նչ օգուտ է .  
Աելօքին խրատ երր տաս, բարեկամ զքեզ կու զիսէ .  
Անգէտին խրատ երր տաս, նա չարկամ զքեզ ձանաչէ <sup>236</sup>

ԵԲ

Բազան ի յանատ մորին թէպէտ քու թէպէտ բազայ է .  
Գուհարն ի ծովին միջին, թէպէտ քար, թէպէտ զուհար է .  
Աելօք ի յանգէտն մօտ, մտիկ արէք թէ ի՞նչ նման է .  
Ճրագն ի կուրին առջեւ կու վասի՛ ինքն չզիտէ <sup>237</sup>

ԵՐ

Օրհնեալ է Աստուծոյ անունն որ զբարեաց զուրինն է բացեր .  
Զաշխարհո զեղեցիկ սակդաներ եւ երեք զիմաց բաժաներ .  
Զշրեշտակա<sup>260</sup> ի յերկինս զրեր . Ազամայ զգրախոն տուեր,  
Զերկիրս անասնոց տըվեր, անբանից տեղեք զսա չիներ<sup>261</sup>

ԵՐ

Արե՛կ որ խրատ մի տամ, խելք ու միտք ունիս նա լսէ՛ ,  
Հետ անգէտին մի՛ դատիր. թէ հաղար որ զքեզ կու սիրէ ,  
Անգէտն ի հուր նման, ուր ընկնի զտեղն կու երէ ,  
Գիտուն ի ջուր նման, ուր երթայ՝ կանանչ բուսեր է<sup>262</sup>

ԵՐ

Հանչաք կանչեցին հետ ինձ թէ՛ Քու բանդ ի՞նչ խօչ կու լինի ,  
Ահա կարեցաւ չուանն, ի յամէն դիաց կու քակի .  
Եելօք մազմընին հարցան թէ՛ Քակած չուանն ոլորի .  
—Մանուկն երբ սազոռվ լինի, նա չուտով օլոր Ենկընի<sup>263</sup>

ԵՐ

Ստեղծո՛ղ, զքու ստեղծած ծառան մի՛ մատներ ի ձեռն սիրոյն,  
թէ ձեռն ի սիրու ձգես, մի՛ մատներ ի խալիսի լեզուն .  
Սէր զնա գէմ խեզ արեր, զարձուցեր է զէտ կապելուն .  
Ով որ սիրոյ տէր մարզոյն մեզազրէ, ինքն է տակըուն<sup>264</sup>

ԵՐ

Ով որ սիրոյ տէր մանկան չոզորմի, ի՞նքըն մեռանի .  
Իր մահն ի մորին լինի, ՚իր բերնին հազորդ չի զտւի .  
Օմերն ալ թառութ կապեն՝ խատ զորաներն ի սարկաւազնի .  
Ազատն ալ երէց լինի, սեւ ճայիկն իւր հարեզանի<sup>265</sup>

ԵՐ

Ճերմակ ու կարմիր զինի, քանի՛ մէկ քո չարն ու քանի՛,  
Քանի որ ի քեզ անկայ, չի տեսայ ևս օր մի բարի.  
Ես առ շատ մարդ եմ տեսել, չէ խմել նա զօրն զինի.  
Դիշերն շատ կու դատի քանց ցերեկն, ու փող մըն չունի <sup>266</sup>

ԵՐ

Աստանայ տեսաւ զլ՛ովսէս, արդելնց ու ոլոն մ'ալ իլաց.  
— Եւ աստուածախօս Մովսէս, մեր Տէրն է՞ր մեզ է խռոված.  
Երբ մեք աշակերտ էաք Աստուծոյ, Ազատ չէր սակագնուած.  
Ազատ ի հողոյ սակագնուած, մենք ի մեր վասացն անկած <sup>267</sup>

Ե

Աւա՛զ զայն որ շատ դատիս, մարդ չկայ որ զելն ճանաչէ,  
Հաշուէ թէ ճուհար ունի՞ ի խոզուն առջեւ կու վաթէ,  
Խոզն զճուհարն ո՞նց ճանչէ, զօրն ի բուն զազըն կու փորէ.  
Կոխէ նա զքո ճուհարն ու զնչով զքեզ կու դազէ <sup>268</sup>

ԵՐ

Զնինդ զուռն ի բաց թողած, զայդ ամուր կասեն թէ քակէ՛,  
Այս բերդս է զանձով ի յի ու հազար չարկամ կու մտնէ.  
Զչարկամս ես ի յիս ունիմ, զզուռնին զամենն կու փակէ.  
Թազաւորս է ի ներս նստած, նա զայս ալ դողն կու խարէ <sup>269</sup>

ԵՐ

Դեռ եմ փոշիման դարձեր զայս տարէն վաճառս որ արի.  
Ամէն հետ շահու դատին, ես զէնու բեռներ կապեցի.  
Դամի կոյցը՝ իմ զլուխս ելու, փոշիման ի վայր մընացի <sup>270</sup>

ԿՊ.

Հայ, ան ի՞նչ մանուկ լինի որ ի մէկ ձայնն զահընախ։  
Մանուկ այն մանկանն ասեմ որ իւրեն խոռըն կանդընի։  
թէ ապրի նա՝ անուն հանէ, թէ մեսնի նա՝ հաշուէ չը լինի ։<sup>271</sup>

ԿՊ.

Շատ էր յայդ ծովերդ մտեր, լողացար, այլ չես ելներ։  
Մօտի յալին ես եկեր, զիս սարսափն ու գողն է պատեր։  
Բազկիդ զէնենար ընկեր, թէ լողա՛ առ զիս ել ի վեր։  
Շատ դու ինձ ատեն հասեր, հիմիկ ինձ յէ՛ր ես խռովեր։

Դարձաւ ինձ ճուզադ արաւ՝ Զքեղ մեղաց ալիքն է թացեր,  
Շատ մարդ ի յայդ ծովդ ընկեր, մոլորեր ու անհուն կորեր,  
Եզկեր մօտեցեր եմ ես, վախենամ քարի դիակենամ,  
Վակիր իմ ազւոր չինուածս ու տախտակն մէկմէկանայ։<sup>272</sup>

ԿԵ

Աւա՛զ, թէ մեսնիկ պիտեր եւ մտնուէ ի հոդ ՚և ի զնոտան,  
Փորե՛ն լան ու մեծ տապան, չի թողո՛ւն մէկիկ մ՛ պատուհան։  
Օձերն ի ձագերն ասեն թէ՛ երթանք նորա յերեւան,  
Առաջ զլեզուն ուտենք որ ասել շատ մարզու բուխտան,  
Առա թէ զմարմինն ուտենք որ ելնէ ոսկորն երեւան։<sup>273</sup>

ԿԶ

Կանչեմ հոդ ի վեր, Աստուա՛ծ, իմ մեղաց ճարակն ի քէն է։  
Աստուած իւր բերնովն ասաց՝ Յո մեղաց ճարակն ի քէն է։  
Երէցն ու Աւետարան Աստուածոյ մօտիկ նշան է։  
Զինչ որ շարաթուն մնզք զործես, կիրակի զայն խռատավանէ՛։  
Առնուս անթառամ պատկ, անզենին հուրն զքեզ չէրէ ։<sup>274</sup>

Ա. Ա.

Այս աստիվորիս վրայ թող մանկան զլուխըն ապրի.  
Եատ չար ու բարի, աղքա՛ր, թող մանկան զլխէն անցընի.  
Զարին համբերել պիտի, ինչ որ գայ բարին հասանի.  
Ով խուսան ի սիրան առնու, քանց օրն յառաջ մեռանի:  
Խուսան շատոց ցաւ կ'անէ, ի ցաւէն մարդն մեռանի.  
Սրտիկն զինչ հասրամի ունի, ամենէն մահրում կու լինի :<sup>273</sup>

Ե. Ա.

Զինչ զլհարոնի զլուխն, որ ծաղկանց իւղովն օծեալ է,  
Կամ ցօղն Աներմոն լիրին, Առւկաւ լեռան բուսեալ է,  
Ոչ զարունն ջաւը կ'ուզէ, ոչ աշունն թռումնու է.  
Հանցզուն ծաղիկ ո՞վ տեսեր, զարարածս չէն կու պահէ.  
Նորա ծաղիկ<sup>274</sup> ո՞վ ասէ, երբ նորա անունն Յիսուս է :<sup>275</sup>

Ե. Ա.

Այս աստիվորիս վրայ երկու բան ոզորմ ու լալի.  
Մէկ որ սիրոյ տէր լինի, մէկ որ գայ Գրօղն ու տանի :<sup>276</sup>

Հ.

Երբ կին տեսնում, ցանկանամ, զժոխոց զռւան մօսենամ:  
Երթում յանապատ կինում, ո՞չ տնսնում ո՞չ ցանկանամ :<sup>277</sup>

ՀԱ.

Քանի՛ ու քանի՛ ասեմ, զու ականջ ունիս նա լոկ' .  
Քերանդ քեզ քերդ արա՛ ու լիզուզ ի մէջն արգելէ' :<sup>278</sup>



ՊԱՆԴԱԼԻՍՏԻ  
ԵՐԳԵՐ



## Ա.

Մարիկն անիծեց զորդին . « Եմ որդի, զուն զարիպահա՛ս :  
Երթաս ի յօտար երկիր, զդարիպին զատըն զիտենաս,  
Զբարն անարք անես, ի վերայ առազին քնանաս,  
Վաղլնէ քնէն ի վեր ելնես, քան զնատուած այլ ձար չունենաս »<sup>281</sup>

## Բ

Կանչեմ հոգ ի վեր, Մտեղծո՛զ, զամնայն զարիպ դու պահէ .  
Եմ եւարն ի զարիպութիւն, իր կրակն զիս կու էրէ .  
Զիր զալն ինձ շուտով արէ՛, զիմ ամնայն տէրտու նա զիտէ .  
Զերես երեսին զնեմ, որ հոգիս ի ծոցն ելանէ »<sup>282</sup>

## Գ

Բարեւ մի յիսնէ առէ՛ք ու տարէ՛ք ի յայն պէտիան,  
Պաղէ՛ք զիմ պաղած տեղիքն, լոք առէ՛ք թէ՛ Աս քեղ նչան .  
Առ ապշչմէ վնջիկդ որ եկել վիզդ մանիման,  
Կարէ՛ տո՛ւր մազ մի նշան, ևս օտար երկիր կու զնամ »<sup>283</sup>

Դ.

Ա. Ա ողորմ չեմ տեսեր քանց հարուստն որ ազգատանայ,  
Եղարիսպութիւն երթայ, հար ու մար 'և ազրար չունենայ,  
Յորժամ սիրնլի տեսնու՝ սեւ վաթաէ զերեսն ու զնայ.  
Նորա պացիսն իշնչ բերեմ, երբ կանանչ ծառն որ չորանայ<sup>254</sup>

Ե

Զիմ եարն էմանէթ կուտամ, ի վարդին մէջ պահեցէք.  
Թէ երթամ ու չուտով զանամ, զամանաթս ի տէր հասուցէք  
Թէ երթամ խարիսուկ մեռնիմ, վարդն ձեղ՝ զաէրն յիշեցէք<sup>255</sup>

Զ

Ժամ ժամ զիմ զարիսպաթիւնս ես յիշեմ ու նստիմ ու լամ.  
Ճապղել եմ ջրիդ նման, ես օտար երկիր կու զնամ.  
Աստուած զիտէ ան ճամփան ուր կ'երթամ կամ ուր տի մնամ.  
Ո՞վ կապէ խաչն իմ սրտիս կամ հոգվարք որ ես զուրանամ:  
Ծորեկն եմ նեափ նման, ուր նետեն՝ ես ի հոն կու կենամ.  
Դիշերն՝ աղեղան նման, ես լարթափ ի վայր կու զնամ<sup>256</sup>

Լ

« Գնամ ու զնամ », կ'ասէր իմ մանչուկն<sup>257</sup>, ես աւտալու չի.  
Երբ չ բարով մնա՛ « ասաց, ես աւօտ չաւօտ մնացի ».  
Երբ ոտքն ի զանդուն իզիր, ես հայրան ի վայր մնացի.  
Ա. Ա բան չկարցի ասէլ « Ո՞ւր կ'երթաս, ճամփն կդ ի բարին ».  
Ան ճամփով որ զուն երթաս՝ վարդ ու մուրտ առջեւըդ բունի՛.  
Ան քաղաքն որ զու մանուս, Գրօզին ձայնն չի հասնի՛.  
Այն մէճիմն որ զու նստիս, զաւաթներըդ զինով լցւի՛.  
Մովերն այլ զինի զաւնայ ու նստերն առառզանի<sup>258</sup>

Պիտէր կաթ մի յայն զինուն, որ խնդիր ենովք, եղիսա-  
բեմց Տէր Գրիգորն Հայոց, տաց թէ Հանգայ։  
Հայ երա՛մ, զուք Ե՞ր կուլաք, զիոն՛ք որ ձեր Տէրն տի զայ։  
Հասոց զեղ ու ճար արեր կու վախէք թէ ձերն ուշանաց։

Կ Ա Ռ Ի Ն Ե

Ալբանականք։ Արագը 1891 տարւուն 10:րդ միւրն մ.ջ., որ վերջին պահուն ձեռ-  
քենին անցաւ, յօդուածագիր մը կը յարանէ ին թրիման Հույնին, որ Գուշեի  
զերզմանը տևած է, հաւասար է թէ ուսուկի հանրածանով երջ վաշտինն է։  
այդ էջն այ կը կցներ ուրեմ բաշտի զարժին, թէպէս այդ երջը, պարունակեցաց  
հանգերը մէկ քանի խորապես յազիւ ու չզար ապեր, բաշտի բառն երդերան համա-  
նան շի թուիր ոճավ, ոչ Համարմէր բառ Ալբանականքի, պաւանադիրն, թրիման  
Հոյրիկ բառ և թէ բաշտի աւելի պիշտ անասով ծանօթ է խորտիսինի մէջ, և  
անոր մահուանը մասին պատմած է աւանդութիւն մը, որ մինչև ցորդ պահու-  
նուած է անզաւցոց մէջ։ այդ աւանդութեան համար, խորտիսին մաս, բրածի  
մը դրսի զանուազ Ա. Թորոս եկցեցւոյն կատար կէյէ որ մը բաշտ, և եր չեմ  
եղողներուն կը բե։ յինքբերք մոր պիշտ մասեմ, որ որ իշխամ, աշխանց  
փարեցէք զերեզընուած էւ իրաց ինքընինքը վայ կը մեսէ, մինքան անզը կը փարեն դի-  
րեկնունը, որ կը մեայ մինչեւ հիմա, և սրբավոյր է դաշնաւ։ Այս աւանդութիւնը  
շատ սիրան է, ուն մէջի ցայց կատայ բաշտի մանը այնքան ինքնատիպ որքան  
ինքնատիպ է անոր զարը։

Կոռնկ, ուստի՛ կուզաս, ծառայ եօ՛ ձայնիդ։  
Կոռնկ, միւր աշխարհէն խապրիկ մի չունի՛ս։  
Մի՛ վազեր, երամիր շաւառի կը հանիսա։  
Կոռնկ, միւր աշխարհէն խապրիկ մի չունի՛ս։



80.161.0107



Այստեղ կը հրատարակենք Ս. Ղազարու : «Հայնրգ»ի եւ Կոստանդնոցի օրինակներուն այն մէկ քանի առևաները. որոնք շատ գէշ օրինակուած, անհասկանալի դարձած ըլլալնուն եւ ումանք ալ լեզուով ու ոգւով Քուչակի վերագրուած տաղերէն բացարձակապէս տարրեր թշրինուն համար՝ տաղաշարքին մէջ զնել անպատճի դատեցինք :

---

Ի՞նչ անեմ կամ ի՞նչ լինիմ, որ կ'երի սրտիկս ամէն օր,  
Ու սիրեմ ազապ աղջիկ, կու ձզէ Գաղիկ օր մէն օր,  
Քէլամ քեզ, եար, ա'խ արա', կուզամ քեզի հանց զաֆիլ օր,  
Հողեկ՝ ի՞նչ եար, ա'խ առնեմ, ի՞նչ ունիմ, խնայէ այսօր :

Դարձն իմ արեւնս անկար, ինձ կրակ անշէջ վառեցիր,  
Ասաց ու զնաց բանին հին ու նոր հեծել շինեցիր,  
Քէմ խօսք է մասալ բերած ու ասած է խիստ խելօքնին,  
Թէ իր ձեռաց մոխիրն ի զլխուն խելի թափիր :

Ես դիշերս ի դուրս ելայ, մանոր ու մնձ թաթաւն ի վերայ,  
Իմ եարն ի գանէ ի զուս ընկել զինչ նաևն հատըն կու զողայ,  
Հեր քիմ քի թանզըի խուլի իր վակած զըսվեկն բանայ,  
Քէնի խաւյնինա ալան ինչ օր աս մութն լուսանայ :

Դիտեմք որ շատ հայրէն դիտեա, լաւ կընդրէ ամիկ (աշխարհիկ) մի ասա,  
Ասա այս ամսուս վրայ, այս խալխիս, զինչ որ հիմա կայ.  
Խօսքն մանէով ասա, մի՛ ամեր մդ (մութ՛) ու խուճուպայ.  
Դիտես որ զարին եմ ես, զարիպին սիրոն չի մընայ :<sup>292</sup>

Եռ եարն ի Պուրաս քաղաք նայ տեսաք ի մէջ շոկային.  
Զեսկունքն զալալ տվել ու նատեր առջեւ զնողին,  
Գընօղ, գընէ՛, մի՛ վախել, վայ հազար իմ կորսնողին.  
Մեր տէրն ալ էրեց հրամեց՝ էրեց քեզ կ'ասեմ զու լուէ՛.  
Աս ըզքեզ հոգիս բարի եղի թէ զու իմ ոչխարն արածէ՛ :<sup>293</sup>

Հաւսար ի ճօշ քէն առել և ի ոսանց զիս կամին ուսել.  
Ալ զալատ բան չեմ արել, իմ որտովս ի եար եմ սիրել.  
Թէ շատ թէ ի քիչ ջանամ զինչ հախն իմ ճակասս է զրել.  
Այս մէկն այլ կամիմ սէրել թէ հաւսար ի ճօշ քէն առել :<sup>294</sup>

Կինն որ զալտի մեղօք կամ ընկնի ի ճօշ և ի բամբաս,  
Պիսի հանց որդի ըերէ զինչ երեր այս Օլօնպիաս,  
Զարքայն արքայից հըզօր որ անունն էր Զքանզարիաս,  
Ասիւծ վիշտին նման որ եկուլ զերկիրն անզակաս :<sup>295</sup>

Գարբիէլ իջեալ ի յերկնից եւ սրբոյ կուսին աւետեաց.  
Ուրախ լեր կոյս Տալիթայ, զի գժխոյ լինիցիս փառաց.  
Ահա յլանաս չնորհօք, զոր յառաջն եսայի ասաց.  
Ի քէն ծնանի Քրիստոս, որ փրկէ զմարդիկ ի մեղաց :<sup>296</sup>

Բանն ի հօրէ առաքեալ, եւ յարգանդ կուսին բնակեալ,  
Առեալ յարենէ կուսին, եւ անչուշտ ընդ բանին խաճնեալ.  
Մարմնով ի կուսէն ծնաւ եւ կնիք կուսին ոչ խոռվեցաւ,  
Ծնօղն է Աստուածածին, իսկապէս եւ ծնեալն Աստուած :<sup>297</sup>

Մարիամ լցեալ չնորհօք եւ հոգիով սրբով բարբառեալ.  
Անձն իմ ցնծացաւ ի աէր, եւ հոգիս ի փրկիչն Աստուած.  
Զքաղցեալս ելից հացիւ եւ զանկեալ ընութիւնս կանդնեաց.  
Զնզօրն աթոռոյն ընկեց, որ զնախնին մեր զեղամ խարեաց :<sup>298</sup>

Առորք կոյսն ի յայրին ծնաւ, եւ եղեն նշանք սքանչելեաց,  
Լոյս մեծ ի յարփոյն հատեալ, հատեալ առ կոյսն յայրն ծագեալ,  
Բազումք ի յերկնից զօրաց խառնեցան ընդ զաս հոգուաց.  
Փառք ի բարձունս երգէին, յայտնելով զծնեալն Աստուած :<sup>299</sup>

Եսկ զու տեսա՞ր հերիփ , գրին է խում որ զտունն է շիներ .  
Կամ ինչ տան ։ ։ ։ խող որ ազպաթն ի յինքն է հասեր .  
Զնուամն ի մէջլիս դրեր թէ շինեմ , զտունն աւերեր ,  
Զերկուս այլ աւեր թողեր , երկուքն մահրում զնացեր <sup>101</sup>

Կանանչ ու կարմիր ամիս , մի՞ թէ մայրն չէր բերեր զիս .  
Երեր սիրոյ տէր արաւ , այս քաղքիս այդ հնաւիրիս .  
Երկու երիկ կու սիրեմ , երկուսին սիրան կ'ուզէ զիս .  
Պղաթիկն առաւել կ'ասէ , մնձն ասէ՝ արեկ մօս ի յիս <sup>102</sup>

Երթամ պատմեմ Աղամայ թէ զՔրիստոս մարմնով եւ տեսայ ,  
Ահա ի խաչ բարձրանայ , ազատէ զծնունդն Աղամայ ,  
Ի վեր ի յերկինս հանէ , հրեշտակացն առնէ զերակայ <sup>103</sup>

Հայր մեր որ յերկինս ես զու , բարձրութիւն քեզ կու վայելէ ,  
Եւ սուրբ եղիցի անուն , առաքեալ եւ բանն ի հօրէ <sup>104</sup>

Հողէ մըզէ ո՞վ տեսել զարձվին որսիկն է իբլիւ ,  
Սուեր է ի հազայն ելեր պարծեցել թէ որս եմ արել .  
Արծիւն ալ է զան լսել լօք նստել ու շատ մի լսցի .  
Արծիւն , ամ , արի՛ , թըսի՛ , վաղի՛ , այ մամում չէ եկել <sup>105</sup>

Խմ եարդ ի Հոռմաց ելել է իջեր կալերն վըանով .  
Չղիւեմ թ'իր կաման եկել թէ խարած է զինք դրաբով <sup>106</sup>



ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԲԱՌԱՐԱՆ



Խնչակս մէր «Քննական ուսումնաժողովեան» մէջ յիշած ենք :  
այն բոլոր տաղերը զոր այս զրբին մէջ ամփոփեցինք՝ քաղած հնք չորս  
օրինակներէ որոնք կը գտնուին՝ 1<sup>o</sup>. Ա. Ղազարու վանքին թիւ 1671  
թ. Դ. Տաղարանին՝ 2<sup>o</sup>. Ա. Տեղկանցի «Հայերդին»՝ 3<sup>o</sup>. Փարիզի Ազգային  
Մատենադարանի թիւ 101 ձևագրին, եւ 4<sup>o</sup>. Կոստանեանցի «Միջնա-  
դարեան Հայոց տաղերու նոր ժողովածունին երրորդ պրակին մէջ» : Ա.  
Ղազարի ձեռագիր տաղարանը հետեւեալ յիշատակարանն ունի :

« Գրեցաւ Տաղարանս ի թուականին Հայոց մեծաց Ա.Դ. (Բ. Բ. 1642)  
« Դեկտեմբերի ամսոյ իթ աւուրն հինդչարթի, ձեռամբ ումնին ան-  
« արժանի եւ պարտական թիւր քանիքարոյ մնղապարտ եւ անխմաստ  
« Միքայէլ զծող ձեր ձառայի, յանորոր ամէն սարկաւազի : »

Այդ տաղարանին մէջ զմնուած օրինակը, ինչակս եւ Փարիզի  
Մատենադարանին օրինակը, հեղինակի անուն չեն պարունակենք :  
Միայն Տեղկանցի հրատարակած օրինակն է որ՝ ըստ Տեղկանցի յայ-  
տարարութեան՝ Քուչակի անունը կը պարունակէ : Պ. Կոստանեանցի  
օրինակն ալ, որ կը կրէ «... Հայերէնի կարգա» կիսատ տիազոսը,  
հեղինակի անուն չունի :

Պ. Կոստանեանց իր «Միջնադարեան Հայոց տաղերու ժողովածուն»  
Ա. պրակին մէջ, հրատարակելով տաղ մը, «Տաղ զեղեցիկ ազնիւ»  
ախազոսով, որուն մէջ կը գտնուին «Հայերդին» օրինակին խրատակամ

քառեակներէն մէկ քանին , մատնանիշ կ'ընէ այդ նմանութիւնները եւ կ'եզրակացնէ .

« Այդ աների նմանութիւնը մեր առաջարկած օրինակի հետ ականերն է . ինչ որ կը վերաբերի նահապետի անոնդ յայտնի երգի միու մասերին , կարող ենք սուն որ դոքա առնասարակ ժողովրդ զական երգից սուած կտօրներ են եւ նահապետն խոկալէս ժողովով է վող է այդ մասերի , այլ ոչ հեղինակ :

Մենք կը կարծենք թէ առ այժմ , երբ դեռ այնքան սակաւաթի օրինակներ ունինք այդ տաղաշարքէն եւ անոր հեղինակն կամ հեղինակներուն մասին ա' յնքան չնչին ու տարտամ տեղեկութիւններ , անհնար է որոշ եւ վճռական կարծիք մը յայտնել : Վարկածներ ներկայացնելէ ուրիշ բան չենք երնար ընել՝ արգի պայմաններուն մէջ . ու մնջի աւելի հաւանական թուի որ Քուչակ + հեղինակ = եղած ըլլայ քան թէ « ժողովոց » : Իր թիզը հաստատելու համար ոլ Կուտանանց զիտել կուտայ թէ Քուչակի տաղերէն շատեր կը նմանին կարգ մը ժողովրդական երգերու (ճանկիւլումի երգեր , վիճակի երգեր , սիրոյ երգեր . եւն ) , բայց ատի երգեք չապացուցաներ թէ Քուչակ իրեն վերագրուած բոլոր տաղերը « հաւաքած » ըլլայ : Անտարակուսելի է որ Քուչակի տաղերուն ոճը ընդհանուր նմանութիւն մ'ունի ժողովրդական երգերուն ոճին հետայր թէ այս ամրող տաղաշարքը ժողովրդական երգերու « հաւաքածոյ » մը եղած ըլլայ եւ Քուչակն ալ անոր մէկ քանի հատ որ , երբեմն մօտառ ձևուով մը , երբեմն ալ զրեթէ նոյնութեամբ , կը զըտնուին մինչեւ ցարց տանգութեամբ պահպանուած ժողովրդական անառուն երգերու (ճանաւանց Ակնայ երգերուն) մէջ . սակայն զժուար է ատկից հետեւ ցնել թէ այս ամրող տաղաշարքը ժողովրդական երգերու « հաւաքածոյ » մը եղած ըլլայ եւ Քուչակն ալ անոր պարզ հաւաքիչը . այդ տաղերուն ամենափոքր մէկ մասն է միայն որ կը գտնուի ժողովրդական երգերուն մէջ , եւ այն ալ՝ շատ քիչ անզամ « նոյնութեամբ » . մեծադոյն մասը ոչ մէկ ժողովրդական երգի չի նմանիր : Հին ու նոր . զասական կամ ռամկական ո եւ է հայ քերթողի զրաւուրապէս պահպանուած տաղերուն հետ (բաց ի՛ միայն՝ խրառականներուն մէջ , նեչառեցիի , Պլուզի ու Ֆրիկի վերացրուած մէկ քանի տաղերէ ու Աղեքսանդրի պատմութեան կաֆաներէն) ո եւ է որոշ հանդիտութիւն չունի . իսկ այդ տաղերուն մէկ փոքր մասին ժողովրդական երգերուն մէջ զտնուիլը « անոնց մնձտմանութեան « անհատական » զործ մ'ըլլալը չի հերքեր . Քուչակ անշուշտ օգտուած է — ինչպէս Կէօթէի , Հայնէի , Միցրիեվիչի պէս քերթողներ իսկ օգտուած են — ժողովրդական երգերուն խել մը սիրուն ժոթիքներէն , բայց յաձախ՝ երբ զանոնք փոխ առած է՝ անոնց նոր ու ինքնատիս զրոշմ մը տուած է , անոնց արտամութիւնը լուսաւորած է անձնական շեշտով մը . այն երգերը որ նոյնութեամբ կը զտնուին աւանդութեամբ պահպանուած ժողովրդական երգերու մէջ , կարելի է ենթագրել որ ոչ թէ

Քուչակի զանոնք հաւաքած ըլլայ ժօղովուրդին թերնէն, այլ ժօղովուրդը Քուչակի այդ երգերն առած, իւրացուցած, պահպանած ըլլայ, որովհետեւ ժօղովրդական երգերը ամենքն ալ միակ հեղինակի մը գործն են միշտ, որուն անունը կորսուած է, և երգը թերան անցնելով քիչ մը փոխուած է ձեւին մէջ, բայց միշտ կ'ենթագրէ սկզբնական միակ հեղինակ մը: Աիրոյ երգերուն համար մանաւանդ, անձնական ստեղծագործութեան թէզը շատ ճշմարտանման կը թուի մեղի:

Իր այդ նոյն ժանօթագրութեան մէկ ուրիշ մասին մէջ, ալ կոստանեանց, յիշելով «Կանչեմ այդ ծովքդ վրայ, ծովք ի յակէն թանաք զանայ» քառեակին նարեկացիի «Եթէ զլիճ մի ծովոց ի յորակութիւն զեզոյ յեղեղեցից» պարբերութեան հետ նմանութիւնը — զորմննք ալ գիտել տուինք մեր ուսումնասիրութեան մէջ, — կը յայնէն հետեւեալ զաղափարը.

«Մենք կարծում ենք որ թէ՛ նարեկացու և թէ՛ նահապետի համար մի երրորդ ազբիւր կայ այդպիսի նմանութիւնները քաղեւ: Հու և կրկնելու, և այդ ազբիւրն է ժօղովրդական երգը կամ աւանդութիւնը: »

Մենք նմանորինակ զաղափար մը յայտնեցինք այդ նմանութիւնը մեկնելու համար: միայն թէ ըստ մեզ, ժողովրդական երգի կատրներ չեն որ նոյնութեամբ հիւրենկալուած են Քուչակի շարքին մէջ, այլ Քուչակ «օգտուած» է ժողովրդական երգերու պատկերներէն ու ձեւերէն, ու մանաւանդ ժօղովրդական շատ հին ։ առածածեւ ասացուածքներէ»: «Ճովն եթէ մելան ըլլայ և անտառները դրիչ, եւն ո ի պատկերը ըստ մեզ առածածեւ ասացուածք մը պէտք է ըլլայ աւելի՝ քան թէ ժողովրդական երգ մը: այդ պատկերը հաւանական է որ կը գտնուի նաեւ արեւելեան ուրիշ ազգերու մէջ՝ իրեւ առածածեւ ասացուածք: Քուչակի կարգ մը քառեակները: — այլարանականներն ու իրատականներ մանաւանդ, ինչպէս եւ սիրայիններէն ոմանք, — ընդլայնումներ ըլլալու են շատ հին արեւելեան առածածեւ ասացուածքներու («Ես ան հաւերուն էի», «Եղնիկ մ'ի ջրին խմելն», «Բազան ի յանսառ մորին», «Ալյն օրն ի մօրէղ ծնար, զու լայիր, ամէն խնզային», «Ալպիծն յասիւծին մտէն», «Մտիկ լեռներուն արա»), կամ խացումներ վաղնջական հեքեաթներու, զրոյցներու («Մաղիկ այն ծաղկին ասեմ», «Աշխարհս, ա՛մ, այլ ինչ ողորդ քանց կասման հաւն չլինի», «Փոքրիկ վաճառական մ'էի», «Խակ զու տեսա՞ր հերիփ», եւն, ) եւ ոչ թէ արդէն նոյնութեամբ Հայոց մէջ հնուց ի վեր զոյութիւն ունեցող ժօղովրդական երգերու «օրինակութիւններ»:

Պ. Կոստանեանց «հայերէն առաջ կարգով քացարութեանց համար ալ կը յայնէ կարծիք մը որ կը նմանի մը յայնած կարծիքին, բայց բոլորովին նոյնը չէ».

« Թիրեւս, կը զրէ պլ. կոստանհանց, « Հայքին եւ այն է նշանակում որ յիտին ժամանակների աշուղները միմբայն կը թիւ նում էին, յարմարեցնելով ժամանակի պահանջներին, այն ինչ որ առանցութեամբ պահուած էր Հայոց մէջ «Հայքին», այլ ոչ օտար և լեզուներով, ինչպէս սովոր էին երգել յետոյ :

Մինք կը կարծնք, ինչպէս մեր Ռւսութեամսիրութեան մէջ ըստնք արդէն, թէ «Հայքին» ասելու կը «Նախակէ» ոչ թէ արդէն զոյսիթիւն ունեցող Հայքին երգեր երգել — ինչու ենթագրել որ բոլոր երգերը հին առանց յօրինուած էին եւ վերջին ժամանակներու աշուղները կը սկրինէին» միայն, — այլ երգեր յօրինել, «Հայկական երաժշտութեամբ ու ոճով» «Հայքինի կարգաւ» որ բաել է կերպով մը «sur le mode arménien», ինչպէս Յոյներն ունեին mode dorien, mode lydien, եւն :

Քուչակի վերագրուած երգերուն մէջ անշուշա կան կարսներ որ իրմէ առաջ կամ եաքք եկած աշուղներու կը պատկանին : Անոնց անհամարութիւնը, եւ կրինութիւնները, կը ցուցնեն թէ «բոլորն ալ» նոյն մարզու գործը չեն, բայց անոնց մէջ կայ «խումբ մը որ բացարձակապէս համասն է, ուրիշ ու եւ է հայկական բանաստեղծութեան չփ նմանիր, եւ մէկ բանաստեղծի մը գործը պէտք է ըլլայ: Արատական ու այլարանական երգերուն մէջ աւելի համական է որ զտուին այլեւայլ բանաստեղծներու գործեր, բայց այդ երգերէն իւրաքանչիւրին այս կամ այն բանաստեղծին պատկանիր, այս վայրկեանին, մեր ունեցած սորբիւմաններով: մեզի անհնար կը թուի որոշապէս հաստատել :

Հետազայ ծանօթազրութեանց շարքին մէջ նշանակած ենք իւրաքանչիւր երգի ո՞ր օրինակէն քաղուած ըլլալը, եւ վարիանթները :

Հասորին վերջը գրինք բառարան մը, զոր կազմելու մեզ օգնեց մեր Հայաստանցի բարեկամ պլ. Դաւիթի Նեմիրոսի, եւ որուն մէջ ընթեցողները պիտի գունեն Քուչակի բոլոր գաւառական եւ օտարամուտ բաներուն նշանակութիւնը, բաց ի քանի մը — սակաւաթիւ, — բաներէ որոնց իմաստը մեզի անհնար եկաւ ճշգել :

### ՄԱՆՈԹԱԳՐՈՒԹԵԱՆ

Ա. Պազը, օր 1 — Ա. Պազը, օր 2 — նոյնը կը գտնուի նուև կոստանեանցի օրինակին մէջ՝ սապէս :

Ա. իմ նշենի ծաղիքի, զեղնեցար ու զարձար ի նուշ :

Բերանդ է փոքրիկ և անուշ, պակունքդ է ամրաւ ու նուշ :

Պակունքդ է իման նման, կու բանաս զու մարզու մէտէն :

Լեզուգ է բիւլրիւլ նման, կու զովէ զինչ զարնան նման :

<sup>1.</sup> Զեռադրին մէջ՝ Ու ծոցզ. — <sup>2.</sup> Ա. Ղազը, օր ։ — <sup>3.</sup> Զեռադրին մէջ՝ Ու զղնչիկն ։  
— <sup>4.</sup> Ա. Ղազը, օր ։ — <sup>5.</sup> Զեռադրին մէջ՝ Եասպաս տառ։ — <sup>6.</sup> Ա. Ղազը, օր ։ —  
— <sup>7.</sup> Ա. Ղազը, օր ։ — <sup>8.</sup> Զեռադրին մէջ՝ առաջերգութեան մէջ՝ այսպէս։

Զո՞ւր, ծիծազելէն կուզաս, թէ զետի որ ակնէ կուզաս։

Դիմեմ, սիրեր ես զուն, ի քո եարն ի մօտ կու զնաս։

Հասնիս զու քու մուրասին՝ հոգ չունի թէ արթուն կու կենսա։

<sup>1.</sup> Ա. Ղազը, օր ։ — այս հայն քառակը կը գտնոյի զորմեալ Ա. Ղազըուն ձեռադրին  
մէջ՝ ուրիշ մասին մէջ՝ երկու վերջին տաղերը քիչ մը տարբեր։

Թէ զու զաս զիւերն ի մօտիս, զնեմ երեսդ երեսիս։

Ար զպնու քու շունչդ ի յոզիս։

Եղյնը նուև՝ կոստանեանցի օրինակին մէջ։

Թուշ աչք ու թուշ աւնք ունիս, թուշ մազերտ կուլակտ ի հոգիս։  
Եշալայ կամկառը ըլաս թէ չիպսս զիւերս ի մօտիս։

Թէ զաս զիւերն ի մօտիս, նու զնեմ զերեսդ երեսիս։

Դնեմ զերեստ երեսիս ու զպնու քու շունչդ ի հոգիս։

<sup>1.</sup> Ա. Ղազը, օր ։ — վերջին տաղը՝ ձեռադրին մէջ՝ Վայ իմ սրտին կամկութին ։ —  
<sup>2.</sup> Ա. Ղազը, օր ։ — <sup>3.</sup> Ա. Ղազը, օր ։ — Եղյնը կը գտնուի Հայերց օի օրինակին մէջ, առաջ

Յո՞ւր էիր, ուստի՞ եկիր, անձանօթ, ու զիս սիրեցիր։

Զերակն ի թեզնիքդ ունիս, ի ծոցիկս ի վար վաթեցիր։

Զօցիկս ալ քուրայ արիր, լուկ զոսկին ի ներս հալեցիր։

Ասկին ալ հալխայ արիր, յիմ սրտին ականջն անցուցիր։

<sup>1.</sup> Ա. Ղազը, օր ։ — <sup>2.</sup> Ա. Ղազը, օր ։ — ձեռադրին մէջ՝ Լօք միաց ի ձուկն ։ —

<sup>3.</sup> Ա. Ղազը, օր ։ — <sup>4.</sup> Զեռադրին մէջ՝ Մազուռզոյ ։ — <sup>5.</sup> Ա. Ղազը, օր ։ — <sup>6.</sup> Ա. Ղազը, օր ։ —  
— ձեռադրին մէջ՝ ի ձեռն զուռն՝ Եղյնը կոստանեանցի օրինակին մէջ։

Կանանչ ու կարմիր հագնիս, զինչ նաւան հատից նմանիս։

Յայնժամ ինձ աղուր թուիս երր ենհս ձեր զուռն կանցնիս։

Դուռն այլ կիսարաց անես, ցած հայիս, մանոր ծիծազիս։

Աչօքդ ու ունքովդ անես, իմ տիմար խելքս կու տանիս։

<sup>1.</sup> Ա. Ղազը, օր ։ — <sup>2.</sup> Զեռադրին մէջ՝ Աւ ։ — <sup>3.</sup> Ա. Ղազը, օր ։ — <sup>4.</sup> Զեռադրին  
մէջ՝ Լժան ։ — <sup>5.</sup> Զեռադրին մէջ՝ Օր ։ — <sup>6.</sup> Փարիզի Հազարային լուսանակութեան ի  
ձեռադրի (թիւ 101)։ հաւա Աշակերգ օրինակին մէջ։

Երկու եարուկ զիս կ'ուզէ, չզիսամ թէ ո՞րն է սիրուն։

Մէկն ցերեկուան արեւ, մէկն լուսին մութն զիչերուն։

Լուսին, չնմ սիրեր զքեզ, զուն սովոր ես խոս կենալուն։

Երթամ զարեգակն սիրեմ որ ծագէ լոյսն առաւօտուն։

<sup>1.</sup> Ա. Ղազերգ ։ — <sup>2.</sup> Փարիզի Ա. Մ. օր, ։ — <sup>3.</sup> Ա. Ղազը, օր, ։ — <sup>4.</sup> Փարիզի Ա. Մ. օր,  
— <sup>5.</sup> Ա. Ղազերգ ։ — երկու տաղերը կը գտնուին Փարիզի Ա. Մ. օրինակին մէջ։

Ա՛յ իմ աղբերաց արին, որ բուսար ի մէջ քարերուն,  
Աշվիդ ի նարկիդ նման, մէկն ի քուն եւ մէկն ի զարթուն։

28. «Հայերդք» : — 30. 37. Ա. Դավթյան, օր. 1 : — 38. 39. 10. 41. «Հայերդք» : — 42. Ա. Դավթյան, առաջին մէջ՝ մէջ՝

Կարմիր վարդ կանանչ թուփով, կանանչ թուփ կարմիր խնձորով. Քանի՞ կենաց քեզ յապով, քանի՞ մէկ էրիմ կրակով. Կու սիրեա սրտով, կշացել եմ սուտ խարելով. Թէ չես սիրեր ըղորդ սրտով, սուրբ Սարգիս՝ Աստուած քեզ խոռով,

12. Ա. Դավթյան, օր. 1 : — Նոյնը «Հայերդք»-ի մէջ՝

Յիշնչ ես եղներ ու զեղներ, երեսիդ զոյն գնացեր, Գէմ քո եարն չէ մեներ կամ օտար երկիր զնացեր, Թէ լամ նէ թող ես լամ, ես զիտեմ թէ ի՞նչ եմ կորուսեր. Եւեր իմ հոգւոյս հոգին, անհոգի ի վար մնացեր :

Դպինը նաեւ կոստանեանցի սրբնակին մէջ՝

Խնչո՞ւ ես երել խորսիկ, երեսիդ զունն գնացել, Կամ քո եարն չէ մենել կամ օտար երկիր հնացել. Անտի եմ երել վասել, երեսիս զունն գնացել. Առած է հոգւոյս հոգին, անհոգի եմ վար մնացել :

14. 45. Փարիզի Ա. Մ. օր. 1 : — 46. «Հայերդք» : — 47. Զեառքրին մէջ՝ Օր 1 : — 48. Փարիզի Ա. Մ. օր. 1 : — 49. «Հայերդք» : — 50. Զեառքրին մէջ՝ Առք Օչ : — 51. Փարիզի Ա. Մ. օր. 1 : — 52. Զեառքրին մէջ՝ Օր 1 : — 53. Զեառքրին մէջ՝ Կարսք — 54. Զեառքրին մէջ՝ Պարենելու : — 55. Զեառքրին մէջ՝ Առք կարսք — 56. Զեառքրին մէջ՝ Պարենելու : — 57. Զեառքրին մէջ՝ Առք կարսք (թերես Անդրի, որ առ զեղի բժանուն ունի) : — 58. Փարիզի Ա. Մ. օր. 1 : — 59. «Հայերդք» : — 60. «Հայերդք» : Գերշին երեք տողերը, քիչ մը տարբեր կը զանուեին նաեւ Փարիզի Ա. Մ. ի ձեռքրին մէջ :

Դէմ սուաւօփի լուսուն, զայ ջրի ձայնն ու բաթուն.

Այնպէս սիրու տէր մարդուն, ինքն ու իր եարն մէն ի քուն, Երեսն երեսին զրեր ու ձեռքն ի մէջ ծըծերուն :

61. Ա. Դավթյան, օր. 1 : — կը զանուեի «Հայերդք»-ի մէջ՝ ստորև :

Դու ո՞վ ես որ յերգիկ ես ելեր, զայդ օտար ձալ ձգեն նա ապրի. Թէ վարդ ես նէ վար ելոյ, թէ օտար ձաղիկ նա զնամ».

Ո՞չ վարդ եմ ի վար զալու, ու ոչ օտար ձաղիկ զնալու. Եկեր սիրուղ եմ առեր, ո՞չ զալու. Եմ եւ ո՞չ զնալու.

62. Ա. Դավթյան, օր. 1 : — Նոյնը «Հայերդք»-ի մէջ՝

Զկնակն ի ջրէն հանուի, ջուր մալ ձգեն նա ապրի. Հանցուն եմ ի քո սիրոյդ զինչ ձկնակն որ թալէթլի. Զուկն ի ջրէն հանուն նա աըստան տայ ու մնանի. Երբ զիս իմ եարէն զատն, մեռնիմ ու այլ ճար մի չւնի :

Նոյնը կոստանեանցի սրբնակին մէջ՝

Ես աչք ու զուն լոյս, հոգի, առանց լոյս աչքն խաւարի. Ես ձուկ ու զուն ջուր, հոգի, առանց ջուր ձուկն մնանի.

Երբ ձուկն ի ջրէ զատի, ալվի ջուր ձգեն, ապրի .  
Երբ ես ի քննէ զատիմ, քանց մեռնիւն այլ ճար չի լինի :

63. «Հայերդ» : — Կոյն քառեակը փարիզի Ա. Մ. ի ձեռադըին մէջ :

Քալ քո Աստուած սիրուն, քո մէկիկ եղբօրն արեւուն ,  
Կամ ա՛ռ զիս ծոցդ ի քուն, կամ զաստուր տուր երթամի տուն :  
— Ոչ կ'առնում զգեղ ծոցս ի քուն, ոչ զաստուր տամ երթամ ի տուն,  
Սահուն երերուն պահեմ ինչ որ զայ լուսն ապաւոսուն :

Կոյն նաև Ա. Ղազարու ձեռադըին մէջ՝ սապէս :

Իմ եարն ի պալչան քուն 'ւ իր կանանչ կապեկն ի գլխուն .  
— Կամ ա՛ռ զիս ի ծոցդ ի քուն, կամ արա զուհալ պատրսիսուն :  
— Ոչ կ'առնում զգեղ ի ծոցս ի քուն 'ւ ոչ կ'առնեմ զուհալ պատրսիսուն  
Սահուն 'ւ երերուն պահեմ մինչ որ զայ լուսն ապաւոսուն :

64. «Հայերդ» : — 65. 66. 67. 68. 69. Ա. Ղազար. օր. : — 70. 71. «Հայերդ» : — 72. Ա. Ղազարու  
օր. : — 73. Զեռադըին մէջ՝ Մըրձիկլ : — 74. Ա. Ղազար. օր. : — 75. Զեռադըին մէջ՝  
ի քուն է : — 76. 77. 78. 79. «Հայերդ» : — 80. Ա. Ղազար. օր. : — 81. Ա. Ղազար. օր.  
— Կոյն Հայերդ» մէջ՝ սապէս :

Վերի փողոցովք ի վար կուզի ձուկումուկ հազար զուկակով .  
Խօշ եարս ալ ի գէմս ելաւ, լուկ բարեւ երես հիւզումաթով .  
Դրկնցի ու պինդ պազի զիր աչերն խիստ կարօտով .  
Կ'երթաբ ու լալով կ'ասէր թէ ի՞նչ խաղք էր եղանք ցորեկով :

82. 83. 84. «Հայերդ» : — 85. Ա. Ղազար. օր. — Կոյն նաև «Հայերդ» մէջ :

Մահալէդ ի վայր կուզի, լուկ տեսի չ'ը զանկ մի ձըգած .  
Ուտքս ալ թապալ տուի, լոկ երես ի վեր ծիծաղած .  
Ես ալ գէմս մանուկ էի, ի մանկանց մէջն կանգնած,  
Կղզանքն ի վերայ զարկած ու բալնիքն աշխարհ վտարած :

86. 87. Ա. Ղազար. օր. : — 88. Ա. Ղազար. օր. — Կոյն նաև կոստանեանցի օրինակին մէջ :

Մահալօքս ի վար եկի, նա տեսայ զոնակ մ'ալ ի բաց .  
Մտայ ու բարեւ տուի, իմ եարին շունչն զիս իխած .  
Իմ եարն ալ ի զուրս ելաւ, չըս մուստար, թող ըզնայ ի բաց .  
Դուն ալ նորմէն ի՞նչ կ'ուզես, երբ նա մեր կրակն է վառած,  
Իէէ կանգուն ու կէս զանակ ողորմուկ ի սրաէն էած :

89. «Հայերդ» : — 90. Զեռադըին մէջ՝ Ասսի : — 91. 92. 93. «Հայերդ» : — 94. Զեռադըին  
մէջ՝ Ապւոյն : — 95. 96. 97. «Հայերդ» : — 98. Ա. Ղազար. օր. — Կոյն նաև կոստ, օրինակ .

Մահալօքս ի վար կուզի, նա տեսայ զոնակ մ'ալ ի բաց .  
Մտայ ու բարեւ տուի, նա տեսայ իմ եարն ալ ի հաց .  
Դիստան ալ զինով լցած, իմ եարին առջեւն էր զրած .  
Եմէ, էյ եար, իմ զինով, որ ելնէ հոգիս քո զիմաց :

99. «Հայերդ» : — 100. 101. Ա. Ղազար. օր. : — 102. Ա. Ղազար. օր. : — այս քառեակը դարձեալ  
Կոյն օրինակին մէկ ուրիշ մասին մէջ՝ սապէս :

Հնցկուն եմ ի քո սիրուդ որ տըղեկն ծիծ չէ կերել,  
Մարիկն ալ վաղուց մնան ու աղնկն խիստ որբ մնացել,  
Զուր տուր իմ ծարաւ լերդիս, քո սիրուդ խիստ եմ փափաքել.  
Խօսէ որ առնեմ իրխար, ես յետի նէֆէս եմ եկել,

Նոյնը կը գտնուի կոստանեանցի օրինակին մէջ.

Հնցկուն եմ ես ի քո սիրուդ որ տղեկն ծիծ չէ կերել.  
Մարիկն ալ վաղուց մնոր ու աղնկն խիստ որբ մնացեր.  
Զուր տուր իմ ծարաւ լերդիս, քու սիրուդ եմ խիստ փափաքել.  
Խօսէ՝ որ առնում իրխար, ես յետի նէֆէս եմ եկել,

103. 104. «Հայերդ» 105. 106. Ա. Ղազր. օր 1 — 107. Ա. Ղազարս. օր + Նոյնը նաեւ. «Հայերդ» նէջ:

Ես այն հաւերուն էի որ զետին կուտ չուտէի.  
Թռչի ի կամացն ենիք թէ սիրուն ակնատն ընկնէի.  
Եկայ յայն ակնատն ընկայ, որ ես ալ յանկի վախէի.  
Ամէն հաւքն ոտովքն ընկնի, ես ոտովք ու վիզս աւելի:

Նոյն քառեակը կը գտնուի նաեւ Ֆրիկի վերագուեալ տաղաշարքի մը մէջ որ կոստանեանց, առնելով 1617 թունի կոտիոյ օրինակուած տաղարանէ մը, հրատարակած է իր Առողջապահութիւնուածուի հերուդ պրակին մէջ.

Ես ան հաւերուն էի որ զետին կուտ չուտէի.  
Թռչի երկնօքն անցնէի, թէ սիրուն ակնատն չինկնէի.  
Ակնատն ի ծովուն կղզին լարած էր և ես չզիտէի.  
Ամէն հաւ ոտովքն ինկնի, ես ոտովք ու թեւս աւելի:

108. 109. 110. 111. 112. 113. 114. — «Հայերդ» 1 — 115. Ջեատրին մէջ՝ ի համար թիրի ։  
— 116. 117. 118. 119. 120. 121. 122. 123. 124. 125. 126. 127. 128. 129. 130. 131. 132. 133. «Հայերդ» 1 —  
134. 135. 136. 137. 138. Ա. Ղազր. օր 1 — 139. Ա. Ղազր. օր + Նոյնը կը գտնուի նաեւ կոստանեանցի օրինակին մէջ.

Տարին տասերկու ամիս կու զատիմ ի մէջ զնտանիս.  
Օրեկ մի չելար չեկիր, ի՞նչ կանես, կամ ո՞նց կու լինիս.  
Ելար ու ան պահն եկիր որ առեր հոգիս բերանիս.  
Մեռնիմ ես ի քո սիրուդ որ երթաս յիսնէ խալսիս :

140. Ա. Ղազր. օր. — Նոյնը նաեւ կոստանեանցի օրինակին մէջ՝

Ասս ու լըսէ, իմ ես՛ր, ոնց որ չէ տարեր քունն զիս.  
Ոնց որ քունն զիս տանի, ամանաթ որ այլ չի խօսիմ.  
Զարթնում ես քէ քիւփը տամ որ ոտից մատանց զու երիս.  
Ստոր երել ի՞նչ պիտի, բեր զնեմ երեսդ երեսիս :

141. 142. Ա. Ղազր. օր. 1 — 143. Ա. Ղազր. օր + — Նոյն քառեակը կը գտնուի նաեւ Ֆրիկի վերագուեած տաղաշարքին մէջ.

Բանիկ մի զաւատ արի որ զօձուն ձազըն սիրեցի.  
Եխատ վատահութիւն արի որ օձուն զուուն զնացի.

Օձուն մայրն ի դուրս երեկ զիս խայթեց եւ նատայ լացի .  
Արժան եմ ես այս լացիս ով եղեր օձուն սիրելի :

<sup>114+ 125. 135.</sup> Ա. Ղազը օր : <sup>137.</sup> Ա. Ղազը օր : — նոյնը (առաջին առաջը պակաս) կը գտնուի  
կոստանեանցի օրինակին մէջ :

Իր շունչն է խնկուն փոշի, 'և իր կուլակն է ճիւղը խազողի .  
Կուլակդ է ոլոս որոս, քո բերանդ է փոքր ու բոլոր .  
Թու տիրոջդ այլ ի՞նչ երնեկ, որ ունի զքեզ խաղու խնծոր :

<sup>118+ Հայերդ :</sup> ։ — <sup>119+</sup> Զեռադրին մէջ՝ իրեց : — <sup>120.</sup> Ա. Ղազը օր : — <sup>121+</sup> Զեռադրին  
մէջ՝ Յայն : — <sup>122.</sup> Հայերդ : — <sup>123.</sup> Ա. Ղազը օր : — նոյնը կոստ օրինակին մէջ :

Զինչ նուռն ի նառն վերայ, ես եր ձեր զռանն ի վերայ,  
Զինչ հաւն ի կտին վերայ, ես ի ձեր երդիկն ի վերայ .  
Կամ ա՛ռ զիս խապուր արա կամ զրէ զանձս քեզ ծառայ,  
Թէ չէ առուփախ կ'անեմ, աչքը լայ, անձտ երերայ :

<sup>124.</sup> Ա. Ղազը օր . — նոյնը՝ բառ առ բառ՝ կոստանեանցի օրինակին մէջ : — <sup>125.</sup> Ա. Ղազը օր . — այս քառեակը կը գտնուի նոյն ձեռադրի մէկ ուրիշ մասին մէջ սա ձեւով .

Աշխարհս, ա՛մ, ա՛լ ինչ ազւոր լինի երկու սէրըն նոր ,  
Երկուսին սէրն նոր լինի, երկուսին զռովին մօտեւոր .  
Վազվնէքն ի վեր ելնեն բարիւ տան քան զկարեւոր .  
Պագ տան ու պագ առնուն քանց հարիւր տարին կարեւոր :

Նոյնը կը գտնուի նաև կոստանեանցի օրինակին մէջ :

Լիրնէկ ես նորա կուտամ որ լինի երկու սէրըն նոր .  
Լինի ւ երկուսին զռուն մօտաւոր .  
Վազվնէքն ի գուրս ելնէ բարիւ տայ զէտ կարեւոր .  
Զենկունքն ի վերան ձգէ ու զանդատ անէ հին ու նոր :

<sup>126.</sup> Ա. Ղազը օր : — նոյնը բառ առ բառ, կոստ, օրինակին մէջ : — <sup>127.</sup> Զեռադրին մէջ  
Վանց : — <sup>128.</sup> Զեռադրին մէջ՝ Զանց : — <sup>129.</sup> Ա. Ղազը օր : — <sup>130.</sup> Հայերդ : — <sup>131.</sup> Հայ  
Ա. Ղազը օր : — <sup>132.</sup> Զեռադրին մէջ ի ծոսն : — <sup>133.</sup> Ա. Ղազը օր : — <sup>134.</sup> Զեռադրին մէջ՝ թշբիկ : — <sup>135.</sup> Ա. Ղազը օր : — <sup>136.</sup> կոստանեանցի օր : — <sup>137.</sup> Ա. Ղազը օր : — <sup>138.</sup> Զեռադրին մէջ՝ Տիրոց . — <sup>139.</sup> Ա. Ղազը օր : — <sup>140.</sup> Զեռադրին մէջ՝ Անչաք այրութեն ասեմ որ մինչ սիրուդ տիրանամ :

Հոյն քառեակին առաջին շար տազերը նաև «Հայերդ»ին մէջ .

Տեսայ իմ հոգուս հոգին, զարդարուեր ու կ'երթար ի ժամ .  
Դարձաւ ու ինչ նուզապ երես, թէ մուր կ'երթար, քանձդ է հարամ  
Դարձիր ինձ պազիկ մի տուր, ահա ժամ ու շատ մի քարամ ,  
Ցորուղ ժամանեղ տեսնամ, թեզ համար ես երթամ ի ժամ ,  
Ազօթք ու աղաչանք անեմ մինչ որ քո ծոցուդ տիրանամ :

Ամբողջութիւնը կայ նաև կոստանեանցի օրինակին մէջ՝

Տեսայ իմ հոգուու հոգին զարդարած ու կ'երթար ի ժամ՝  
նս ալ ի դէմիկն ելայ՝ «Ո՞ւր կ'երթաս, քա ժամն է հարամ·  
թէ զու զիս խասուլ անես, քեզ համար կանցնիմ ես ի ժամ՝,  
Զիլզօթք՝ աղաջանք անեմ, ինչ որ քո ծոցուդ տիրանամ·  
Քո ծոցդ է տիրոց մարան, քո ծծերդ է սաղմոսարան,  
Երթամ հարեղա լինամ, զամ ի քո ծոցդ կենամ,  
Այնչափ այրութեն ասեմ ինչ որ զրկիդ տիրանամ:

<sup>173+</sup> Ա. Ղազր. օր. — <sup>175.</sup> Ա. Ղազր. օր. — Առաջին չորս տողերը կան նաև կոստան-  
եանցի օրինակին մէջ՝

Աս ձակ ծիծենիկ պիտէի, զօրն ըդքո տուն մտնուի,  
Ան բարձր ու մէյտան չարդախտ ես ի հոն բուն մը շինէի.  
Ոնց որ մութն մութանար, ցածնայի ծոցդ մտնուի,  
Ոնց որ լուսն լուսանար, բարձրանայի բունս մտնուի.

Նոյնին վերջին չորս տողերը՝ Ա. Ղազրու օրինակին մէկ ուրիշ մասին մէջ առ զէս.

Ես շարէ շապիկ պիտէի զօրն ի բուն անձգ կենայի,  
Կամ ապրշումէ կոճկիկ որ չէնիցդ զիրկ ածէի.  
Կամ ջուր կամ նուան զինի, զօրն ի բուն կթխաղ կենայի.  
Առնիր ու բերնիդ զընիր, ցածնայի դունչըդ պազնէի :

<sup>177.</sup> Ա. Ղազր. օր. — <sup>178.</sup> Ա. Ղազր. օր. — Նոյն վեցեակը կը դանուի, տող մը պակասով, Ա. Ղազրու օրինակին մէջ, սապէս.

Անչափ հայրենի ասի, երկնուց կամար կապեցի.  
Ելի ի վերան նատայ, պատրոնիս զանդատ մի արի  
Պատրոն, մէկ մի վար հայէ՛, տես թէ ինչ բաներ կու լինի.  
Եօթը տարեկան տղան իր սիրուն զէտ մոմ կու հալի.  
Հալի ւ ի շիշան լըցուի, մէջն վարդ բոլորն ապիկի :

Նոյնը կոստանեանցի օրինակին մէջ՝

Անչափ հայրենի ասի, երկնուց կամար կապեցի.  
Եւայ ի վրան նատայ ու գանդատ արի պարոնին.  
Պարոն, գու ի վար հայէ՛, անս ինչ բաներ կու լինի.  
Եօթն տարեկան տղան ւ իր սիրուն զէթ մոմ կու հալի.  
Հալի ու շիշան լըցուի մէջն վարդ բոլորն ապիկի :

<sup>179.</sup> Ա. Ղազր. օր. — Նոյնը՝ Նոյն մեռազըին մէկ ուրիշ մասին մէջ՝

Իմ բարձրագնաց լուսին, շատ բարեւ տար իմ կիւզէլին,  
— Զրարեւդ ես ի ո՞ւր տանիմ, չեմ զիտեր զտունն կիւզէլին :  
— Գնա ի վերայ թաղին, բարձր պատ ու ծառն ի միջին .  
Նստեր ի ծառի շքին, կիսմէ ի լուրջ ապիկին .  
Կու խմէ ու հայերէն կ'ասէ թէ՛ ի՞նչ անուչ է սէրն ու զինին:

<sup>180.</sup> Ա. Ղազր. օր. — Կը դանուի զարձեալ Նոյն օրինակին մէկ ուրիշ մասին մէջ, սապէս.

Կանչեմ հոտ ի վեր, Աստուած, որ իմ ձայնս քեզ հասնի .

Թող աւաղանի ծնունդ ի սիրուն պէլան չի էնկնի .

Սէրն ալ դէմ ոտիլի ունի ու ձեռուի՝ զէտ զնարամի .

Եկէք հարամիդ տեսէք, հարամի ու նետ մի չունի .

Եկէք 'և ի փողպատս առեր, չեմ երթար ն'ի քարշ կու տանի :

<sup>(181)</sup> Զեռագրին մէջ՝ Ա. Եկէք : — <sup>(182)</sup> Ա. Ղազը. օր : — <sup>(183)</sup> Ա. Հայկերդ : — Զեռագրին մէջ՝ Զնասայ և Գանց, մենք դրինք՝ Հասայ և Բանց . — այս քառեակին վերջին մասը կը գտնուի Ա. Ղազարու օրինակին մէջ ասպէս .

Սուրբ Աստուածածնին տօնին լոկ մատս խարտէն ի յէզին .

Քաղեց զան հսոմ լուսնին, լոկ եղիր ի շամ շըմաթին .

Ծըմաթին ալ ի վեր քաշեց, լոք ցայթեց շալվեղքն ի յէզին .

Խաղող ալ ի յորթն ասաց՝ Դեռ հասաք սրտի մուրատի :

<sup>(184)</sup> Ա. Ղազը. օր : — <sup>(185)</sup> Ա. Հայկերդ : — <sup>(186)</sup> Ա. Ղազը. օր. — Նոյնը մասամբ, նոյն ձեռագրին մէկ ուրիշ մասին մէջ .

Սրտիկս է լալու տիմար, շաքարով կու խաղվեցնեմ.

Կուլամ զօրն ըլքին կ'ուղեմ, ես անոր ճարակն չի զիսեմ .

Աշխարհս ինչ աղեկ որ կայ, աչվընուս բերեմ ցըցընեմ,

Աչերս ի քենէ ի զատ երբ չուղէ՝ ես ի՞նչպէս անեմ :

<sup>(187)</sup> Ա. Ղազը. օր : — <sup>(188)</sup> Ա. Հայկերդ : — <sup>(189)</sup> կոստ. օր. — Երկու տողերը կը գտնուին նաև Ա. Ղազարու օրինակին մէջ .

Իմ երան է յօտար երկիր նստեր ի չուկան չէքէր կու ծախէ .

Զաշերն է կշիռք արել ուներովն ի վեր կու քաշէ :

<sup>(190)</sup> Ա. Ղազը. օր : — <sup>(191)</sup> Զեռագրին մէջ՝ Պամ, փոխանակ Գումի . — <sup>(192)</sup> Ա. Ղազը. օր. — <sup>(193)</sup> Զեռագրին մէջ՝ Ա. Ղազի : <sup>(194)</sup> Ա. Հայկերդ : — <sup>(195)</sup> Զեռագրին մէջ՝ Ա. Ղազը. օր. — <sup>(196)</sup> Ա. Ղազը. օր. — <sup>(197)</sup> Ա. Հայկերդ : — <sup>(198)</sup> Զեռագրին մէջ՝ Ա. Ղազը. օր. — <sup>(199)</sup> Ա. Ղազը. օր. — <sup>(200)</sup> Ա. Ղազը. օր. — այս տաղին երեք տողերը կը գտնուին նոյն ձեռագրին մէկ ուրիշ մասին մէջ .

Տե սունն ու գերանն ասաց. Սիրու տէրդ երդիքն է եկել .

Քանի ես մօրէս ծնել նա փատէ խամազ չեյ տեսեր.

Փատն ալ ի մորին բուսեր խամզութիւն ո'ւստի է ուսեր :

Նոյն կոստանեանցի օրինակին մէջ .

Թէ սունն ու գերանն ասաց. Սիրոյ տէր տէրտիկդ եկեր եմ .

(աւելի ճիշդ՝ Սիրոյ տէրդ, երդիկդ եկեր եմ) .

Քանի ես մօրէս ծնել, նա փատէ խամազ չեմ տեսել .

Փատն ալ ի մորին բուսեր խամզութիւն ո'ւստի է ուսեր :

<sup>(201)</sup> Ա. Ղազը. օր. — <sup>(202)</sup> Ա. Հայկերդ : — <sup>(203)</sup> Ա. Ղազը. օր. — Նոյնը կոստ. օրինակին մէջ .

Տեսայ իմ հոգուս հոգին զարդարած ու բաղնելուայ .

Ես ալ ի դէմիկն ելայ նեղ ոսխան մ'ու խիստ խալապայ .

Պէջան ալ ի վեր տարաւ ուներովն արաւ թէ զնա' .

Գնա' ու գիշերն արի', որ ամէն զիժարս դուրանայ ,

Վեզի զիրկ ու ծոց պարտիմ, պատ հազար, ինչ որ լուսանայ :

<sup>(202)</sup> Ա. Հայկերդ : — <sup>(203)</sup> Ա. Հայկերդ : — Նոյնը նաև Պլուզ զարդապետի վերադրեալ ու ենթի թիւ 234 ձեռագրի տողաշարքին մէջ .

Հոգին հողվրդովն անցաւ ու զմարմինն ի հողն անիծեց .  
թէ զմեղքն ես ու զու արաք, յանդէնին իմ երեսն ամաչեց  
Մարմինն ի հոգուն ի զուրս, այսպէս խօսք զհոգին վճարեց .  
թէ ես հող էի՝ հող զարձայ, քոյ ամալն է զքեղ բռնեց :

<sup>260.</sup> Հայերդ. — Նոյն քառեակը կուտանեանցի հրատարակած Ֆրիկի տաղաշարքին մէջ :

Մարզն որ սիրելի անես նը՝ զայլը զինքն փոտէ .  
Հետ ան մարզուն մի՛ նստիր, երբ ելնէ՝ զքեղ զրուցէ,  
Զնեսն մանու ձգէ ու զաթեղն զառնայ պահէ ,  
Զարիւնդ զէտ ջուր վաղէ, զառնայ մէկ խօսք վճարէ :

<sup>261.</sup> Հ. 219. 210. 211. Հայերդ. — Նոյն Պլուզի տաղաշարքին մէջ, սապէս :

Երկուսն ի մէկանկ բերած զերզ ընկեր կ'ասեն թէ պահէ՛,  
Ու չորս բնութիւնս յօսար հետ իրաց կ'ասեն թէ սապէ՛ .  
Հինգ զուսն է ի բաց թողած, թէ փակէ որ զող չի մտնէ,  
Զզողս ես ի տանէս ունիմ, որ զզոներս ի բաց կու պահէ :

<sup>262.</sup> Հ. 212. 213. 214. 215. 216. 217. Հայերդ. — 218. Հայերդ. — վերջին երկու տողը՝ Ֆրիկի վերագրուած տաղաշարքին մէջ սապէս .

Մարկ լեռներուն արա՛, խելօքնուն խրատ հերիք է .  
Ուր բարձր լիո՛ հոն ձիւն կայ, ուր ցած է՝ ի՞նչ կանանչ է :

<sup>263.</sup> Հ. 220. 221. Հ. 222. Հայերդ. — Հոյնը Ֆրիկի տաղաշարքին մէջ, սապէս :

Դաւիթ արքայի որդին Սողոմոն զայս մեղ կու ասէ .  
— Զիրատն իմաստնիցն զու տուր, առաւել նա զքեղ կու սիրէ .  
թէ անզէտ ու անմիտ մարդուն խրատ տաս նա զքեղ կու ասէ ,  
նա թուր ու զանակ առնու, թէ կարէ՛ զքեղ սպաննէ :

Նոյն Պլուզի տաղաշարքին մէջ .

Դաւիթ արքայի որդի Սողոմոն զայս մեղ կու ասէ .  
Զիրատն իմաստնոյն զու տուր, աւելի նա ըզքեղ սիրէ,  
թէ անզէտ ու անմիտ մարդուն խրատ տաս նա զքեղ ասէ ,  
նա թուր ու զանակ առնու, թէ կարէ՛ զքեղ սպաննէ :

<sup>264.</sup> Հայերդ. — Հոյնը Պլուզի տաղաշարքին մէջ

Չորս բան ա՛ռ խրատ յինէն որ զամէն աշխարհս քեղ աժէ .  
Զայլոց մեղք զու մի՛ քններ, զքոյլ յերակ մըտօքդ անդիճէ՛ .  
ԶԱստուած մօս ի քեղ զու տես, ու զմանուդ օրն զու յիշէ՛ .  
Զիրատն ի սիրտը տնկէ՛, զքեղ ամէն չարեաց այս փրկէ :

Նոյնը Ֆրիկի տաղաշարքին մէջ

Չորս բան ա՛ռ յինէն խրատ, քան զոսկին ու այլ գնոջ է .  
Զայլոց մեղք զու մի՛ քններ, զքոյլ յերակ մըտօքդ անդիճէ .  
ԶԱստուած մօս ի քեղ զու տես, ու զմանուդ օրն զու յիշէ .  
Ով որ զմանուն յիշէ, նու բնաւ զաշխարհս չսիրէ :

<sup>265.</sup> Հ. 223. Հ. 224. Հայերդ. — Հ. 225. Ա. Հազը. օր. — ձեռագրինմէջ՝ Թուր վի թուր .  
Հ. Հազը. օր. — Նոյնը Հայերդին մէջ .

Ոզորմ ու լալի հաւուկ քան զկասկամ հաւու չըլինայ .  
Ոչ գիշերն քուն ունի , ոչ ցորեկն ի վար կու կանկանի :  
Մէկ պահ մի գագար ունի որ յատիցն ի վար կու կախուի ,  
Երկու կաթ արին կաթէ յաչերուն , համայ կու թռչի :

<sup>221.</sup> «Հայերդ» : — <sup>222.</sup> Ա. Ղաղ. օր. — նոյնը «Հայերդ» ին մէջ .  
Սրտիկս երկու զուռ ունի , մէկն զաղու ու մէկն ալանի .  
Յայն զաղս զուռն ի գուրս ելայ , լոկ զտայ հատիկ մալ ոսկի ,  
Այն ոսկիս որ իմ յափն ընկաւ , չէր ընկեր ի շատ ոսկերչի ,  
Ոչ ինքն ի քուրան մանր , ոչ լսեր ձայնն կունի :

<sup>223.</sup> Ձեռադրին մէջ Խժոր : — <sup>224.</sup> Ա. Ղաղ. օր. — նոյնը «Հայերդ» ին մէջ .  
Կաֆայ մի կամիս ասել որ արժէ ճուհար մի բոլոր .  
Մարմին է մի նաւու նման , նենլոք , ծով , թէ չունիս ժխոր  
Միտք նաւարար նաւիդ որ բարձեր ևս զանձ շահաւոր .  
Թէ եզրն ծովիդ հանիս , նա առնէ զքեզ վառաւոր :

Այս քառեակին իմաստը պարանեկալ քառեակ մը եր գտնուի նաև . Ովզքառանդրի  
պատմութեան կախանքը ուն մէջ զոր որ կոստանեաց հատարակած է իր սկրիոր լլու-  
թամարդեցի և իր տաղերը տիտանուց հմտալից դրծին մէջ .

Այս կենանքս է ի ծով նման որ մարզիկ ի ներս կու լողան .  
Մարմին է նսու նման , հոգիս է զանձ անմահական .  
Միտքս է նաւամիար ճարտար որ հանէ զցամաքն յերեւան .  
Աւա՛զ , թէ կոտրի այս նաւու , մեք ի վար մընամք փոշինան :  
<sup>225.</sup> «Հայերդ» : — կը գահուի նաև Պլուզի տաղաշարքին մէջ .

Մարզն որ օտար տեղ երթայ , զատ մի խելք կու պիտի նորա .  
Ամէն մարդոյ ցած կենայ , ապս իւր բանըն կու լինայ .  
Մտիկ զու ծառին արա՛ որ բանի՞ հիւնէր կայ ի նս .  
Այն ճիշդն որ զպտուղն ունի քանց զղարտակն ի ցած կու կենայ .  
<sup>226.</sup> «Հայերդ» : — նոյնը Պլուզի տաղաշարքին մէջ ուրիշ տուերու . խառնուան .

Հանցեզ սիրելի չարկամ մէկտեղ ո՞վ իսկի տեսեր .  
Հոգիս թէ ի վեր քաշէ , հողս ծանր ի վայր կու հակէ .  
Վախեն թէ հողոյմ լըսեմ , հոգոյս բանն զիժարէ .  
Եւ հետ հոգոյն ո՞վ թաշի , երբ նորա տունն հեռի է :

<sup>227.</sup> «Հայերդ» : — նոյնը Պլուզի տաղաշարքին մէջ .  
Լաւ մարդ և նորա ասեմ որ բանայ զբերանըն համով ,  
Հանցել լեզուն զին չունի , զինչ լըսու տուն մի ճոհարով .  
Աստուած երբ զաշխարհս արար , զօդն ու հուրն ու զհողն ջըրով ,  
Մթխալ մ'աւելի չարար , այլ կըսեց զամէնըն չափով :

<sup>228. 229.</sup> «Հայերդ» : — <sup>230.</sup> «Հայերդ» : — նոյնը Ֆրիկի տաղաշարքին մէջ .

Կ'ուզես որ ազիզ կենաս , որ ամէն մարդ զքեզ սիրէ .  
Դու հոգու նման կացիր , որ ամէն մարդ ըզքելզ կոլսէ .  
Քանց զերկաթն այլ հընչ ամուր որ կրակն զինք կու հալէ .  
Դու ջրի նման կացիր որ կրակն ի քնէ վախէ :

<sup>231.</sup> Ա. Ղաղ. օր. — նոյնը «Հայերդ» ին մէջ .  
Արիք ի ծովիրդ իշնունք ու ձկներ որսանք վարմով ,

Առնունք զնա ի տուն տանեմք ու եփեմք զինքն բարկ կրակով,  
Զիներն ինձի հանց ասին թէ՝ «Ացաւ մեր սիրտն արիւնով,  
Երբ ես արեւէս և լնեմ, թող ցամքի յուր գետ կայ ու ծով» :

<sup>111.</sup> Ա. Ղազր. օր. — Նոյնը Պուտի առջաշարքին մէջ.

Մարդն որ շատ անդէն լինի, յախարհի հոգըն կու մաշի.  
Եաքարն իւր լիզի լինի. եւ լիզին իւրեն ըմպելի.  
Հով ջուրըն կրակ թվի, եւ յահէն զերթ մոմ կու հալի.  
Դիւր կահնքըն զիժար թւելի եւ ի զիժարն ինքն չի հանգչի:

<sup>112.</sup> Ա. Ղազր. օր. — Նոյնը Հայերքին մէջ.

Զինչ որ ես հետ ինձ արի, չէր արեր ոչ ոք հարամի.  
Շիշայ մի հալած ոսկի ի զետինն ի վար վաթեցի.  
Անցաւ ի զետինն ներքի, ես զատարկ ի վար միացի.  
Ի՞նչ անեմ յետի անունն երբ առաջի անունն աւերի:

Նոյնը Ֆրիկի առջաշարքին մէջ.

Զայս որ հետ ինձ արիր, չէր արիր հազար հարամի.  
Շիշայ մի հալած ոսկի ի զետինն ի վայր վաթեցի.  
Հազար մի զազան թերի, վազցուցի՝ մէկ չի հասուցի.  
Ի՞նչ անեմ յետի անունն երբ առաջի անունն աւերի:

Նոյնը հան Պլուղի վերադիեւլ առջաշարքին մէջ:

Զայս որ ես հետ ինձ արի, չէր արել այլ ազամորկի.  
Որ չի մի հալած ոսկի ի զետինն ի վայր վաթեցի.  
Հազար մի զազան թերի, վազցուցի՝ այլ ոչ հասուցի.  
Ի՞նչ շահիմ ես յետին խելաց երբ առջին անունն աւերի:

<sup>113.</sup> Զեռադրին մէջ իսկի թափի — <sup>115.</sup> Ա. Ղազր. օր. — Նոյնը կը գտնուի հան  
Պլուղի վերադրեւլ առջաշարքին մէջ.

Մառին ճիւզն երբ չոր լինի, ո՞վ ասէ թէ իսկի կանանչ ի.  
Սպիսակ մազն որ սեւ ներկի, ո՞վ ասէ թէ իսկի սպիսակ ի.  
Բայց մարդ մեզաւոր ու սեւ ես զիտեմ որ կու սպիսակի.  
Աստուած մէկ բանիկ ուզէ, որ ասէ մեզայ յ եւ քաւի:

<sup>116.</sup> Ա. Ղազր օր. — <sup>117.</sup> Ա. Ղազր. օր. — Նոյնը Հայերքին մէջ:

Մահալօքս ի վար կուզի նա տեսայ չոր դանկ մի ձըզած:  
Ոտքս ալ թապալ տուի, լոկ երեսս ի վեր ծիծազած,  
— ես ալ զէմ մանուկ էի, ի մանկանց մէջըն կանզնած,  
Կզպանքն ի վերայ զարկած ու զբանիքն աշխարհ վասրած:

Նոյնը կաստանեանցի օրինակին մէջ:

Մահալօքս ի վար կուզի նա տեսայ չոր դանկ մի պառկած.  
Ոտքս թափալ տուի նա երեսս ի վար ծիծազած,  
Դարձաւ պատասխան երես, ի՞նչ կ'անես, կտրին շփացած.  
Երէկ քեզի պէս էի, այսօր զիս այս հալն է ձգած:

<sup>118.</sup> Հայերքու. — Նոյնը Ա. Ղազրաբու օրինակին մէջ՝ առզ մը զակատավ.

Մարի կանթեղին արա՛, որ հուրն ու ջուրն ու ձեթն էլ արան,  
Կանթեղն է մատաց նման, ջուրն ուսման, ձեթն զիտութեան.  
Դիսուն է հոգիդ պայծառ որ լոյս տայ քեզի լրութեամբ:

119. 120. «Հայերդ»: — 121. «Հայերդ»: — նոյնը զլողի տաղաշարքին մէջ:

Աշխարհն է կանանչ մարգեր, մենք ի մէջն հնք կաքւու ճաքեր:

Դրօդն է եղեր բազա, կու կրէ մէկ մէկ դար ի վեր:

Մանկտիք, երբ ի հաց նստիք, մենեցեք ազքատ մեզ ընկեր:

Մեռնիք ՚ անդէն երթաք, կու նստիք քանց մէկ մ'այլ ի վեր:

121. «Հայերդ»: — 122. «Հայերդ»: — նոյնը Յրիկի գերազեալ տաղաշարքին մէջ:

Դաւիթ մարզարէն կ'ասէ թ'ապրեցո՛ ի մարզոյ չարէ:

Մարդոյ չարն հանց վաս է որ զվարիթն ի լեառն ածել է,

Զատիւն ի զնձիլ դրած ՚ ի չոպան կու տան թէ՝ Քաշէ:

Ետք է չոպանին զայլան, առիւծին առջեւ, կու քալէ:

123. 124. 125. 126. 127. 128. «Հայերդ»: — 129. «Հայերդ»: — նոյնը Յրիկի տաղաշարքին մէջ:

Բաղան ի յանտառ մորին, թէպէտ բուն թէպէտ բազայ է:

Դոհարն ի ծովին միջին, թէպէտ քար, թէպէտ գոհար է:

Խելօքն ի յանխելքն ի մօտ, միտք արա թէ ի՞նչ նման է:

Ճրագն ի կուրին առջեւ կու վառի՝ ինքն չզիտէ:

Նոյնը Պլուզի տաղաշարքին մէջ:

Բաղան ի յանտառ մորին թէպէտ բուն թէպէտ բազայ է:

Ճոհարն ի ծովւն միջին թէպէտ քար թէպէտ ճոհար է:

Խելօքն ի յանպէտն ի մօտ միտք արա թէ ի՞նչ նման է:

Ճրագն ի յառջեւ կուրին կու վառի՝ ինքն չզիտէ:

130. Զեռագրին մէջ՝ Զրեշտակ: — 131. «Հայերդ»: — 132. «Հայերդ»: — նոյնը նաև Պլուզի տաղաշարքին մէջ:

Աւա՛զ, միզ հայիր պիտի յայն արեւն որ լոյս կու ծաղէ.

Շատ կայ ի յարեւ նման, ի պնչէն օձն կու վազէ.

Դիսուն մարդն յարեւ նման, ի սոսքըն լուս պայծառ կու ծաղէ.

՚Ի անգէտ մարդն օձու նման, հանապազ ըզմարդ կու խոցէ:

133. 134. 135. Ա. Ղազը, օր: — 136. Զեռագրին մէջ՝ ի բերանակ՝ անկայի: — 137. «Հայերդ»: — նոյնը Յրիկի տաղաշարքին մէջ:

Տեսաւ սատանան զլովիսէն, արգիլեռ ու պահ մ'իւաց.

— իմ սաստուամախօս Մովսէս, մեք Տէրն յէր միզ է խոռված.

Երբ մեք աշակերտ էաք Աստուծոյ, Ազատ չէր ստեղծած,

Աղամ ի հողուն ստեղծած. մենք ի մեր փառացն հնք զրկած:

138. «Հայերդ»: — վերջին երկու տողերը նաև Յրիկի տաղաշարքին մէջ:

Խոզն ճոհար հերբ ճանաչէ, զօրն ի բուն զաղըըն կու փորէ:

Կոխէ նա զքո ճոհարն ի զնչովն նա զքել խոցէ:

139. «Հայերդ»: — 140. 141. Ա. Ղազը, օր: — 142. «Հայերդ»: — երկորդ քառակին վերջին տողերը կան նաև Պլուզի տաղաշարքին մէջ:

Աշխարհն է ի ծով նման, ով որ զայ անթաց չի մնայ:

Յայս ծովս ես ի նաւ մտայ, զնաց նաւս եւ ես չիմացայ:

Եղեր մօտեցեր եմ ես, զախեմ թէ քարի զիսկենայ:

Քակտի իմ ազւոր շինուածս ու տախտակն մէկմէկանայ:

143. Ա. Ղազը, օր: — 144. «Հայերդ»: — 145. Ա. Ղազը, օր: — 146. Զեռագրին մէջ՝ Վաղիկին: — 147. «Հայերդ»: — կոստանեանցի օրինակին մէջ: — 148. Զեռագրին մէջ՝ Վաղիկին: — 149. «Հայերդ»:

175. Ա. Ղազգ. օր : — հոյնը՝ դրեթէ բառառքառ՝ կասառնետնցի օրինակին մէջ : — 179. «Հայերգ» : — 180. կաստ. օր. — 181. 181. «Հայերգ» : — 181. 181. Ա. Ղազգ. օր : — կը գտնուի մասամբ «Հայերգ»ին մէջ.

Ժամ ժամ զիմ խարիսպութիւնոյ յիշեմ ու նստիմ ու լամ.

Ճապղել եմ ջրի նման, ի յօտար երկիր կու զնամ.

Ծորեկն եմ նման նման, զով անենամ ի դէմ կու զնամ.

Դիշերն աղեղան նման, ես լարթափ ի վար կու մնամ:

187. Ա. Ղազգ. օր : — 188. «Հայերգ» : — 189. «Կոռունիի երդին ուր օրինակը ողբացեալ Հ. Ղեւոնդ Ալեքսանի Բամկական երգը. «Հայոց»էն արտագրուծ ենք : — 190. կաստ. օր.

191. Ա. Ղազգ. օր : — 192. նաև «Աղեղանդրի պատմութեան կավաներուն մէջ»

Դարենս յիմ արիւն ընկայ, ինձ կրակ անչէջ վասեցի.

Անցած զնացած բաներ հին ու նոր հեծել զուգեցի.

Դէմ խօսքն է մաթալ բերած ասած է խօսու խելօքի.

Թիւր ձեռով ածած մոխիրն ի զլխոյն իսկի չթափի :

193. 194. 195. Ա. Ղազգ. օր : — 196. Ա. Ղազգ. օր. — հոյնը՝ դրեթէ բառ առ բառ՝ «Աղեղանդրի պատմութեան կավաներուն մէջ» : — 197. 198. 199. 200. 201. 202. 203. 204. «Հայերգ» : — 205. 206. 207. Ա. Ղազգ. օր :

Ալուսեղ կը զնենք հնաեւալ երկոտը («Հայերգ»էն), որ իբատական երգերուն կը պատկանի, և մօսցաւած է անոնց շարքին մէջ զետեղուելու:

Արծիւն ի յաւան ելեր ու կ'ասէր թէ՝ Այդ ինչ յաճապ էր.

Թեսպուր մ'յիմ թեւս ընկեր, նետ եղեր ու զիս կու խոցէ:

Քուչակի տաղերուն ուղագրութիւնը պահպանեցինք այնպէս ինչպէս որ է չորս օրինակներուն մէջ, սրբագրելով միայն այս բառերը սրբաց աղաւացեալ մեռը բոյրով ին անձնաւածէի դարձած էնին, և այդ սրբագրուած բառերուն ալ ձեռադրին մէջ անցած մեջ այս ծանօթադրութեանց մէջ նշանակեցինք:

ՎՐԻՊԱԿ. — էջ 15, առզ. վերջին, «առ», պէտք է ըլլայ՝ հիշ : — էջ 50. 1. Դ. առզ 3, «զո ովնուն», պէտք է ըլլայ՝ զուլլունկ : — էջ 50, 1. Ե. առզ 3, «տիւա աղմար», պէտք է ըլլայ՝ տիւա տիւար : — էջ 52, 1. Ե. առզ 1, «Այդ ով է որ երդիքս ե եկել», պէտք է ըլլայ՝ Այդ ով է երդիքս եկել :

### Բ. Ա. Ռ. Ա. Բ. Ա. (1)

Աղեսէ, \* — այդեսատանէ, (քաղաքած) :

Աղամ, աղիմ \* . . — աշխարհ :

Աղանի, \* . . — յայտ յանդիման :

Ալի, \* . . — ալիք :

Աղեցաց արիւն, \* . . — Հայաստանի յաւանէ կարմրագոյն ծաղիկ մը :

Անափ, թ. . . — արդեօ՞ք :

Անսնար, \* . . — աւանդ :

Անիլ, անալ, \* . . — յոյս, իղձ :

Աներաւ, անշաւ, \* . . — արմաւ :

Անպուղով, \* . . — «ամպչող», ամպամած օդի ջերմութիւն :

Անպարիկ, \* . . (անպեր). — յանպար :

Այնարիկ, կամ այլուրիկ, \* . . — անկից, անորմէ :

Այլվայ, այլվի, ալվի, \* . . — զարձաւալ, վերստին :

Անդիկ, \* . . — Անդիկ աշխարհ :

(1). \* . (քառասական) : — պ. (պարզերէն), — ա. (արարերէն) : — թ. (թրքերէն) :

Անդիմել, \* — մտածել, (անդամել) :  
Աննայ, \* — այնչափ :

Անտիշա, \* — (էնտիքէ), — հող, :  
մաժարուք

Անցընել, \* — մարել

Աջրել, \* — ճմել, ցաւցնել :

Ապիկի, \* — ապակի, զաւաթ :

Ապով, յապով, \* — համար :

Ապրշում ափրշում, \* — մետաքսէ գերձան :

Ասենյոր, ասըրմոր, ասւոր, \* —  
այս աշխարհ :

Ասիշ, \* — ըսի :

Ասիանիս, \* — այսքան :

Արախ, \* — (արաք), — օղի :

Արգանել, \* — բռնել, կեցնել :

Արեկ, \* — եկուր :

Արւական, թ — հեռու տեղէ ե-  
կած ընծայ

Արտալ, \* — Հաւատալ :

Արտյառօս մնալ, \* — շուարած  
մնալ :

Բևինչի, \* — դրախտային :

Բուխտան, \* — (պիւխթան). — զըր-  
պարտութիւն :

Ֆանգշի, \* — գանգատներ :

Գիրկուծոց, \* — զիրկընդիւսո-  
նում :

Գաղրեցնել, \* — մարել :

Դալալ, \* — նազանք, պէքանք,  
քծինք :

Դանուշնան, \* — (տանիչմէնտ)  
գիտուն, բանդէտ :

Դեկան, \* — զահեկան :

Դիմար, \* — գծուարութիւն :

Դուռնի, \* — դռներ :

Դուրանալ, \* — հանգչիլ, հան-  
դարտիլ :

Երես, \* — տուաւ :

Երեկ, \* — եկաւ :

Եւիկ, \* — աւելի :

Զանզու, թ — (էօզէնկի), — աս-  
պանդակ :

Զանլա, \* — (զանիլ), — անփոյթ,  
աներկեւզ, անփութութիւն :

Զարարել, \* — ծարիր քսած :

Զայրան, զայրեան, \* — (զա-  
ֆիրան) քրքում :

Զեննիար, \* — զինանարու, կամ ու.  
(զիննար) զզուշացիր :

Զեննեցայ, \* — վնաս կրեցի :

Զիս, \* — ինչպէս, զերդ :

Զիլիք, \* — (զիւլիք) — խոպոպիք :

Զիննիլ, ու. (զիննիլ) — շղթայ :

Զուրում, \* — պատուհաս :

Զուկակ, սոխախ, ու. (զօքաք), —  
փողոց :

Զունիալ, թերեւս զուրալ, ո. (զիւ-  
ւալ), յստակ :

Զըրվան (տալ) — էզան տալ :

Հյանիկ, \* — երանի՛ :

Հյուրդ, \* — ճշմարիստ

Լոյինս, \* — զեղեցիկ :

Թարկ (տալ) ո. (թէրք), — ձգել,

լքանել, թարկիլ տոլ արևուն,

կեանքը աչքէ հանել :

Թաւուր, ո. (թապութ) — դա-  
գալ :

Թիկիսի, թ — ափսէ :

Թիզ, ու. — շուտ :

Թիկուր, \* — փետուր :

Թիշայիր, ո. — պատրաստութիւն

Թուրիխա, ո. — ապասպելաւան

քիմիական մարմին մը որուն

մնձ յատկութիւններ կ'ըն-

ձայուրին : — Փոչի մը որ իբր

աչքի դեղ կը գործածուի :

Թուր' ի բուր (ըլլալ), \* — թուր

թուրը դէմ հաւել, կառուիլ :

Թօլեգնել, \* — թաւալնէլ :

Յամուն, \* — եկեղեցի :

Յիեր, \* — բերաւ :

Իյած, \* — խածաւ :

Խոյի, \* — բնաւ :

Իյարար, իրիսար, ո. (քարար), —  
հանգարասութիւն :

Ալիկ, \* — կակաչ :

Լատիս, ո. — զեղեցիկ, վայելու :

Քաղզը :

Լիզիք, ո. (լէզզէթ) համ, հաշակ :

Լուկ, լօֆ, \* — լոկ, միայն, (եւ

անա , յանկարծ) :

Յաշի , թ . — գորդ :

Եալիւ . . . — ժողովուրդ , օսար-  
ներ :

Եռմ . . . — խալ , տհաս , (հա-  
սարակ , կոչս) :

Եայիալ , . . . — երեւակայու-  
թիւն , ցնորք :

Եապար , . . . (լապէր) . — լուր ,  
տեղեկութիւն :

Եապուլ (ընել) , . . . (քապուլ) . —  
ընդունիլ , հաւանիլ :

Եատ , . . . — հետ :

Եարակ , . . . — աւերուած :

Եաքաս , խափէս , . . . վանդակ :

Եելի , . . . — խենիլ , յիմար , խել :

Եեզել , . . . — պատուել :

Եէջ , թ . (քըչ) . — ետեւը , քովը :

Եըյիկը , . . . — զին , արժէք :

Եիփ , . . . — ամօթ :

Ենձեր , ա . (խանճէր) . — զաշոյն :

Եռո , . . . — ծուռ , թեք , չիլ :

Եռոն կողմիլ , . . . — խորխատ զիր-  
քով կանդնիլ :

Եռումաշ , . . . (քումաշ) . — կերպաս :

Եռունիլ , . . . — սիրուն :

Եալշախ , թ . — զօտի :

Եօնա , թ . — մհձ , երեւելի , մհ-  
ծատուն :

Եօշ , պ . — բարի , քաղցր :

Եանկուր ըլլալ , . . . — կոնծիլ :

Կարկամիլ :

Կարևէջնի , . . . — կամուրջներ :

Կաֆա , . . . (քափիէ) . — նոյնա-  
յանդ ոտանաւոր :

Կիր , . . . — կար :

Կրիս , . . . — գաւաթ :

Կտուածի , . . . — կիտուածով զար-  
գարուած :

Կիւզկը , թ . — զեղեցիկ :

Կուչալի , . . . — քունքերն ի վար  
կա խռած վարափունչ :

Կուման , պ . (կիւման , տարակոյս ,  
կարծիք) . — ակնկալութիւն :

Հազար աչիչ , . . . — հազար աչ-

աչ , . . . — վիճակ :

Հայալ , . . . — արդար , հարազատ :

Հայիսա , թ (հալքա) . — օզակ :

Հայ , (հաքք) . . . — իրաւունք :

Հայրան (ըլլալ) , . . . — զմայլած  
միալ :

Հանչանի , . . . — այնչափ :

Հաւարար , ա . (հասրէթ) — կարօտ ,  
անձկութիւն :

Հարամ , . . . — արգիլեալ , ապօ-  
րինաւոր , չարաբիր :

Հարամի , . . . — թշնամի :

Հարիփնի , . . . — ընկեր , արուես-  
տակից :

Հաւաս , պ . (հէվէս) . — փափաք ,  
ցանկութիւն :

Հեփիմ , ա . (հաքիմ) . — բժիշկ :

Հհնապ , . . . — ամօթ խածու-  
թիւն , պատկառանք :

Հիւրոց , ի հիւրաց , . . . — իրարու-  
հետ :

Հիւմեր , պ . — արուեստ , հանճար :

Հիւմն , ա . — զօրութիւն , իշխա-  
նութիւն :

Հիւրիւնր , ա . — իշխանութիւն ,  
հիւլիսմարով , իշխանավայիլ  
կերպով :

Հիւրուն , հնգուն , հանցեղ , հնցեղ ,  
. . . — ինչպէս , այնպէս , նման ,  
(հանդիյն) :

Հովկարի , . . . — զերեզման :

Ջնուի ի , . . . — ձեռքեր :

Դագիկ , թ . — աշնան չոր տերեւ :

Դաշմէ , ա . . . (քալէմ) . — զրիչ :

Դալպատ , թ . — (քալապալըք) .  
բազմութիւն .

Դալսա , . . . հալսած :

Դալսա , . . . — սիսալ :

Դանր , . . . — (քանր) ցաւ , վիշտ :

Դամ , . . . — ցաւ , հոգ , վիշտ :

Դատրուած . — թաւշապատ :

Դատիր , (զիշեր) . . . — յարդուած  
նուիրական , քատըր կէծէսիր .

Դիմանիի , . . . — խամածիկ :

Դուսա , . . . — հոգ , անձկու-  
թիւն , ցաւ :

Ճիկար, <sup>ու</sup> (Ճիկէք), — թոք :

Ճիկըցնել, <sup>ու</sup>, — նեղացնել :

Ճիպսիկ, <sup>ու</sup>, — վերտրկու :

Ճկռուն, <sup>ու</sup>, — հակառակ :

Ճուղալ, <sup>ու</sup>, — պատասխան :

Ճօշ, <sup>ու</sup>, — բամբասանք :

Շագիւն, <sup>ու</sup>, — մազով չուսն, պարկ, և ն չինող :

Մանալլա, <sup>ու</sup> : — թազ :

Մախնուր, <sup>ու</sup> : — կէս-զինով :

Մահրում, <sup>ու</sup>, — զուրկ :

Մաշալա, <sup>ու</sup>, (մէշալէ), — ջան :

Ի՞սաւալ, <sup>ու</sup>, — առամպել :

Մատս, <sup>թ</sup>, — ստամոքս, ախորժակ :

Մատնելարած, <sup>ու</sup>, — ասդնսդրծած :

Մհկնիս, <sup>ու</sup>, — ակումբ, ժողովք :

Մհկն, <sup>ու</sup>, — միայն, միայնակ :

Մրկալ, <sup>թ</sup>, — կառաքի չափ մը :

Միքրէ, <sup>ու</sup>, — երանի թէ :

Մուլիք, <sup>ու</sup>, — կալուած :

Մունալ, <sup>ու</sup>, — անկարելի :

Մունավար, <sup>ու</sup>, (միւճալէրաթ) : — գոհարելէնք?

Մուրտսան, <sup>ու</sup>, — պատու :

Մուրվիկ, <sup>ու</sup>, — զմութիւն :

Մուկի ընել, <sup>ու</sup>, — նայիլ :

Ցաղիկ, <sup>ու</sup>, (աղիզ) — փառաւոհալ, յարգելիք, սիրուած :

Ցամապ, <sup>ու</sup>, (ածէպ) — զարմանալիք բան :

Ցանկիւնին, <sup>ու</sup>, — անակնկալ կերպով :

Ցապով, <sup>ու</sup>, համար :

Ցաւա, հայլա թ — օդ :

Ցեր — ինչու :

Ցագար (ընել), <sup>ու</sup>, — նայիլ, դիմել, հոկել :

Կաշ, <sup>ու</sup>, — զադազ :

Ցամապ, <sup>ու</sup>, — ապրուստ, ուստիստ :

Նեփիս, <sup>ու</sup>, — շունչ :

Ցարայ, <sup>ու</sup>, (ինչալլահ), — Աստուած տայ որ, կը մաղթեմ :

Ցալիք, <sup>ու</sup>, (շաֆք) — ճառագայթ :

Ցառ, <sup>ու</sup>, (շէրբ) — զնոս, չարիք :

Ցառափի (առնել) — շառագնիլ :

Տեղատարափ անձրեւ, ըստ ձանիկեանի (Հոռոթիւնք Ոկնայ) :

Ցարապիր, <sup>ու</sup>, — օչարակ :

Ցիրին, <sup>ու</sup>, — սիրուն, անուշ :

Ցաւամ, <sup>ու</sup>, — (չեմամէ), — փոքրիկ զեղին անուշանու սեխ :

Ցար, <sup>ու</sup>, — չպարչ, (մուսլիմ) :

Ցըմար, <sup>ու</sup>, — լաշակ, չապիկ :

Ցիհն, շնիկ, <sup>ու</sup>, — զիզ, պարանց :

Ցւիհս պր (իւմիս), — յոյս :

Ցարիս, <sup>ու</sup>, — անիւ, մեքենայ, երկնելք, բաղդ :

Ցարտախան — տանիքի վրայ չի-նուած չորեքիամտրեայ տաղաւար :

Ցարինուն, <sup>ու</sup>, — թշնամիներուն :

Ցարում, <sup>թ</sup>, (չէքիձ) — մօւրձ :

Ցիիս, յանզիմանութիւն :

Ցացիսնան, <sup>ու</sup>, — պատասխան :

Ցիրս, <sup>ու</sup>, — փորձանք, աղէտք :

Ցիչա, <sup>ու</sup>, — լաշակ :

Ցիյր, <sup>ու</sup>, — երկտողեան ուստանաւոր :

Ցիօփա, <sup>ու</sup>, (պիվեփա) անհաւաստ :

Ցիկրինի, <sup>ու</sup>, — շրթուհիքնիր :

Ցապու, <sup>ու</sup>, — համբերութիւն :

Ցուրար, <sup>ու</sup>, — զէմք, զի նակ, ձեւ :

Ցարչար, <sup>ու</sup>, — զիշտ :

Ցկրուր, <sup>ու</sup>, — հրաման, թոյլուութիւն :

Ցիլպէր, <sup>ու</sup>, — սիրուն, չորդհալի :



ՑԱՆԿ



ՔՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ . . . . .	9
ՍԻՐՈՅ ԵՐԳԵՐ . . . . .	43
ԽՐԱՏԱԿԱՆ ԵՒ ԱՅԼԱԲԱՆԱԿԱՆ ԵՐԳԵՐ . . . . .	83
ՊԱՆԴՈՒԽՏԻ ԵՐԳԵՐ . . . . .	101
ՅԱԻԵԼՈՒԱՄ . . . . .	109
ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ԲԱՌԱՐԱՆ . . . . .	115

